

# Սիոն

## ԱՄԱՆԱԳԻՐ

ԿՐՈՎԱԿԱՐ - ԳՐԱԿԱՐ - ԲՈՒԱՄԱԻՐԱԿԱՐ

ԳՐԱԴԱՐԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԽՈՐԱԿԱՐ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ



ՆՈՐ ՀՐՁԱՆ - №. SUR 1961

«Սիոն» արմենական շաբաթական հայտագիր  
«SICON» an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in JERUSALEM

# ԿԱՐԴՎԵԼՈՒՄ Ա. Ձ. Պ.

Սի՛նի Մեծարգոյ գործակալներէն կը խնդրուի մինչեւ Դեկտեմբեր վահկել իրենց առկախ մնացած հաօքները :

Նոյնպէս՝

Սի՛նի Յարգի բաժանորդներէն զերմասպէս կը խնդրուի՝ անյապաղ ուղարկել, Դեկտեմբերէն առաջ, իրենց դեռ անվճար մնացած բաժնեզինները :

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ Սի՛նի

## Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

<b>ԽՄԲԱԳԻԱԿԱՆ</b>		<b>որեւ</b>
— Ս. Յարգի Տանարէն ներս սկսան նորոգութիւնները		273
<b>ԿՐԾՆԱԿԱՆ</b>		
— Յիսուսի Յայիլ եւ Անոր նմանելու ձգտիլ	ԴԲ. Ա. ԱՊՐԻԼՅԱՆ	276
<b>ԲԱՆԱԴՐԵԼԾԱԿԱՆ</b>		
— Ապրիլ 24	Վ.ՏԱՐԱՆԴԻ	281
— Եկուր երբեմն	Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ	284
<b>ԿԱՆԱՌԱԳԻՏԱԿԱՆ</b>		
— Վարդապետութեան աստիճանները Հայ Եկեղեցոյ մէջ	«ԼՈՅՈ»	285
<b>ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ</b>		
— Խարանալի Ս. Յարգիս Եկեղեցինները 14րդ եւ 15րդ դարերուն	ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ	290
— Գիլրամէսի դիւցազներգութիւնը	ԱՆՈՒՇԱՏԱՆ Վ.ՐԻ. ԶՂՋԱՆԵԱՆ	292
Միջազգային համագումար Եռլիրուած նոր Կաակա- րանի ռասումնասիրութեան Օխմութի մէջ ԶԱՒԵՆ Վ.ՐԻ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ		295
<b>ՑՈՄԱՐԱԳԻՏԱԿԱՆ</b>		
— Տոմար եւ Տօնացոյց	ԳԻՒՏ ՔԱՆԹ. ԱՂԱՆԵԱՆ	300
<b>ՀԻՆ Էջեր</b>		
— [Պղբ]	Հրատ. Ն. ԵՊՍ. ՇՈՒԱԿԱՆ	305
<b>ԽՄԱՍԱԿԱՆԻԱԿԱՆ</b>		
— Միջոցը եւ ոգին	Թրգմ. ՇԱՀԵ ՎԱՐՄԱՎՈՒՏ	307
— Յայտնութեան Աստուածը բատ Փիլոնի եւ վերշն ժամանակներու զինք ուրացողները	Թրգմ. Վ. Ա. Գ. եւ Ա. Ա. Պ.	310
<b>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԻՔԵՐ</b>		
— Հաւուց Թառ կամ Ամենափրկիչ — Խորանաւած	{ Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ	312
Զեռնագրութիւններ Ս. Արուոյս հովանոյին ներքեւ		315
<b>Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԸՆ</b>		
— Եկեղեցականք-Բեմականք — Պատօնականք		318
		320

# — Ա Կ Ո Ւ —

Լ. Տ. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Ր Ձ Ա Խ

1961

◀ Հոկտեմբեր - Նոյեմբեր ▶

Թիւ 10-11

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՇԱՐԵՆ ՆԵՐՍ ՍԿՍԱՆ ՆՈՐՈԳՈՒԹԻՒԽՆՆԵՐԸ

Բ.

Հսած էինք մեր նախարդ Խմբագրականով թէ Ս. Յարութեան Տաճարէն ներս ամիսներէ ի վեր սկսած են արդէն նորոգութիւնները, երեք Պատրիարքաց աններու վերջնական համաձայնութեամբ:

Ս. Յարութեան Եկեղեցին Ս. Երկրի ամենէն հին ու նուիրական կառոյցն է, որ իր մէջ կը տաղաւարէ Գողզոթան՝ մեր Տիրոջ խաչելութեան վայրը, Պատանատեղին՝ ուր իր խաչուած մարմինը ընդունեց օծումը իւղարեր կիներու, և Ս. Գերեզմանը՝ ուրէկ երեք օրեր վերջ Յարութիւն առաւ, այսպէս իր մահուամբ ոտնակոփ ընելով մահը:

Ամբողջ քրիստոնեայ աշխարհի պաշտամունքին արժանացած այս պատմական կոթողը շինուած է Դ. Դարուն, Մեծն կոստանդիանոսի կողմէ և առաջին անգամ ըլլալով քանդուած է 614ին, Պարսիկներու Ս. Երկրը ասպատակելու առիթով և վերաշինուած՝ Մոտեսուսո Պատրիարքին կողմէ: 1009ին, Ֆաթիմեան Ալ-Ղաքիմ մոլեռանդ խալիֆային կողմէ անդամ մը ևս հիմայատակ պիտի կործանուէր և 1048ին մասամբ վերստին պիտի նորոգուէր կոստանդիանոս Մոնոմախոս Բիրկանդացի կայսեր կողմէ: 1099ին, Խաչակրաներու շրջանին, Ս. Յարութեան Տաճարը հիմական վերաշինութեան ենթարկուեցաւ, ընդլայնուելով և իր այժմու շրջանակին մէջ առնելով նուիրական բոլոր անջատ Սրբավայրերը: Հակոռակ անկէ յետոյ եղած փլուզումներուն, հրդեհին և մանաւանդ վայրերը: Հակոռակ անկէ յետոյ եղած փլուզումներուն, հրդեհին և մանաւանդ վայրերը:

1808ի հրդեհը նորէն պիտի քայլքայէր ժամանակի աւերներէն թուլցած կառոյցը, որ պիտի չկրնար տոկալ 1927ի Երկրաշարժի ցնցումին, որուն հետևանքով վատանգաւոր ճեղքեր երևան եկան Տաճարը վեր բռնող սիւներուն վրայ, ինչպէս նուև 1868ին Ֆրանսացի աւրտարապետի մը կողմէ չինուած զմբէթին շուրջ:


1927ի երկրաշարժէն յետոյ, Պաղեստինի Անզիլիկան Խնամատար Կառավարութիւնը հրաւիրեց Պր. Ուիլերմ Հարվէյ մեծանուն ճարտարապետը, որ ընդհանուր քննութեան ենթարկելէ յետոյ Տաճարի շինուածքը, ներկայացուց իր քննական տեղեկագիրը, որ յետոյ մասնաւոր զրբով հրատարակուեցաւ իր այս տեղեկագրին մէջ Պ. Հարվէյ մեծ կարեորութեամբ կը յանձնարարէր որ ամրապնդման և վերաշինութեան գործէն առաջ անհրաժեշտ էր երկաթեայ և փայտեայ նեցուկներով զօրավիզ ըլլալ չէնքին, արգիլեռու անոր տարուէ տարի աճող և փլուզումի զացող քայլայումը ։ Ճարտարապետի թելադրութեանց համաձայն, Խնամատար Կառավարութիւնը այդ շրջանի Հանրօգուտ Ենութեանց Վարչութեան միջոցաւ իրազործեց եղած թելադրանքը և երկաթեայ ու փայտեայ մոյթերով պմրացուեցան Տաճարին վտանգուած մասերը, որոնք մինչև հիմա կը մնան։

Լատին Պատրիարքարանը և Ֆրանչիսկան կիւսթուր իրենց կողմէ հրաւիրեցին պատամական կոթողներու մասնագէտ Պր. Լուիճի Մարակոնին, որ Վենետիկի Ս. Մարկոսի մեծ խաքէտրալին ամրացման գործերու ճարտարապետը եղած էր։ Այս վերջինը ևս իր կողմէ քննութեան ենթարկեց Ս. Յարութեան Եկեղեցին ու տուաւ իր տեղեկագիրը որ զրբի ձեռվ հրատարակութեան տրուեցաւ ։ Ս. Յարութեան Տաճարը խորազով։ Մարակոնիի եղբակացութիւնը համաձայն էր Հարվէյի կողմէ յայտնուած տեսակէտներուն։

Յունաց Պատրիարքարանն ալ իր կողմէ հրաւիրեց երկու մասնագէտներ, Օրլանտոս և Քրասոցէսփուլոս, Աթէնքի Փոլիթէքնիք Կաճառին փրօքէսէօրները։ Ասոնք ևս իրենց կարգին պատրաստեցին տեղեկագիրներ, որոնք յետոյ հրատարակութեան Աթէնքի մէջ յունարէն լեզուով, 1934ին։

Ս. Յարութեան Տաճարի վերաշինման գործը ցարդ յապաղեցաւ, նախ այդ շրջանին Պաղեստինի մէջ տիրող քաղաքական անհանդարութեան պատճառաւ, յետոյ Լատին և Եոյն Պատրիարքարաններու միջի նորոգութեան գործին նկատմամբ տիրող տարակարծութիւններու պատճառաւ։ Լատինները կ'առաջարկէին հիմէն քանդել ներկայ Տաճարը և վերաշինել զայն խաչակիրեան ոճով, իսկ յոյները կը փափաքէին որ պահուէր այժմու կառոյցը և ամրացումներ ու վերաշինութիւններ ըլլային լոկ։

1947ին, Բրիտանական Խնամատար Կառավարութիւնը անգամ մը ևս անդրադարձաւ Ս. Յարութեան Տաճարի վերանորոգման հարցին և հրաւիրեց Լոնտոնէն Ֆրիման Թօքս և Ընկերութիւն ճարտարապետական տան ներկայացուցիչը՝ Պր. Ուոլին, որպէսզի ան ևս տայ իր տեղեկագիրը։ Դարձեալ քաղաքական վերիվայրումներու պատճառաւ որիէ զործնական քայլ չառնուեցաւ և ինդիրը առկախ մնաց։ 1953ին, Յորդանանի բարեինամ Կառավարութիւնը, իբրև խնամատար և վերահսկիչ Ս. Տեղեաց, յանձնարարեց անհրաժեշտութիւնը վերաշինման այդ զործին և ուղեց զիանալ երեք Պատրիարքարաններու կարծիքը։ Երեք Պատրիարքարանները, յետ երկար խորհրդակցութեան, եկան այն եղբակացութեան թէ անկամ մը ևս պէտք էր քննութեան ենթարկել Տաճարին կառոյցը, ճշդելու համար թէ վերանորոգման գործը անմիջական անհրաժեշտութիւն էր, թէ ոչ տակաւին կարեի ու պահպահը։ Աթոշուեցաւ որ յարանուանու-



թիւներու կողմէ հրաւիրուած ճարտարապետներ անդամ մը ևս միասնաբար քննութեան ենթարկէին կառուցման գործը և տային իրենց վերջնական տեղեւ կազիրը այս մասին։ Երեք Պատրիարքարաններու ճարտարապետներու քննութեան արդիւնքը տարբեր չեղաւ ցարդ ներկայացուածներէն։ Տեղեկազիրը խմբագրուած օրն իսկ ներկայացուեցաւ Երուսաղէմի Կառավարիչին։

Նորոգութեան գործին վերաբերեալ ճշգուեցան հետևեալ տեսակէտները։ — Այն մասերը Ցածարին, որոնք իւրաքանչիւր յարանուանութեան առանձինն սեփականութիւնը կը նկատուին և ենթակայ են իր իրաւասութեան, հետաքրքրուող յարանուանութիւնը ինք պիտի հայթայթէ վերաշինման ծախքը։ Իսկ այն մասերը որոնք հասարակաց սեփականութիւն ընդունուած են, երեք Պատրիարքարանները հաւասար իրաւունքներով և ծախքով պիտի բերէին իրենց մասնակցութիւնը։

Թէկ վերանորոգման ընդհանուր գնահատանք մը վերջնականապէս չէ ճշգուեած, այնուամենայնիւ մօտաւորապէս 750.000 Մթերլինի ընդհանուր ծախք մը կը նախատեսուի, համաձայն ճարտարապետներու գնահատաման։ Հայոց Պատրիարքարանը, իբրև մին երեք զիխաւոր յարանուանութիւններէն՝ որոնք սեփականութեան իրաւունքներ ունին այս աշխարհամատուու և պատմական Ցանարին մէջ, վերոյիշեալ ծախուց գումարին մէկ երրորդը, 250.000 Մթերլին, հոգալու հարկին ներքէ է, կարենալ ապահովելու իր տասնըվեց դարերէ ի վեր այս Ցածարին մէջ ունեցած եկեղեցական ու ազգային իրաւունքները, որոնք դարերով ճանչցուած ու վաւերացուած են Ս. Երկրի վրայ տիրապետութեան իրաւունք ունեցող կառավարութիւններէն, սկսալ Օմար Խալիֆայէն, Սալահ Էտ-Շինէն, Օսմանեան Սուլթաններէն, Բիրիտանական Հոգատարութենէն և Յորդանանի Թագաւորէն, արքայական Քէրմաններով և վաղնջական այդ իրաւունքները հաստատող վաւերազրերով։ Մեր իրաւունքները ճանչցուած են նոյնպէս միջազգայնօրէն Փարիզի դաշնագրին մէջ, 1856 ին, Խրիմի պատերազմէն յետոյ, և 1878 ին՝ Պերլինի դաշնագրով։

Ինչպէս կը հետեւի, այս գարաւոր ու պատմական կարեորութիւն ունեցող եկեղեցին մէջ կարենալ պահելու մեր սեփականութեան իրաւունքը, պարտինք Յունաց և Լատինաց Պատրիարքարաններուն հետ հաւասար բաժիններով բերելու մեր մասնակցութիւնը վերաշինութեան զործին։ Ասիկա կենսական հարց մըն է մեր գոյութեան իրաւունքը կարենալ պահելու համար, որովհետեւ Պատրիարքական մեր իրաւունքները կը բիին Ս. Տեղեաց մէջ մեր ունեցած իրաւասութիւններէն։

Յաջորդ Խմբագրականով պիտի ընենք մեր կոչը Հայ Եկեղեցիի և ժողովուրդի հարազատներուն, յայտնելով նոյնպէս այս մասին եղած խոստումները որոնք կը յուսանք թէ կը գտնեն իրենց իրականութիւնը, ապահովելով այս կերպ մեր գարաւոր իրաւունքները, ի միտթարութիւն Հայ հաւատացեալ ժողովուրդին որ ի սփիւռս աշխարհի։



## ԿՐՈՎԵԿՈՒՆ

### ՅԻՍՈՒԽԻ ՆԱՅԻԼ ԵՒ ԱՆՈՐ ՆՄԱՆԵԼՈՒ ԶԳՏԻԼ

•

«Հայեցարքի ի զօրագլուխն հաւատոյ եւ ի կատարիչն Յիսուս» (ԵԲԲ. ԺԷ. 10):

«Նմանողի ինձ եղեռոք, որպէս եւ նա Քրիստոսի (Ա. ԿՈՒՄՅ. , ԺԷ. 1):

Արբագան մատեանի այս գոյգ համար ները երկու կարեոր հարցումներու պատասխան կու տան: Նախ՝ ս՞զ է Յիսուս և ինչ է Անոր գերը քրիստոնէական կրօնի հիմնադրութեան գործին մէջ: Յիսուս՝ իրրե Աստուծոյ միածին որդին, կրթադիրն է քրիստոնէական հաւատոքին, և միաժամանակ այդ հաւատոքին զօրագլուխն ու առաջնորդը: Ինչքը ոչ միայն քրիստոնէական կրօնի բարձրագոյն կեանքը աշխարհ բերած է, այլ ապրած է զայն մարդկային մարմին մէջ: Ինչպէս նաև ի գործ զրած է անոր սկզբունքները իր առօրեայ ապրելավիրապին մէջ: Այս իսկ պատճառու իրաւամբ եղած է մեր գաւանած հաւատոքին առաջնորդը և թէ կատարիշ: Ուստի՝ Յիսուս ոչ միայն փրկին է աշխարհի, այլ նաև քրիստոնէական կեանքի հետանկարը, որուն նայելով, և օր ըստ օրէ Անոր նմանելու աշխատելով մարդկի իրենց գետնաքարը միտումներէն կ'ազատագրուին ու վեր կը բարձրանան, և որով Կարելի կ'ըլլայ իրենց համար փըրկութեան աստուծային շնորհներուն ափրանալ: Ով օր վերելք չունի իր կեանքին մէջ չի կրնար իրենք բարձրացնայ արժէքները ձեռք բերել և Աստուծոյ ճոխ ու անհունութիւնները զայիլի:

Եւկորով՝ ի՞նչ պէտք է ըլլայ մեր՝ քրիստոնեաներու գլուխը Յիսուսի հանգէպ: Մենք՝ քրիստոնէաներս, օր Փակին անունը մեր վրայ կը կրնեք և իրեն հետեղուներն ենք, պէտք է իրեն նայինք միշտ: Ինչպէս Մըրազան Մատեանը կը յայտարաբէ: «Յիսուսի նայինք, որ զօրագլուխն է ու կատարիչը հաւատոքին», որպէսողի կարող ըլլանք իրեն աշխարհ բերած բարձրա-

գոյն կեանքը ապրիլ: Ինչքը երր կ'ապրէք մեր երկրագունդին վրայ, որ մը սապէս ըստ: Յնի Եկայ ու կեսեան ունենան եւ աւելի զեղութ չափով աւելնան (Յագ. Ժ. 10):

Ոյս զեղուն ու ճոխ կեանքը Յիսուս ապրեցու այս աշխարհի մէջ և խոստացաւ մեզ այ մասնակից ընել անոր: Ասիկա մարդկային բնական կեանքէն աւելի բարձր, առառածային կեանք մըն է, որ Ա. Քրոց լիզուսից կը կոչուի հոգենոր կեանք: Քրիստոնեայ ըլլայ՝ այս հոգենոր բարձրագոյն կեանքը ապրիլ է: Բայց մնանք հողեղէն և տկար արարածներ ենք ու չենք կրնար այս կեանքը ապրիլ մեր սեփական միջոցներով, այլ Յիսուսի նայելով: Անոր նմանելու ջանալով կ Անոր հետ ապրիլով:

Կը պատմուի թէ ժամանակին Ընկնէթ անոն քոքքիկ սղայ մը կ'ապրիլ քրիստոնեայ բնակութիւն ունեցող զգինի մը մէջ, որուն մօտք, բարձր ժայռի մը վրայ, Յիսուսիք մէծկակ մէջ նկարը զրուած էր: Ժառագուրդին մէջ հաւատոք մը կար թէ օրին մէկը Յիսուսի այս նկարը մէկու մը զէմքին վրայ պիտի պատկերանոր: Պագրիկն Ընկնէթ ամէն օր մարգոց զէմքին կը նայէր թէ արդեօք մէկը կը նմանէ՞ր այդ պատկերին: Ցերեկները իր միտքն ու երեւակայութիւնը՝ ու մինչև իսկ գիշերները իր երազը զինք կը զբաղեցնէր այս հարցով:

Ցղան մեծցաւ, ընտանիքի տէր եղաւ, և տակաւին կը նայէր Յիսուսի այս նկարին թէ արդեօք ատիկա սրո՞ւ զէմքին վրայ պիտի պատկերանոր: Օր մը զրացները իրեն ըսին թէ այդ նկարը իր գէմքին վրայ է որ պատկերացած էր: Այսպէս, Ընկնէթ նմանեցաւ այդ պատկերին՝ անոր համար օր ատով կը հետաքրքրուէր և միշտ ատով կը նայէր:

Մարդ մը այն է ինչ որ կը խորհի, ինչ որ կը զգայ, ինչ որ կ'երեւակայէ և ինչ որ իր հեռանկարն է: Բարձր խուել ունեցողը բարձր բաներու վրայ կը խորհի և կը բարձրանայ: Ասիկա հոգեկրանական իրականութիւնն մըն է: Մէկու մը կեանքին գաղափարականը եթէ Յիսուս է՝ օր մը չէ օր մը Անոր կը նմանի:

Ատենօք անհաւատ գերասան մը քրիստոնէութիւնը ծաղրելու նպատական Յիսուսի խաչելութեան թատրերութիւնը կա-

տարեց։ Իր գերը լւա ներկայացնելու հաւաքար Յիսուսի այնքան նմանելու աշխատեցաւ որ իր թատրոնի թիմին վրայ իր գերը լմցաւ՝ բոլոր հութեամբը ցնցուեցաւ խռովագէս։ Որովհետեւ Յիսուսի գութը իր գեմփին վրայ ցոյց տուաւ, Անոր կարեկութիւնը իր աշքերուն մէջ արտայատեց և խաչին վրայ զինքը հալածողներու հանգէպ Անոր ցոյց տուած ներողամտութեան ոգին կրկնելով ու կրկնելով ապկուեցաւ Անկէ մեծապէս։ Եւ իրը իր գերը լմցաւ՝ սիրող այլեւ չկրցաւ տոկու, լացաւ գառնապէս և անմիջապէս զգչաց իր անհաւատութեան վրայ ու դարձի գարով քրթունեայ կաւալ։

Յիրաքի թերահաւատ մէկն իսկ Յիսուսի նախելով և Անոր նմանելու ջանալով կ'ապդուքի Անկէ և ուշ թէ կանում իւ Անոր ոզին իր սրան մէջ կը զգայ։

**Հետևաբար,** Պօսոս առաքեալ իրաւունք ունի երր Կորնթացիներուն զրած իր Թուղթին մէջ կ'ըսէ. «Եղբայրներ, կ'ալատչե՛մ, ինձի նմանող եղիք, ինչպէս ես ալ Քրիստոփ նմանող եղոյ» (Ա. Կորն., Գ. 16, Ժ. 1, Փիլիպ. Գ. 17)։

Ի՞նչ բաներու մէջ կրնանք Յիսուսի նմանիւ։

Ա. — Յիսուսի կրնանք նմանիլ սիրելու մէջ։ — Ասուած սէր է, և Յիսուս մեր գրկիչը՝ այդ սիրոյ մարմացումը։ Հետեաբար քրիստոնէութիւնը՝ զոր մենք կը զաւանինք, սիրոյ կրօնաք է։ Յիսուսի նայելով և իրեն նմանելու աշխատելով՝ Անոր սէրը երեան կու զայ մեր առօրեայ կհանքին մէջ, մեր խօսքերուն մէջ, մեր գարուեակերպին մէջ և մեր գրագուած հետ մեր ունեցած բոլոր յարաբերութեանց ընթացքին։ Եւ մարդիկ մեզի նայելով՝ Յիսուսի սստուածային սէրը մեր նկարագրին մէջ պատկերացած կը տեսնեն։ Սէրը նշանն է քրիստոնէութեան։ Յիսուս ըստաւ. «Անչպէս ես ձեզ սիրեցի՝ զու ալ զիրաւ սիրեցի, որով մարդիկ պիտի նաևնան քէ իմ առակերտներուն» (Յովհ. Ժ. 34-35), ևսկ սիրոյ առաքեալը կ'ըսէ. «Նրէ մէկը կ'ըսէ քէ սիրեմ զկասուած եւ իր եկբայրը կ'ատէ՝ ստահու և այլպիսին, որովհետեւ այն որ չի սիրեւ իր եկբայրը՝ զու կը տեսնէ, ինչպէս կրնայ պատկերացած զու տեսնեն» (Ա. Յովհ., Գ. 20)։

Հաս հրէական աւանդութեան, ատեհնօք երկու եղբայրներ ագորակեր ունելին։ Տարեկան հունձքի ժամանակ, մէկը իր հունձքէն մաս մը կ'ատանէր ու գաղտնի՝ իր եղբօրը հունձքին վրայ կը գնէր, խորհրդագով։ Թէ անիկա գեռ ամուրի է, պիտի ամուսնանայ, ընտանիք կազմէ ու շատ ծախքերու ենթարկուի։ Խոկ միւսն ալ ճիշդ նոյնը կ'ընէր. զիշեր ատեն կու գոր իր հունձքէն իր եղբօրը հունձքին վրայ կը գնէր, նկատելով թէ անիկա ընտանիքի ու զաւակներու տէր և գրամի աւելի պէտք ունի։ Օ մը գիշեր ատեն առոնք իրարու հանդիպեցն։ Աստուած տեսնելով ասոնց սիրելու մէջ զիրար գերազանցելու այս գեղեցիկը, երկնից զաները բացաւ և իր օքնութիւնները նոյն տեղը՝ իրենց վրայ իշեցաց և լեցուց զիրենք իր աստուածային ճոխութիւններով։

Ճին ատեն հրեաներ աւանդաբար կը հաւատային թէ Երուսաղէմի մէջ Տաճարը այս երկու եղբայրներուն զիշեր ատեն իրարու հանդիպած տեղւոյն վրայ շինուած է, այն ըրբունումով թէ երկրի վրայ այդ վայրը երկնքին աւելի մօտ տեղ մըն է։ Եղբայրական սիրաբիր յարաբերութեան ի՞նչ գեղեցիկ օքինակ է այս, սիրոյ մէջ զիրար գերազանցիկ։ Սյն որ կ'ապիր այս սիրոյ կեանքը՝ Աստուծոյ օքնութիւնը և ներկայութիւնը իր հետ կ'անենայ միւս, ինչպէս Սրբազն Մատեանը կը պատգամէ։ Անստուած սէր է, ով որ կը մնայ սիրոյ մէջ այնպիսին կը բանկի Աստուծոյ մէջ և Աստուած իր մէջ (Ա. Յովհ., Գ. 16)։

Կորնթացիներու Ա. Թուղթին մէկ զուուքը սիրոյ վրայ գրուած զրական անման գանձ մըն է, ուր առաքեալը ի միջի այլոց կ'ըսէ։ Անքը չի նախանձիր, սէրը չի զոռողանար, սէրը չի նպարանար, անվայիլ վարմուն շ'անենար, իրենը չի փնտուեր, բակուր չի խորհիր, անիրաւուեան վրայ չի խնդար, այլ նմանութեան նմանիկը կ'ըլլայ։ Անք անեն բանի կը զիշանի, անեն բանի կը համբերեւ։

Բ. — Յիսուսի կրնանք նմանիլ խնարհութեան մէջ։ — Յիսուս հնչ ու խնարհէր, ինչպէս ըստաւ. սէմ լուծած ձեր վրայ առէք և ինձմէտ սորգեցէք որ հեզ ու խո-

նարէ եմ սրով, և ճեր անձերուն հանագըստութիւն պիտի գտնէք. քանիզի իմ լուծս քաղցր է և քիսու թեթևս (Մատթ. ֆԱ. 29): Աւագ Հինգարթի օրը երբ Յիսուս իր աշակերտաներուն ոտքերը լուալով իր խոնարհութիւնը գործնականապէս ցոյց տուաւ, ըստ անոնց. «Վասնզի ձեզի օրինակ մը տուի, որպէսզի ինչպէս ես ձեզի ըր՝ դուք ալ ենոմք ընեկ ուրիշներուն» (Թօվկ. ժԲ. 15):

Խսկապէս, հոգիի ի՞նչ կիսանալի մեծութիւն է այս: Յիրաւի, խոնարհութիւնը մեծութիւն է իսկ մեծութիւնը՝ խոնարհութիւն: Բայց մէկ կողմէն քրիստոնեայ կոչուիլ, Քրիստոս ունունը մեր վրայ կրել, և միւս կողմէն ինքնահաւան, հպարտիւն ու գոռող կեանք մը պարի՛ հակասութիւններու մեծագոյնն է և աններելի յանցանք մը:

Պէտք չէ ասկայն խոնարհութիւնը նոյնացնել բարոյական արժանիք զուրկ անզգայ կեանքին հետ: Խոնարհութիւնը առաջ քրիստոնեան մըն է, մինչդեռ մարգային արժանապատութենէ մերկանալ և խեղճ ու կրակ երևոյթով ապրի՛ նուաստանալ է պարզապէս: Մեծութիւն չէ մէկու մը համար իր պատույ զգացումը կորսնցնելով ողորմիլի կեանք մը վարել, բայց մեծութիւն է մարգային բարձր արժանիքներով օժտուած և ընկիրական բարձր զիրքերու արժանացած ըլլալով հանդերձ՝ չյօփորտալ, այլ պարի՛ հեզ ու պարկեշտ կեանք մը:

Յիսուս՝ մեր հաւատացին սուանորդն ու զօրգովուխը, լաւագոյն օրինակ մըն է մեզի այս մասին: Երբ Ծաղկազարդի օրը երուսաղէմ կը մասնէր ժողովրդային մեծ ցոյցերով և սովունանաներով, յօխորտանքի միւտում մը իսկ չափսնուեցաւ իր վրայ, այլ հեղութիւն ու խոնարհութիւն միայն: Եւ որով դարեր առաջ Զաքարիա մարգարեին գուշակութիւնը՝ որ կ'ըսէր: «Թուսար Սիոնի, ահա Թագաւորդ քեզի կու գայ հեզ ոգիով ու համեստ կենդանիի մը դրայ հեծածո, իրականացաւ: Յիսուս ոչ միայն չհպարտացաւ, այլ ընդհակառակ լացաւ երուսաղէմի վրայ, 70 թուսականին ժողովրդին ենթարկուելիք ծանր տառապանքները գուշակելով:

Պօլոս առաքեալ իր Փրկչին հետքերուն վրայէն քալելով զերծ էր հպարտութեան ախտէն, և ինքովինքը մեղաւորներուն ամենամեծը և առաքեալներուն տրուպը կը

համարէր: Ս. Քրիսոր Նարեկացի ևս, Յիրասուսի օրինակին հետակելով, օժտուած էր հեղանզի բնաւորութեամբ մը: Խոնարհութիւնը առաքինութիւն մըն է, և նոյնիսկ կրնանք ըսիլ, բոլոր առաքինութեանց հաստատուն կռուանը: Օվըն Աբրիտիթ անուն հեղինակ մը կ'ըսէ: «Վասահ ելիկ թէ մարդ չի կրնաց բան մը սորվիլ, երեւ նախապէս չոսրվիլ յսնաներինը»: Լաւ է խոնարհ ըլլալ միշտ, ոչ միայն ձախողութեան օրինան՝ այլ մահաւանդ յաջուութեան ու ճնշութեան ըրջանին: Քիչ չեն մարզիկ ու բոնք յաջուութեան ու փառքի ըլլանին կը գոռողանան ինքնարերաբար: Ասոնք մեր Փրկչին խոնարհութենէն սորվելիք շատ դասեր ունին:

Հաստ աւանդութեան, երբ Պետրոս առաքեալը պիտի խաչէին Հառմիմ մէջ, իր անըն արժանի չսեպից Յիսուսի նման գլուխը վեր խաչուելու, և իր փափաքին վրայ զինքը գլւխիվայր խաչեցին: Խոնարհութեան այս դասը ան իր Փրկչէն սորված էր: Հրէից իմաստունը կ'ըսէ: «ԱՄարգուն կպարտութիւնը զինք կը կործանէ, բայց հեղանզի մարդը փառը կը վաստկի» (Առաքէ, իթ. 23): Առիշ տեղ մը՝ կը պատգամէ նաև ըսելով: Ակոտորածին առաջեն հպարտութիւն և կործանման առջենին ամբարտաւանութեան ոգին կ'երթայ, խոնարհներուն հետ խոնարհ ըլլալը հպարտներուն հետ աւար բաժնելիքն աղէկ է» (Առաքէ, ժ.Ձ. 18-19):

Գ. — Յիսուսի կրնանք նմանիլ ներելու մէջ: — Միամիւ մարգային է, իսկ նէրել՝ աստուածային, ըսուած է շատ իրաւամբ: Մենք մեր ընկեր արարածներուն մեզի դէմ գործած յանցանքները ներելով՝ Աստուածոյ նմանած և Քրիստոսի հետքերուն վրայէն քալած կ'ըլլանք: Քրիստոսի հետքերուն վրայէն քալել կը նշանակէ Քրիստոսի նմանիլ և Անոր հետ նոյնանալ:՝ Ի՞նչ ըրաւ Քրիստոս:

Քրիստոս խաչին վրայ աղօթեց զինքը հալածողներուն համար և ըստ ։ «Ա՞յլ, բողոքիրեն եռւ անօնց՝ վասնզի չեն զիսեր թէ ինչ կ'ընեն» (ՂԿ. իթ. 34): Յիսուս այսպէս կեանքի իրականութիւններուն վրայ վերէն նայեցաւ և իր թշնամիներուն ըրած յանցանքը անոնց աղիտութեան վերագրեց

ու գիւրութեամբ ներեց անոնց։ Եւ ոչ թէ միայն ներեց, այլ նաև մասցաւ։ Մենք շատ անգամ չենք ներեր, և եթէ ներենք շատ անգամ մասնար։ Ասիկա թիսուսի պահին հակառակ միտում մըն է։

Ստեփանոս Նախազկայ ալ Յիսուսի քայլերուն հետեւելով նոյնը ըրաւ։ Երբ ամրախը զինք կը քարկոնէր՝ աղօթից բարձրածայն և ըսու։ ԱՌՎ Տեր, այս մեղքը մի՛ սեպեր տանցո՞ւ, և ասիկա հազիւ արտասանած՝ իր հոգին աւանդեց (Գործ, է. 59)։

Մազաքիս Պատրիարք Օրմանեան 1903 Յունուար հին, Ա. Մնանեան տանին օրը, առուուն երբ Պոլոս Գում-Գափուի Մայր Եղեղեցին մէջ պատարագելու համար զգեստաւորուած էր, մարդուն մէկը, հակառակորդ մը, երեք անգամ իր վրայ ատրճանակ պարպից՝ զինքը սպաննելու նպատակաւ։ Կնդակը ուսին մէջէն անցաւ։ Պատրիարքը թէն վիրաւորուեցաւ՝ բայց բարեբախտաբար չսպաննուեցաւ, այլ երկու-երեք շաբաթ թժէկներու խնամքին ներքի մնալով բուժուեցաւ։

Կառավարութիւնը այս յանցաւոր մարդը մահուան դատապարտեց, իսկ Օրմանեան, կառավարութեան յատուկ զիմում կատարելով, ազատեց զինքը մահուան պատիժէն և մահապատիժը բանտարկութեան փոխարկուեցաւ (տե՛ս Օրմանեանի օնոն և հօտան զիրքը, էջ 203)։ Ահա՝ այսպէս Օրմանեան իր վրայ մահափոր կատարողին ըրածը անոր տպիսութեան վիրագրելով՝ ներեց իրեն ազնուարար և քրիստոնէազայել վեհանձնութեամբ մը։ Մարդ կինա՞յ իր սոսնխին ներել, Այո՛, կնայ ներել, եթէ Յիսուսի ոգին իւրացուցած է իր մէջ։ Հոգիի ի՞նչ հրանեալի մէծութիւն է այս, որ քրիստոնէական հաւատքէն կը բիի։

Մենք Տէրուական աղօթքը արտասանած ատեն կ'ըսնենք։ — ԱՌՎ Հայր, «ներէ մեզի, ինչպէս մնեք ալ կը ներենք մեր պարտականներուն»։ Երբ մէկ հոգմէն այս աղօթքը կ'արտասանենք, իսկ միւս կողմէն ատերութեամբ կը լիցուինք մարգոց հանգէպ ու վիշտինդրական զգացումը կ'ենայ մեր սրտերուն խորը մեր հակառակորդներուն նկատմամբ՝ զիսուած խարած ու ծաղրած կ'ըլլանք պարզապէս։ Մերազան Մատեանը կ'ըլլանք պարզապէս։ Մերազան Մատեանը կ'ըսէ.. ռեւարու համբերելով եւ իւրաու նե-

տելով, երե մեկը ուրիշի մը զիմ տրուեց մը կ'ունենայ, ինչպէս Քրիստոս մեզի ներեց՝ նոյնպէս ալ դուք իւրառու ներեցք» (Կողուա. է. 13)։

Ներելով չենք պզափինար, այլ կը մեծանաք Աստուծոյ ասջն, և այսպէս Յիսուսի նմանած ըլլալով՝ քրիստոնէութեան իրական ոգին արտայայտած կ'ըլլանք։

Գ. — Յիսուսի կրնակ նմանիլ նաև ծառայելու մէջ։ — Յիսուսի կեանքը այս աշխարհի մէջ զանդութեան, նույրումի և ծառայութեան մարմացումն էր։ Հետեւեալ համարը իր կեանքին բանալին է. Ալրդի մարդոյ չեկա սպասաւորութիւն ընդունելու, այլ սպասաւորութիւն ընելու եւ իր կեանքը շատերուն համար փրկար։ (Մատթ. թ. 28)։ Յիսուսի մասին գրուած է Գործ Առաքելոցի մէջ թէ միշտ բարձրիք ընելով կը պարեւ (Գործ, թ. 38)։ Քրիստոնէութեան մեծ ծառաքեալը Անոր ծառայութեան ու նույրումի կեանքը իւրացուցած է իրեն համար սա վկայութիւնը կուտայ. սիէկ Աստուծոյ կերպարոնքը ունէք իր մէջ, բայց յափշտակութիւնը մը չհամարեցաւ երրքի հաւասար ըլլան Աստուծոյ, այլ իր անձն սւնեանցոց՝ ծառայի կերպարուն առնելու, մարդոց նման ըլլալով, և կերպարանքովը մարդոց պէս գտնուելով. Ինքինքը խոնարհեցուց, յաժարելով մահուան, և նոյնիկ իսչի մահուան (Փիլիպ. թ. 6-8)։

Պոլոս առաքեալ Յիսուսը կը նկատէր իր կեանքի հետանկարը և Անոր նմանելու կը ջանար, ծառայելու և իր նմաններուն օգտակար ըլլալու համար։ Եւ նոյնը կը պատուիրէ նաև քրիստոնէաներուն՝ ըսեւով. Անչ քէ միայն ձեր անձին այլ նաև ընկերին օանք փնտեցէն, իւրականիւրող իւրաու զիմ վարուեցէն այն օգիով՝ զու կը զնէք Քրիստոս Յիսուսի մէջ» (Փիլիպ. թ. 4-5)։ Քրիստոս իր անձին համար չապիւցաւ, այլ ուրիշներու օգտին ու բարձրացման համար. մեղաւոր մարգիսութիւնը մեղքի գերութենէն փրկելու նպատակաւ։ Քրիստոնէութիւնը կրօնք մըն է որ հաստատուած է այլասիրութեան կիման վրայ. անձնասիրութիւնը զոյսթիւն չունի այս կրօնքին մէջ։ Ոդ որ կ'ուզէ Յիսուսի հետեւել և Անոր նմանելու կ'աշխատի.

պէտք է լրացնէ հետեւալ երկք պայման-ները, որոնք են՝ 1) անձնութացութիւն, 2) խաչ կրելու յօժաւանութիւն և 3) նետեւողութիւն Ցիսուսի: Այս պայմանները Փրկիչը կը ներկայացնէ մեզի իր հետեւալ խօսքեռով. «Եթէ ո՛վ կամի զենի իմ զալ, ուրասից զանձն, եւ առց զիսաշ իւր հանապազ, եւ եկեսց զիես իմ» (Ղետ. Թ. 23): Անզ որ կը լրացնէ այս պայմանները, այլևս իր անձին համար չ'ապրիր, այլ կ'ապրի Աստուծոյ փառքին և Տարգեռութիւն ձառայելու համար, և որով Յիսուսի նմանած կ'ըլլայ իրեւ Անոր իրական աշակերտ:

Մարգակային կեանքի մէջ հոգեկան բարձրագոյն հաճոյքը ծառայութեան մէջ է, նույիրումի ու զույոզութեան մէջ, յօդուս մեր նմաններուն և ի փառս Աստուծոյ, իր անձին համար միայն ապրոյ մէկը Քրիստոսի աշակերտ չի կրնար համարուիլ և չի կրնար նաև ծառայել ու օգտակար ըլլալ մարգակութեան:

Եթէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ անձնասէր մէկը ըլլար և իր անձին համար միայն ապրէր, հայ ժողովուրդին քրիստոնէութեան զանգուածային դարձին պատճառ չէր կրնար ըլլալ և մենք 301 թուականին քրիստոնէութիւնը իրեւ պետական կրօնք ընդունող առաջին ազգը չէինք կրնար նկատուիլ:

Եթէ Ս. Մեսրոպ Մաշտոց անձնութաց մէկը չըլլար, հայ ազգը իր օրով հայկական այրութիւնը չէր կրնար ունենալ: Նոյնպէս Ս. Սահակ Պարթև եթէ Յիսուսի ծառայութեան ոգին իւրացուցած չըլլար, Աստուծածաշունչի հայերէն թարգմանութիւնը տեղի չէր ունենար:

Եթէ Ս. Գրիգոր Տաթևացի Յիսուսի հետեւող ճշմարիֆ քրիստոնեայ մէկը չըլլար, ԺԴ. գարուն սահմանազանց զոհողու-

թիւններ յանձն առնելով չէր կրնար պայմանը Ունիթուններու գէմ, և աւստի չէր կրնար գրկիւ Հայց. Եկեղեցին Պապական Եկեղեցին ծոցը իշխալու վատանգէն:

Ասոնք և Հայ Եկեղեցւոյ միւս բոլոր ներկայացուցիչները քրիստոնէութիւնը ընդունած էին անձնութացութեամբ, իսչ կրելու յօժարութիւն ցոյց տալով և ամէն ատեն Յիսուսի հետաքերուն վրայէն քայլելով: Իրենց համար սրտի ներքին գոհուն նակութիւնը անշահանողդիր ու բոլորանուէր ծառայութեան մէջ կը կայանար: Խորոնկ հաւատոք ունէին Աստուծոյ հանչէպէ և Յիսուս Քրիստոսի հետ ներքին յարաբերութեան մէջ էին միշտ: Յիսուս, միր Գրկիւը, անոնց սրտին մէջ կ'ապրէր և ուզութիւն կու տար անոնց քայլերուն: Անիկա էր իրենց կեանքին հետանկարը և առաջնորդը:

Մենք ալ Յիսուսի նայելու և Անոր նմաննելու համար պէտք է այս նոնապարհէն քալենք: Եթէ կ'ուզենք որ մեր սպարած կեանքը արժեցնենք և իրեւ քրիստոնեայ՝ բարձր ու օգտակար կեանք մը ապրինք, պէտք է բանանք մեր սրտերը Յիսուսի որ Անիկա ներս մտնէ և բազմի անոնց բարձրագոյն զահին վրայ, ինչպէս ինք կ'ըսէ, «Անա՞ ես ուռուց կայսինք եմ ու կը զարնեմ, եթէ մէկը իմ ծայնո կը լուն ու ուռուց կը բանայ՝ անոր քով պիտի մտնեմ և անոր համ ընթրիք պիտի ընեմ, և անիկա ալ իմ հետաւ (Յայտ. Գ. 20): Յիսուս իր Սուլը Հագիսվ մեր մէջ բնակելով է որ բոլոր ապականութիւնները կ'անհետանան մեր սրտերուն մէջէն և մենք կ'ունենանք մաքուր սիրտ, մաքուր խըլճմատնք, ազնիւ զգացումներ և բոլորովին փոխուած ու նորոգուած կեանք մը, աստուծահանոյ և մարդկութեան օգտակար:

ՖՐ. Ա. ՄԱՐԱՖԵԱՆ

## Ա.ՊՐԻԼ 24

«Եւ եմուս ի նոսա ռունչն  
Եւ եղեն կենդանի»  
(ԵԶԵԿԻՒԼ)

Գ

... Նոյն հայելին նուէն առջիս  
Կախարդական,  
Մոխիրը լոյս մարմիններուն,  
Ալիքը սեւ դիակներուն,  
Կ'առնէ իր մէջ սըլաբը սուր  
Ըսեղծումին  
Ու ռունչն հզօր ասուածութեան :

Կուգան անոնք, լուռ, կալկահար,  
Անապատի չորս ծագերէն,  
Հովիտներէն ու լեռներէն  
Չարչարանքի,  
Նետած պատանք, բօրուած փուշին  
Խրենց այժմն,  
Ու քերեւցած կիրքի, մելքի  
Կապաններէն :

Կուգան անոնք, հեռուներէն,  
Աղուոր, մահուր ու ցոլարձակ,  
Ցեղին ծաղիկն ու ապագան  
Մինչեւ երեկ,  
Հողէն ծըլած երազն ինչպէս,  
Բոլոր կարմիր, բոլոր ժպուն  
Կրբակներէն հրդեններուն :

Կուգան անոնք, ըստուեր, ըստուեր,  
Այնքան խաղաղ ու պաղպաջուն  
Ու հովն անգամ կը զգուասնայ  
Անոնց վլրայ՝ բանալու թեւ :  
Ու ալիքներն անոնց սառած,  
Գուրս կը պոռքկան  
Շիրմաստանէն անպարազիր :

Կարաւանը կ'առաջնորդուի  
Երշգներէն,  
Առանք որ մը մեր պատմութեան  
Գուռը բացին,  
Աւ ներս մտան անկէ փառքով։

Ոմանք իրենց պատանեներուն  
Անին բենեզ ու ծիրանի,  
Եւ ուրիշներ՝  
Իրենց կուտին, սուսեր փալուն,  
Երիվարի մը փաշերուն  
Փաքքած իրենց երկար քեւեր։

Կուգան անոնք,  
Ս.նապատէն ու ջուրերէն,  
Հաւամելով միսերն իրենց  
Ու ոսկորներն երախներէն  
Գաղաններու։

Կուգան անոնք, բիւր վերերով,  
Անհամաշափ ու խայտաբղէտ,  
Ոմանց վիզին՝ դեռ կ'երեւի  
Կիսալուսինն կացիններու,  
Ուրիշներու նիսին վրայ,  
Հետին օղակին կախաղանի,  
Հոն մանուկներ՝ որոնց աչին՝  
Յոյսին ըոււանն է բառամեր։

Կուգան անոնք, փաղանգ փաղանգ,  
Ու կը վառեն անմահութեան  
Հրդինն անհուն,  
Ծովուն վրայ մեռելներուն,  
Անոնց անեարծ վիւսին վրայ  
Նոր ծիածան մը բանալով։

Անոնք բոլոր կուգան այսպէս,  
Մահուան դաւատէն,  
Ու կը բերեն յաւերժութեան  
Սըլաքն ամուր ադամանդի,  
Բեւեռուած պինդ իրենց սրտին։

Բայց չեն հասած անոնք բոլոր,  
Խաղաղութեան երկնանուէր,

Նըման ուրիշ մեռելներու .  
 Ոչ մէկ աստուած ճանչցած է դեռ ,  
 Սրեւին տակ այս աշխարհին  
 Նահատակներ այստան դժբախտ ,  
 Սւազներուն տակն ու վլրան ,  
 Դեռ չընանգչած  
 Երենց սուզին մէջն անսահման :

Հէեաքն անոնց ահա բարբառ  
 Մեզի կուզայ ,  
 Զի ըսպասումն անոնց անհուն ,  
 Կը բաբախէ սիրս մը ինչպէս ,  
 Սիրտերուն մէջ մեր ամէնուն :

Ս.նօնի սակայն ,  
 Ըսպասման մէջն իրենց անհուն ,  
 Կարօսն ունին իրզօր կիրքին  
 Սրգարութեան ,  
 Որ կը յանէ ու կը կանչէ  
 Խորտակելու չարիքն ամբառ  
 Հազար ամովլ բացած քեւեր  
 Երկրին վլրայ մեր պապերուն ,  
 Երազն ոռուն դեռ չէ մեռած ,  
 Գանկերուն մէջ  
 Մեռելներուն եւ ողջերուն ,  
 Զի մեռելներն անգամ մը եւս  
 Կրնան մեռնիլ , ողջերու պէս ,  
 Երբ մեռած է երազն իրենց :

Վ.ՏՈ.ՐԱ.ՆԴԻ

(Պ.ԵՐՉ՝ 5)



## ԵԿՈՒՐ ԵՐԲԵՄՆ

Յ. Օշականի յիշտառկին

Եկար ինձի երէկ զիւեր, եկար նորէն  
Քորբունելու կարօսն անդարձ հին օրերու.  
Եկար ինձի նուրմի մը պէս, վրսեմօրէն ...

Ցիւատակիդ դիմաց հիմա նոզիս հըլու,  
— Տէս, խորանիդ կանքեղները ամբողջ վառ են —  
Կը մըրմընչէ մեղմիկ աղօրք եւ ալելու :

Եկար ինչպէս մարգարէ մը հին գարեւէն,  
— Աչերուդ մէջ նախանձին բոցը կը ուղար —  
Մրոսացիր «Փարխսնցիք դուրս տանարէն» ...

Ու Սեղանին խոնարհեցիր նակատք մարմար.  
Ու կրկնեցիր հին պատգամը ահեղօրէն,  
Հատիկ - հատիկ զայն կրկնեցիր ու մեկնեցար:

Ու մեկնեցար ... բայց կը հընչէ ձայնդ նոզւյս մէջ,  
Ցիւատակովդ սիրսն է հիմա յորդուն բաժակ,  
Հին օրերու բաղրութենէն աչերս են գէջ:

\* \* \*

Երբեմն այսպէս անդրաշխարհէն եկուր դուն ես,  
Բեր պատրանքը հին օրերուն արեւածող.  
Ա՞հ, կարօնվ կը սպասենք մենք այցիդ, Վարպետ:

Եկուր Երբեմն փարատելու նոզը մասող,  
Սնարգասիք մեր նիզերուն ... պահ մը մեզ հետ  
Կեցիր, ու տուր ըստեղծազործ Երկունիքի դողն:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



## ԿԸՆՈՒԾԳՐԻՑԱԿԱՆ

### ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍԽՏՁԱՆՆԵՐԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Գ.

Վ.Ս.Ր.Դ.Ա.Պ.Ե.Ց.Ի.Ն. ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ  
ԸՍ ԱԱԹԽԱՌՈ ԴՊՐՈՑՑԻՆ

Եպիսկոպոսը հրապարակային քննութեան առաջին մասը խիստ ճշգութեամբ մը կատարելէ ետքը, պիտի ձեռնարկէ երկրորդ մասին, Կոչումին, որ ծրագան նկարագիր մը ունի:

Կոչման մէջ քննութեան տեսակէտէն նոր բան մը չկայ. ինչ որ մինչև կրմա տեսանք, այդ բոլորը վերածուած են քանի մը հանդիսաւոր հարցումներու, զոր ձեռնադրիչ եպիսկոպոսը կ'ուզէ ընծայացուն ձեռնադրութեան բերող անձին, խորտածիլիին, և արուած հաստատական պատասխաններուն վրայ եպիսկոպոսը հոգեշունչ և գեղեցիկ խորհրդածութիւններ կ'ընէ ամփոփ ամփոփ:

Կոչման մէջ նորութիւնը ընծայացուին ուղղափառութեան քննութիւնն է. Եպիսկոպոսը շատ մը հերետիկուներու և հերձուածներու անունները յառաջ կը բերէ և կը հարցնէ ընծայացուին մէկ կը նզոգն զանոնք: Ընծայացուն Առաջարիմ եւ նզավելու բանաձեռնով կը պատասխանէ այդ հարցումներուն: Եպիսկոպոսը, հերետիկուներու և հերձուածներու յականէ յանուանէ դատապարտութիւնն ետքը, կը իշտառակէ քրիստոնէական, ինչպէս նաև Հայ Եկեղեցւոյ ուղղափառ հայրերու փոռաւոր շարք մը. «Արովհետեւ հրաժարեցար, որդեսկ, յամենայն չար հերձուածողաց, պարտէ քեզ՝ այսուհետեւ հետօնի և աշակերտի ամենայն ուղղափառ և աստուածաբան հայրապետացն». և եղած հարցումներուն ուղարկեթիմ եւ հետեւիմ բանաձեռնով կը պատասխանէ ընծայացուն և բարձրաձայն կը հարգայ յեռատութիւնի իր ուղղափառութեան՝ Հայ Եկեղեցւոյ մաքին համեմատ:

Այս պայմաններու տակ՝ ընծայացուն պատրաստուած և կոչուած կ'ըլլայ քահանայութեան:

Ուղղափառութեան միննոյն հանդիսաւոր յայտարարութիւնը կը պահանջուի նաև անկից, որ պիտի առնէ Մասնաւոր Վրդ. ի իշխանութիւնը, Մայրագոյն Վարդապետի եշխանութիւնը, Եպիսկոպոսութիւնը:

Անձայեալի ուղղափառութեան այսչափ չեշտուած քննութիւնը առանց պատճառի չէ անշուշտ: Եթէ նկուտի առնենք մնուանիմք եւ հաւատամինի իմբարգութեան ժամանակը, կը տեսնենք թէ այդ հանգանակն ալ Սրբնեաց Դպրոցէն բանաձեռնուած է 14րդ դարու կէսերը ինչպէս կը ճշգէ Գաթը ընթանութիւն(1). հետեւարար ժամանակակից է Վարդապետութեան Զորիք ժուան աստիճաններու կոմունիթեան: Ասիկա այն ժամանակամիջոցն է, որ Հայ Եկեղեցին իր շուրջը և իր մէջ արծարուած տեսաւ երկու բնութեանց խնդիրը, չնորդիւ Աւելիքուներու: Դաւանաբանական այս խնդիրը արդէն քիչ չէր զբաղեցուած Հայ Եկեղեցին, որուն համար անզիրչանալի հանգամանք մը առաւ այդ, թէ՝ Յայն և թէ Լատին Եկեղեցւոյ հանդէպ: Տաթեսու Վարդապետարանը հոգուով չափ հակառակիցաւ սկզբէն ի վեր Քաղկեդոնի բացատրութեան կամ երկրանակութեան, այնպէս որ Քիրսոսուի երկու բնութեանց անշայլայլ և անշփոթ միաւորութիւնը շշտող նոր հանգանակի մը պէտքն զգաց թէ՝ հաւատացեաներուն և թէ՝ մանաւանդ իր վարդապետաներուն համար, որոնք ուղղափառութիւնը պիտի քառորդէն Հայ Եկեղեցւոյ մտքով: Հետեւարար Տաթեսու Վարդապետարանը երբ մէկ կողմէն ծրագան տրւչութեան կը կապէր վարդապետանու կամ քարոզելու իշխանութիւնը, միւս կողմէն հայ ուղղափառութեան զաւանանքն ալ կը ճշգէր նոր խմբագուած հանգանակով մը՝ և կը կցէր զանի հաստատած Զորիք ժուան աստիճաններու կանոնին սկիբը:

Նիկիական - Աթանատիան ծանօթ հանգանէ, Շաւատամիկ ի մի Աստուած, բաւական չէր երկարնակութեան վտանգներուն

(\*) Տե՛ս Հանգանակ Հաւատոյ, և նու, ապ. Վեհնեա, 1891, երես 41-42:

դէմ պաշտպանելու Հայ Եկեղեցւոյ ըմբըռնումը, որ շարունակ նեսոտրականութիւն դիտած է երկու բնութիւն բացառութեան մէջ և այս է պատճառը որ միշտ խրաչած է Քաղկեդոնէն և կասկածանօք նայած է երկարնակ գրուածներու և բացարութիւններու վրայ<sup>(\*)</sup>:

Հաւանական է ենթադրել՝ որ Զորեք-տասան աստիճաններու կատաները և անուստվանիմք եւ հաւատամիք հանգտանակը, իբր միւսնոյն ժամանակամիջնոցի արդիւնք, քով քովի եկած կ'որոշեն և կը ճշկեն վարդապետին պատրութեան սահմանը զաւանարանական տեսակտով ալ, որպէսզի այդպիսի որոշ ինչպէս ուսուական նոյն պէս դաւանարանական կրթերու վրայ հաստատուին իր կանոնագիտական իրաւունքներն ալ:

#### Ա.

### ՎԱՐԴԱՊԵՏՈՒՆ ԽԵՆԱՆՈՒԹԹԻՒՆԸ ՄԱՍՆՈՅԻ ՀԱՄԲԵՄՄԱՑ

#### 1. ՄԱՍՆԱՈՐ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Վարդապետական իշխանութեան տըւչութիւնը ծիռական հանդիսաւորութեամբ տալու համար արժանաւոր ընծայալին՝ Գր. Տաթեացին իմբարդարձ է Կանոն մը փիլուսազարդ բանից ասուածաբան մարգարեան նայեալ լրաւուր մօս մեկնոլոցէն իմն տեսութեամբ կարգաւորեալ, որ երկու գիւղաւոր մասեր ունի. 1) Մասնաւոր Վարդապետութեան հանոնը՝ չորս աստիճաններով և 2) Մարդապոյն Վարդապետութեան հանոնը՝ տասը աստիճաններով, ամբողջը 14 աստիճան։

Եսայի մարգարէին գրուածները մէծ յարդ կը վայելեն քրիստոնէութեան մէջ: Կայածնամաքուր տեսանողը՝ նոր կտակարանի աւետարանից մըն է կարծես, այնքան սերտ աղերս մը կայ իր յայտնութիւններուն ու քրիստոնէութեան մէջ: այնպէս որ իր մարգարէութիւնները ճշգրտիւ կը

(\*) Այս տեսակէտով մէծ արժէք ունին Գիրք Թղթոցի պաշտօնական գրուածները, մանաւորապէս Սահակ Կիրակ ընդարձակ և ուշագրաւ մէկ գրուածը՝ Ընդդէմ Երկարնակաց նեսուրականաց (Երես 413 - 482):

յարմարին ու կը մէկնուին Յիսուս Քրիստոսի վրայ: Ազգու և ներչնչող ոն մը ունի եսայի, և այս է պատճառը անշուշտ որ Տաթեացին յափշտակուած է անկից<sup>(\*)</sup>: Եսային, ինչպէս կը գրէ ինքը, երբ պաշտօնի կոչուեցաւ, անարժան և անկարող զգաց ինքնիքը: Փառաւոր տիսութիւնը մը մէջ կրակով մաքրուեցան իր շրթները և մէծ կորով զգաց իր մէջ մարգարէական կամ քարոզչական ծանր պաշտօնը ստանձնելու, պատասխանելով սա հարցումին, ոգո՞ առաքեցից և կամ ո՞վ երթիցէ առայն ժողովուրդ: և տահմ. ահաւասիկ ես՝ առաքեան զիս (Սայայի, Զ. 8). 2) — Վարդապետը իր կարգին մարգարէական և առաքեական պաշտօնի մը կը կոչուի Եկեղեցւոյ մէջ: Առաջ պէտք է ներչնչել անոր հանդիսաւորապէս Սայայի պէս մէծ տեսանողին մը հոգին:

Տաթեացին, ինչպէս կը կործինք, ոչ միայն այս մտքով ընթերցուածներ ընտրած է Եսայեայ մարգարէութիւններէն, այլ նաև գաւազանի տըւչութեան, մանաւանդ Մայրագաւութիւն բանածներուն մէջ, պատշաճապէս կ'ընկուուցէ մարգարէին իսոսքիրը և կը կարգաւորէ զանոնք գլուխաւոր մոօք մէկնողորէն իմն տեսանողամբ:

«Ի լուսազարդ բանից աստուածաբան մարգարէին Եսայեայ բացատրութիւնը ուղղի չէ միմիայն ընթերցուածներուն համար ընտրուած կաորներու վրայ հասկնալ: որովհետեւ Եսային մինակ չ'իշխեր Կանոնի ընթերցուածներուն մէջ: յարմարաւոր ուրիշ ընթերցուածներ ալ ընտրուած են Հին և Նոր Կտակարաններու այս այլ զիրքերէն, և շարականներուն ելն: ալ ընդելուզուով յառաջ եկած է թէկ երկար՝ բայց շատ ազդու ամբողջութիւնն մը:»

Կանոնի երկարութիւնը սակայն ձեռնադրով վարժ և բանգէտ եպիսկոպոսներ կը համառօտին, զանց ընելով միայն ինչ ինչ ընթերցուածներ ու շարականներ, բայց

(\*) Հնմանապէս և զիսայի միշտ ի կիրակէն ընթեռնումք, վասնզի ի մէջ մարգարէիցն ասաւածաբան կոչեցաւ, զի առակ նաև զլլիք բարու տեսութիւն Քրիստոսի խօսցաւ. զծնունդն, զիսայն և զայշն (Փիք Հարցմանց, երես 644այ):

բացարձակապէս անփոփոխ պահելով տըւսչութեան բանաձեները. վասինի այդ բանաձեները կը բովանդակեն զարգացմատին տրուած իշխանութեան հիմներ և ատոնց վերուժութենէն միայն կարելի է համուկալ թէ ի՞նչ է վարդապետին կանոնագիտական իրաւունքը եկեղեցւոյ մէջ:

Հիմա մնեք այդ վերուժութիւնները պիտի ընենք, որչափ կարելի է ամփոփ, հետեւով Ս. էջմիածնի Ձեռադրութեան Մաշտոցին (տպ. 1876), որպէս հայ Պոլիփ Մայր Մաշտոցը բաւական անինամ հրատարակութիւն մըն է, և իր ուշազրաւ թերութիւնները կարելի չէ համարել ընտիր օրինակներու արդինք. մինչ Ս. էջմիածնի Մաշտոցը աւելի ինամուտ է: Այս վերուժութեան ատեն օգտակար և հետաքրքրական կը համարինք գաւազանի տրւչութեան ծխական հանդիսաւուրութիւնն ալ պատկերացնել՝ նշանակելով միայն կանոնին զըլխաւոր գիծերը:

Գաւազանի տրւչութեան ծխական հանդիսաւուրութիւնը կը կայանայ յատկապէս կազմակերպուած պաշտամունքին մը կատարման մէջ: Միսական բացատրութեամբ՝ Կանոն մըն է այդ պաշտամունքին ամրող ջութիւնը, որ կը բաղկանայ հրապարակային քննութենէ, ընթերցուածներէ, շարտկաններէ, տրւչութեան բանաձեներէ և ազօթ քններէ:

Վարդապետին տրուած իշխանութեան առաջին մասը, Սամաւոր Վարդապետութիւնը, չորս աստիճաններ ունի, որն ոք կը տրուի եկեղեցւոյ չորս կոմիտը, արեւմբանեն, հարաւային, հիւսիսային և արեւելեան կարգաւ:

Պաշտամունքը կը կատարուի Գիշերային ժամերգութեան վերջը և Առաւետանին սկիզբը: Եպիսկոպոսը, որ վարդապետին պէտք է ըլլայ Մասնաւոր և Ծայրագոյն Վարդապետութեան 14 աստիճանները<sup>(\*)</sup>, Արարողութեան միջոցին, եպիսկոպոսը պէտք է բազմի վարդապետական աթոռի

վրայ: Սարկաւագը (կամ ուրիշ եկեղեցական մը) չգարշավ ծածկուած գաւազանը սրբատունէն (աւանդատունէն) կը բերէ և կը կենայ եպիսկոպոսին քով:

Ա. ԱՍՏԻՃԱՆ, Արևմտեան կողմ. Շարական (Դկ., ի հարաշարժ):

Խարտաֆիլակը<sup>(\*)</sup> յառաջ կ'անցնի և բարձր ձայնով կ'ըսէ.

Անայր Սուրբ, խնդրէ ի են մայրա մեր սուրբ եկեղեցի, հանդերձ ամենայն ուխտիսու, զի կոչուցիս (զայս անոնք) բանի սպասաւոր ի պատի յաստինան մասնաւոր վարդապետութեան:

Եպիսկոպոսը կը հարցաքննէ խարտաֆիլակը հասկնալու համար թէ ընծայեալը ունի՞ պահանջուած գիտութիւնը, ուղղափառո՞ է, և այլն, և տրուած հաստատական պատասխանին վրայ, կ'ասածարկէ ընծայեալին որ հրաժարի ամէն տեսակ հերձուածներէ:

«Պատ է ենզ, որդեակ, հրաժարի յամենայն աղանդոյ ներձուածողաց, որք ընդդեմ խօսեցան ուղղափառ հաւատոյն Քրիստոսի Ասունոյ մերոյ»: Ընծայեալը կը յայտաբարէ հրաժարի բոլոր հերձուածողներէն և աղանդաւորներէն յականէ յանուանէն, և կետելի ուղղափառ հայոերու, ճիշդ ի՞նչ պէտ յայտաբարուած էր Կոչման ատեն:

Ընթերցուածներէ (Ելք, Գլ. 1-7. 17, Առակք, Ա. 2-9, Եսայի, Զ. 1-10, Երեմիա, Ա. 1-12, Գործք, Ժ. 25-ժք. 12, Ա. Կորնիթ., Ժ. 28-31, Մատթ. Ժ. 16-27) ետքը, եպիսկոպոսը օրինութեամբ գաւազանը ընծայեալին ձեռքը տալով կ'ըսէ.

«ԱՌ զուրբ գաւազան ի ձեռաց նոգույն, ունել իշխանութիւն բարողել զբան կենաց ողջալիս վարդապետութեամբ յունկն հաւատացելոց: Շարկանով (Ակ., Աշակերտք Քրիստոսի) և Պահպանիով կ'աւարտի մասնաւոր վարդապետութեան Ա. Աստիճանի տրւչութիւնը, որ կը կայանայ ողջալիս վարդապետական Աւետարան:

(\*) Խարտաֆիլակը կընայ ըլլալ եպիսկոպոսը, վարդապետ մը, քահանայ մը, սարկագագ մը:

քարոզելու մէջ: Ոլդամիս վարդապետութիւնը մասնաւոր իմաստ ունի: այսինքն կը հշանակէ ոչ միայն քրիստոնէական հաւատաքի ողջ, ուզգափառ քարոզութիւնը, այլ նաև մասնաւորապէս Հայ եկեղեցւոյ ողջամիսու ուզգափառութիւնը: Առ այս գաւազանը, ոչ թէ իմ ծնոքէն, այլ Սուրբ Հոգիէն, որով իշխանութիւն, իրաւունք կ'ունենաս քարոզել հաւատացեալներու՝ ողջամիս վարդապետութեամբ:

### Բ. ԱՍՏԻՃԱՆ, Հարաւային կողմ.

Ընթերցուածներէ (Թիւք, ԺԱ. 25-27, Խսայի, ԿԱ. 1-6, Ամոզա, Է. 14-Է. 2, Բ. Տիւք, Գ. 10-Գ. 2, Յովհ. Ի. 19-23) ետքը՝ մինոյն ձևով եպիսկոպոսը գաւազանը կու տայ ընծայեալին և կ'ըսէ.

ԱՌ. Ա նեղ իշխանութիւն ի Հոգւոյն Սրբոյ ընդունել զերկորդ ասինան վարդապետութեան ուսուցանելոյ զօքես եւ խատելոյ զստակական:

Շարական (ԲԿ., Երրորդութիւն անբաժանելի) և Պահպանիչ:

Մասնաւոր գրադապետ իրաւունք կ'ունենայ սկզբներուն ուսուցանելու, այսինքն անոնց՝ որոնք չեն զիտեր քրիստոնէական հաւատաքը, անշուշտ ըստ ուզգափառ գաւառնութեան Հայ եկեղեցւոյ: Սահակիները խատելու իշխանութիւնը կարելի է հասկրնալ երկու կերպով. այ ժողովրդական մէջ ստահակ ընաւորութիւն ունեցողներուն խրատ, և այսն, և բ) հաւատաքի կամ եկեղեցւոյ փերարքեալ ինդիրներու մէջ ստահակ եղողները: Ստուգիւ շատ փափոկ պաշտօն մըն է ասի. եկեղեցական իշխանութիւնը իր պարտքը կը համարի այս կամ այն իմաստով ստահակներուն խրատ ուզգելու և զանոնք ուզգութեան բերելու գործը և այս պաշտօնը կու տայ վարդապետին, որիք մէծ յարմարութիւն կը պահանջուի յաջողելու համար:

### Գ. ԱՍՏԻՃԱՆ, Հիւսիսային կողմ.

Շարականէ (ԴԶ., Այսօր երկնայնոցն) և ընթերցուածներէ (Յովհէ, Գ. 19-22, Ա. Պետրոս, Գ. 15-22, Զկո. Թ. 1-6) ետքը՝ եպիսկոպոսը նոյն ձևով կու տայ գաւազանը ընծայեալին և կ'ըսէ.

ԱՌ. Ա զերորդ ասթիճան մասնաւոր վարդապետութեան՝ կարողութեամբ Հոգւոյն Սրբոյ կոչելյապահաւորիւն զեղուցեամս, եւ զարձուցանել զմուրեալս ի գիտուրիւն եւմարտութեան: Եւ դու յերեւել Հովուապետին ընկալիցի զանբառամ փառաց պսակն:

Շարական (ԱԿ., Որ սիրող գ.ք.) և Պահպանիչ:

Մեղաւորներու ընթացքը կտրել կեանքի գահագիծ ճամբռուն վրայ, զզնում ներշընչել անոնց, այսինքն ապաշխարել տալ և մոլար հաւատաքի մարդոց ցոյց տալ ուզգափառ շաւիղը, կարեսը գործեր են, բայց ամէն մարդու գործեր չեն: Անհատական համոզութեարու խորը մասնել, եկեղեցւոյ մէջ, հաւատաքի խնդիրներուն մէջ դաւանանքի և ըմբռուամներու մեծութիւնն ու ամրողջաւթիւնը պահպանելու աշխատի՝ իսկապէս առաքեալի մը գործէ, և այս իշխանութիւնն է որ կը արուի վարդապետին, պահպանութեամբ Հոգւոյն Սրբոյ:

### Դ. ԱՍՏԻՃԱՆ, Արևելեան կողմ, բեմի վրայ.

Շարականներէ (ԳԶ., Երանելի սուրբ առաքեալք, Կային) և ընթերցուածներէ (Ա. Թագ., ԺԶ. 12-13, Յովհան, Ա. 1-5, Յակ. Գ. 1-12, Մրկ. ԺԶ. 9-20) ետքը՝ եպիսկոպոսը ընկարձակ աղօթք մը կը կարգայ ընծայեալին վրայ: Այս աղօթքին առաջին մասը՝ «Օրնեալ ես Տէր Աստուած մեր», ուղղուած է Հօր Աստուածոյ, իսկ երկրորդ մասը («Հանգիստը»)՝ «Ճէր Աստուած ամենազօր և մարդասէր Հոգին, Սուրբ Հոգւոյն, ուր ազգու արտայայտութիւններով կը խնդրուի Հօր Աստուածոյ ինամաքը նորընծայ Վարդապետին վրայ, որպէսովի արձակ համարձակ քարոզէ, առաքելական չնորիքով օծուի և Սուրբ Հոգիով կարող ըլլայ արիւնալ յամենայն գործս բարութեան: Մեղաւորները սրբէ, մոլորիալները գարձնէ, տգէաները լուսաւորէ, ստահակները կշտարէ, բարիները հաստատէ, վերջապէս բանաւոր հօտը հրաւիրէ Աստուածոյ թագաւորութեան:

Այս աղօթքէն ետքը եպիսկոպոսը ընծայեալին կու տայ գաւազանը և կ'ըսէ.

«ԱՌ զշըրող ատիճան մասնաւոր վարդապետութեան ի ծեռաց Հոգևոյն Մրգոյ, եւ երբ եւ հարողիք զաւետարանն սուրբ եւ զիւրակի առաքելոց եւ մարգարէից, եւ զպատուեր օրինադրութեանց Հարցն Մրգոյ՝ ողջամիտ վարդապետութեանը ըստ Հայ Եկեղեցոյ, առանց աշառանց եւ Երիխուի ուսու եւ Խորաթեա, սասեա, յանդիմանեա եւ դաշտեալ միսիրարեա ըստ առաքելոյն բանի: Եւ դու Եղիշիս առաջի Տեղան մեակ առունց անօրոյ եւ ծոռայ աֆնուական, գրելով զանուն բո ի դպրութեան կենաց ընդ Երջանիկ դասս սուրբ վարդապետաց:

Ժամական (Գ.Զ., Ա.մոլք հաւատոյ), Պահանջի և Հայր մեր:

Մասնաւոր Վարդապետի գաւազանի արչէւութեան չորրորդ և վերջին բանաձեռը կը բովանդակէ մէջ՝ առաջին երեք բանաձեռներու և թէ՛ Ալօթքին իմաստները: Մասնաւոր Վարդապետը հրմա իր իրաւունքին ամբողջ կարուածին տիրացած է. ան պիտի քարոզէ նոր Կոտակարանն և մարդարէութիւնները, պիտի հետեւ Առուր Հայրերու և պիտի քարոզէ Հայ Եկեղեցւոյ ուղարքիս վարդապետութեամբն. աշառութիւն պիտի չընէ, իր ժողովրդին մէջ ամէնուն հետ հաւասարապէս պիտի գարուի իր Վարդապետ, անվախ պիտի քարոզէ, իր խօսքերը շիտակ պիտի ըլլան, պիտի խրատէ, պիտի սաստէ, պիտի յանդիմանէ և նորէն վշտացած սրտերը պիտի շինէ, պիտի միսիրարէ: Այս պայմաններով Վարդապետը պիտի ըլլայ ամսուաց առօտովոյ (Բ. Տիմ., Բ. 15) և սծառայ ազնուական» (Մատթ. Խե. 21, Գկո. ԺԹ. 17) և դասակից պիտի ըլլայ Երջանիկ Վարդապետներւն:

Մասնաւոր Վարդապետին իօխանութիւնը՝ նայելով Մայրաքանութեան, շատ սահմանափակ է, որովհետեւ կը կայանայ Վարդապէս քարոզութեան մէջ, այսինքն՝ Մայրաքոյն Վարդապետի իշխանութեան մէկ մասն գործադրութեան մէջ. արդէն այս է պատճառը՝ որ մասնաւոր կը կոչուի արբուած իշխանութիւնը:

Ուրիշ պատճառ մըն ալ, որ հետեւ անքն է արբուած սահմանափակ իշխանութեան, սա է. Հայ Եկեղեցւոյ համար ամենամասն ամառական իշխանութեան մէջ. արդէն այս է պատճառը՝ որ մասնաւոր կը կոչուի արբուած իշխանութիւնը:

Եւ ան և կանոնին համեմատ, մասնաւոր Վարդապետը կը քարոզէր ուր որ ուզէր, բայց տեղւոյն եպիսկոպոսին կամ Առաջնորդին արտօնութեամբ, մինչ Մայրաքոյն Վարդապետը ամէն տեղ կրնար քարոզել՝ առանց այդպիսի արտօնութեան մը սպասելու: Թէկ, նախորդ զլուրիներէն մէկուն մէջ, մինք տեսանք՝ որ վափկան կատաւ թիւնները յարգելու համար, այս մասին ալ կանոնական պատուէրներ դրուած են:

## Զ.

### Ց. ՄԱՐԴԱՊԵՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Վարդապետին տրուած իշխանութեան երկրորդ մասը, Մայրաքոյն Վարդապետութիւնը, տասը աստիճաններ ունի որնք կը տրուին գարձեալ եկեղեցւոյ չօրս կողմերը: Պաշտամունքը կը կատարուի Գիշերային ժամերկութեան վերջը և Առաւատեանին սկիզբը, ճիշդ առաջին մասին պէս:

Գաւազանը առաջուանէ զարդարուած պէտք է ըլլայ և դրուած սեղանին վրայ: Գաւազանը զարդարուած կ'ըլլայ կամ ճերմակ, կամ կարմիր, կամ մանիչակ և կամ ուրիշ որևէ գեղեցիկ գոյնով շարշով մը, կամ քոզով մը, որու ծայրերն ու եզերքները սոկիթել բանուած են:

### Ա. ԱՍՏԻՃԱՆ, Արևմտեան կողմ.


Եպիսկոպոսը հանդիսաւորապէս կու գայ եկեղեցւոյ գուոը, Արևելեան կողմը, երբ գպիրք կ'երգեն Հրաշափառ Աստուածո (Գ.Զ.) շարականը, և կը բազմի աթոռի վրայ, երեսը դէպի արեւելք. Ընծայեալը իր առջև ծնրադիր, և սարկաւագը (կամ ուրիշ եկեղեցական մը) զարդարեալ գաւազանը իր ձեռքը՝ եպիսկոպոսին քով:

Ժամականէ (Գ.Զ., Գաւազան զօրութեան զիւաչ քո) ետքը՝ խարսաֆիւար իր խօսքերը եպիսկոպոսին ուզզելով կ'ըսէ:

«Այս սուրբ, ինդրէ ի մեն մարտ մեր սուրբ Եկեղեցի հոնքերձ ամենայն ուլիսիւս, զի կոչեսցես (զայս անուել) բանի սպասւուր ի պատի աստիճանի Մեծի Վարդապետութեան»:

Աշաւագուած Լոյս Շաբարերէն, 1906

(Չարունակելի՝ 9)



## ԲԱՆԱՍԻՐԵԿԱՆ

ԽՈԹԱՆԳՈՒՅԻՒՆ

Ս. ԱԱՐԴԻՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ  
14<sup>րդ</sup> ԵՒ 15<sup>րդ</sup> ԴԱՐԵՐՈՒՆ

Վիհննայի Միսիթարեանց թ. 336 ձեռագիրը (Քերականութիւն եւ Լուծումն Խայեայ վարդապետի) ունի հետեւալ յիշտատակառանը.

Արդ եղեւ զրաւ գրուրեան սուրա ի յաշխան նունաց ի խալաք Կոստանդինուպոլիս, ընդ հովանեսու սուրբ Խարքսի, ծեռամբ Աստուածուուր աբեղափ ի քվականիս Պթ (1360) . . . (1):

Համանուն եկեղեցի մը յիշուած է նաև Անկիւրիոյ Կարմիր վանքին թ. 284 ձեռագիրն (Խայի Նչեցիի Քերականութիւն եւ Մեկնութիւն Քերականին) յիշտատակարանին մէջ: Գրիչը՝ Ստեփանոս կըսէ.

Գրեցաւ ի քուին Հայոց Պթ (1361) ի Կոստանդնուպոլիս, ի մօս ի Ղալադան, ընդ հովանեսու սուրբ Խարքսի . . . (2):

Այս Ս. Մարգիս եկեղեցին, որ գոյութիւն ունէր Խօսանպուրի գրաւումէն առաջ, տարբեր է Գում-Գափուի համանուն եկեղեցին, որուն մասին տես Վ. Յ. Թորգունեան, Արեգի Ձելոյի Քետքարէնան Ստոմզոյ Պատմութիւն, էջ 8, 50, 51, 147, 231 և 234:

Վ. Յ. Թորգունեան, Հիմունկով երկրորդ յիշտատակարանին վրայ, կը խորհեր թէ այս Ս. Մարգիս եկեղեցին կը գտնուէր Ղալաթիս և թէ թերես Ղալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, հասուցուած 1391ին, բարձրացած էր անոր գտնինի վրայ (3), և քանի մը տարի ետք այս կարծիքը կը փոխէր հաստատ համոզման (Կոնչ, 19 Նոյմ. 1938): Նոյն ատենները, Բարգէն Եպիսկոպոս Կիւլէսէրեան (Ընդույչէ Տարեցոյ Աշխայի Համադառնուշ, 1925, էջ 328) առանց տարակոյսի Ս. Մարգիս Ղալաթիոյ մէջ կը գնէր և նոյն համոզումը կը գրինէր 1933ին (Զատոքնոց Տարեքիւ, կ. Պոլիս, 1933, էջ 131-132): Հստ Արշակ Ալպօյաննանի ալ հաւանական է թիրսոս կարծել թէ Ս. Մար-

գիս կը գտնուէր Ղալաթիոյ արդի եկեղեցւոյն տեղը և բնաւ կ. Պոյոյ բռն քաղաքին մէջ, ուր Ս. Մարգիս անուն եկեղեցի մը Յունաց ատելութիւնը հրաւիրելէ զատու մէկ նշանակութիւն կրնար ունենալ, բան մը որ Լատին-Ճենավացիներու տիրապետութեան տակ գտնուող Ղալաթիոյ մէջ կրնար անհշար անցնիւր (Նոր Լոռ, կ. Պոլիս, 16 Նոյեմբեր 1928):

Ղալաթիոյ մէջ Ս. Մարգիս անուն եկեղեցիի մը զոյութեան վարկածին կրնայ նպաստել երրորդ յիշտատակարան մը, զըրուած 1398ին, որ իաղոսն Խալատան, հովիդիպ Կոստանդինուպուլուսից: Զեռազիրը (Մարգիս Շնորհաւիրի Մեկնութիւն Թղթոյն Կաթուղիկէի) գրուած է մատեսի Սրբահամի համար, որ աես զմանեսնա սուրբ ի մձն եւ յուաց եկեղեցին ի սուրբ Խարզիս (4):

Անուններուն նոյնաթիւնէն անհրաժեշտորէն կարելի չէ հետեցնել, ասկայն թէ 1361ին և 1398ին յիշուած համանուն եկեղեցները նոյնն են. որովհետեւ առաջնը կը գտնուէր սի մօտ ի Ղալադանն, իսկ երկրորդը՝ որ իաղաք Խալատան: Առաջինը Ղալաթիոյ մերձակայ է, երկրորդը՝ Ղալաթիոյ մէջ:

Խնդիրը աւելի կը կնճուտի չսրբորդ յիշտատակարանով մը, որ գրուած է 1475ին, Խօսանպուրի գրաւումէն քսաներկու տարի ետք, և որուն մէջ ալ յիշուած է Ս. Մարգիս եկեղեցի մը և անունը այն թագին ուր կը գտնուէր:

Յիշտատակարանը կը վերաբերի Երսանի Մատենագարանին թ. 7831 Աւետարանին: Զեռազրին վերջին տէրը կը գրէ.

Ի թվականիս Հայոց ԶՄԻ (1475), յունիս ամսոյ Զ (6) Խամայէլացին առին գկաֆայն, եւ զեեցաւ սուրբ Աւետարան եւ բերալ Խօսրմպաւլ. եւ ես Աւետիխ զեեցի եւ եղի սորբոն Սարգսի տանարն, ի յիշատակի Վերացման համար կիրակին:

Զվերջին օտացուղ սուրբ Աւետարանի բզբառուն Աւետիխ յիշեցչի հոնիկերձ ծնուղում, ուստացաւ զուրուր Աւետարան ի յայլազգացն, ու գերեալ ի Կանային եւ բերին ի լազարակալ, ի յլյորոսոփայի մահալան, ի դուռն սրբոն Սարգսի զաւրավարին (5):

Այրորոսիա աղաւազում է Այխա Թեռոգսիա (Միքու կ. Թէսողասիա) բառերուն:

Այս սրբուհին անունով վանք մը կը գտնուէր Ռոկեղջիւրի վրայ, Թօնդոսիայի Դաւորին մօտերը, որ կը համապատասխանէ Ռոկեղջիւրի վրայ այժմեան Ոյա-Գոփուին, Ճիպալիի և Ֆեների միջն(6): 15րդ դարուն, Ֆաթիհը վազիիյներուն մէջ այս թաղը կոչուած է Այս Քենիսասը մահալիսի(7) (Այս հկեղեցիի թաղ), Մուսաթաֆա փաշայի բաղնիքին մօտերը:

Հաւ Անհելիոյի, որ զրած է 1468էն ետք, Խոթանպուլ փոխադրուած Տրապի-զոնցիները հաստատուած էին Ռոկեղջիւրի եղերքը, Ֆեների մօտերը(8), ճիշդ այն ըըր-ջանին մէջ ուր կը գտնուէր Ալյորոսիայի մահալան:

Այսպէս ուրեմ, 1360էն մինչև 1475, Բիւզանցական և Օսմանեան իշխանութեանց օթով, Կոստանդնուպոլսոյ մէջ Ս. Սարգիս անուն եկեղեցիներ յիշուած են մինչև այ-սօր չորս անգամ:

Այս եկեղեցիներէն երկուքին վայրերը որոշապէս յիշուած են: Մէկը, յիշուած 1398ի յիշատակարանին մէջ, կը գտնուէր ոփ հալալին հաստանէ և նկատուած էր ամեն եւ աւագ եկեղեցիս մը: Դրիչը, աւագ բառով արքօք ըստ կ'ուզէր թէ համանուն փոքր եկեղեցի՝ մըն ալ կար, թէ պարզա-պէս մեծ բառին իրեն սաստկացուցի համա-նիշ գործածած է զայն: Ղալաթիոյ Ս. Դրի-գոր Լուսաւորիչ եկեղեցին, որ կառուցուած է 1391ին, չի կրնար, հետեարար, Ս. Սար-գիս եկեղեցիի մը գետնին վրայ շինուած ըւլալ: Եթէ այդպէս ըւլալ, ինչո՞ւ կամ կամ կողման այս վիրջն եկեղեցին համար հող մը պիտի գնէր: Այս յիշատակարանը կը հաստատէ ուրեմ թէ Խոթանպուլի գրա-ւումէն առաջ և ետք Ղալաթիոյ մէջ երկու հայկական եկեղեցիներ գոյութիւն ունէին: Արդեօք մէկը իշմանին և միւրը Հռոմի կապուած հայերո՞ն յատուկ էր:

Երկրորդ Ս. Սարգիսին վայրն ալ որո-շապէս յիշուած է՝ Ռոկեղջիւրի վրայ. Այիս Թէոդոսիայի (Այս Քենիսասը) թաղին մէջ: Թերեւս յունական եկեղեցի՝ մըն էր: Կ'որ Ֆաթիհը յանձնած է Տրապիզոնէն գաղթած հայերուն. բայց թերեւս գոյութիւն ունէր քաղաքին գրաւումէն առաջ իսկ: Այս Թէոդոսիա Դրան թաղը կը թակի մաս կազ-մած լլլու այն հայամասին որ Ռոկեղջիւ-

րին վրայ, այժմեան նէմիշ իսքելէսիին և էմին էօնիւրին միջն կը գտնուէր ու կ'եր-կարէր գէափ վեր և կը գտնուէր փինեստիկ-եան իշխանութեան տակ: Մանօթ է որ Պոլոսոյ գրաւման ատեն Հայերը և Հրեա-ները կը գտնուէրն վենետիկի պայլլին պաշտ-պանութեան և իրաւասութեան տակ:

Բայց ո՞ւր կը գտնուէրն 1360ի և 1361ի յիշատակարաններուն մէջ յիշուած Ս. Սար-գիսները: Դատիլով երկու յիշատակարան-ներուն թուականներուն մերժաւորութեանէն, ներելի է խորհիլ թէ երկուքը միւնոյն ե-կեղեցին են, յիշուած մէկ տարուան տար-բերութեամբ: Ներելի է նաև խորհիլ թէ ոփ մօս ի Ղալաթիոյ գտնուած եկեղեցին Այիս Թէոդոսիայի թաղին Ս. Սարգիսն է, և թէ գրիչը եթէ եկեղեցին Ղալաթիոյ մօս ըլլու յիշած է, պատճառը այն է որ եկեղեցին Ղալաթիոյ Վենետիկին իշխա-նութեան պաշտպանութիւնը կը վայելիր և կախում ունէր Ղալաթիոյ Հայոց կրօնական իշխանութեանէն: Պէտք է սպասել սակայն, որ նոր յայտնութիւններ հաստատեն կամ հերքին այս հնթագուութիւնները:

#### ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ

(1) Տ. Տաշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց մա-տենականի Սիլիքրեանց ի Վիեննա, էջ 782բ: Ցես նաև վ. Տ. Թորգոմեան, Երևիս Զելեպիի Քումիւրեան Անանցոյ Պատմութիւն, Վիեննա, Ա., 1915, էջ 275, Բ., 1932, էջ 485 և լ. Խաչիկ-յան, մթ. դար հայերէն ձեռագրերի հիշտակարան-ներ, Երեւան, 1940, էջ 446:

(2) Բարգէն Կաթողիկոս (Կրլէսէրեան), Ցու-ցակ հայերէն ձեռագրց Ակիմիքայ Կարսի Վանոց և Եղանակից, Ամբիլիաս, 1957, էջ 1220 և վ. Տ. Թորգոմեան, անդ, Բ., էջ 484:

(3) Տ. Տ. Թորգոմեան, անդ, էջ 484:

(4) Լ. Խաչիկյան, անդ, էջ 622-623:

(5) Լ. Խաչիկյան, Ժե. դար հայերէն ձեռագրերի հիշտակարաններ, Մասն Բ, Երևան, 1958, էջ 389:

(6) J. Janin, *Constantinople Byzantine*, Paris, 1950, p. 271:

(7) Tahsin Oz, *Zwei Stiftungskunden des Sultan Mehmed II. Fatih*, Istanbul, 1935, pp. 54; *Fatih Mehmed II. Vakfiyeleri*, (Türk Vakfiyeleri, № 1), Ankara, 1938, pp. 137, 138, 240:

(8) Angiolello, *Histoire des Ottomans et des Persans*, Ed. Jean Reinhard, Buenos Aires, p. 45.

## ԳԻԼԳԱՍՏԵՐԻ ԴԻՒՑԱՁՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ

### ՏԱԽՑԱԿ ԽԵՆԵՐՈՐԴԻ

#### ՍԻՒՆԱԿ ԱՌԱՋԻՆ

1. — Գիլգամէշ իր քարեկամին՝ Էնկի-դուխն համար,
2. — Կողբայ զանորէն և կը թափառ անապատին մէջ.
3. — «Երի ես մեռնիմ, Էնկիդուի նման պիտի չըլլա՞մ».
4. — Կոկիծ մատած է սիրտս.
5. — Կը վախնամ մահէն և կը թափառ արմ անապատին մէջ.
6. — Պէտք Աւանապիշտիմը՝ Աւրարտ-Տուտուի որդույն
7. — Եւած եմ ճամբայ և ճեպով պիտի երթամ իր մօտ.
8. — Երբ կը հասնէի լեռնային կիրճերը գիշերով,
9. — Կը անսնէի առիւծներ և կը վախնայի,
10. — Քարձրացուցի գլուխս։ Սիրին աղօթեցա.
11. — Իմ աղօթքները քարձրացան աստուածներու [ . . . ].
12. — [ . . . ] պահպանէ զիսօ։
13. — [ Դիշերը ան ] կը պառկէր և արթընցաւ երազէ մը.
14. — [ . . . ] կը ցնծային կեանքով.
15. — առաւ [իր] տապարը իր ձեռքը,
16. — քաշեց [սուրը] իր գօտիէն.
17. — Նելտի(?) մը պէս խոյացաւ անոնց միջէ։
18. — Հարուածեց [ . . . ] և [զանոնք] Կտորներու վերածեց.
- 19.-28. — (Այս տառերը չափազանց կըց-կըտուր են թարգմանութեան համար)։  
(Սիւնակին մացեալը վշրուած է. Գիլգամէշ կը հասնի լեռնաշղթայի)։

#### ՍԻՒՆԱԿ ԵՐԿՐՈՐԴ

1. — Լերան անունն է Մաշու։
2. — Երբ կը հաս[նի] Մաշու լեռը,
3. — որ հանապարոդ կը հսկէ [արեւ] աշագին [և արևամուտին],
4. — որուն գագաթ(ները) կը հ[ասնին] երկնքի կամարը։

5. — (ե) որուն լանջը կը հասնի մինչեւ ստորիդրիհայ աշխարհը.
6. — Կարիճ - մարզիկ կը հսկեն իր դրան մօտ.
7. — անոնք որոնց սալուափը ահարկու է և որոնց ակնարկը՝ մահ։
8. — որոնց սասկալի չքիզութիւնը կ'ընկճէ լեռները.
9. — որոնք արեւած տղին և արեւամուտին կը հսկեն արևոնն։
10. — Երբ Փիլգամէշ ահանու զանոնք, ահով
11. — և երկւուրդ կսկսացաւ։
12. — վերագտառ իր հանդարտութիւնը և ժամացաւ անոնց։
13. — Կարիճ - մարզը կը կանչէ իր կիրե.
14. — և Ան որ եկաւ մեր մօտ, իր մարմինը մարմինն է աստուածներու ։
15. — Կարիճ - մարզուն կիրե կը պատառ իսկակ անոր.
16. — և Անոր երկու (հրորոզը) աստուած է, մէկ երրորզը՝ մարզ։
17. — Կարիճ - մարզը կը կանչէ անձը.
18. — ըսկելով (այս) խօսքիրը աստուածներու [զաւակին].
19. — [իրանու այսքան] երկար ուղեորութիւն [ես կատարած]։
20. — [իրանու հասած ես] իմ մօտ,
21. — [կտրելով ծագերը] որոնց անցքը զժուարին է.
22. — [նպատակը] քու [գալուն պիտի ուզէի զիսնալ]։  
(Յնացեալը վշրուած է)

#### ՍԻՒՆԱԿ ԵՐՐՈՐԴ

- 1-2. — (փնացած):
3. — «Եւ անապիշտիմին՝ հօրս համար [իկած եմ].
4. — որ ժամաւ [աստուածներու] ժողովին մէջ, (կեանքի փնատուուքին համար)։
5. — Կեանքի և մահուան մասին [պիտի հարցնէի]։
6. — Կարիճ - մարզը բացաւ իր բերանը [և ըստաւ].
7. — խօսելով [Գիլգամէշ]ին։
8. — որչ ոք եղած է, Գիլգամէշ, [որ կրցած է երազործել ատիկա]։
9. — ոչ ոք [կտրած] է լեռնային ուղիները.
10. — առաներկու փարսախ ներսը [ . . . ].

11. — թանձր է խաւարը և [լոյս] չ[կայ] · 32. — հօթը փարսախ ճամբորգելէ զերջ  
 12. — արեած ազին [· · ·],  
 13. — արեամուտին [· · ·],  
 14. — [արե] ամուտին · · ·,  
 15-20. — (մեացեալը պատուած):

## ՍԻՒՆԱԿ ԶԵՐԵՐԴ

(սկիզբ ֆլոււած)

33. — «[Ըլլայ ան] զիշտի [և տանջանքին] մէջ,

34. — ցուրտի կամ [տաք]ի մէջ,

35. — հառաջելով [և արտասուելով, պիտի երթամ]:

36. — [բաց] կիմա [լերան դուռը]:

37. — Կարիճ-մարգը [բացաւ իր բերանը և ըսւա]:

38. — Գիգամէշ [· · ·]

39. — «Գիա, Գիլգավ[մէշ · · ·],

40. — [· · ·] Մաշուի լեռները,

41. — [· · ·] լեռները (և) լեռնաշղթաները],

42. — ապահով կերպով թող [· · ·].

43. — լերան դուռը [բաց՝ է՞նքեղի]:

44. — [նրբ] Գիլգավ[մէշ լսեց ասկա].

45. — [ուշագրութիւն ըրաւ կարիճ-մարդու] խօսքին:

46. — Արեւ ճամբու երկայնքին [գնաց(?)].

47. — մէկ փարսախ մը [ճամբորգեց],

48. — թանձր է խաւարը և լոյս չկայ].

49. — «[ինչ] կրնայ [տեսնել իր առաջ և իր ետին]:

50. — երկու փարսախ [ան ճամբորգեց].

## ՍԻՒՆԱԿ ՀԵԽԳԵՐՐԴ

(սկիզբ ֆլոււած)

23. — Զօրս [փարսախ ան ճամբորգեց].

24. — թանձր է խաւարը և լոյս չկայ].

25. — «[ինչ] կրնայ [տեսնել իր առաջ և իր ետին]:

26. — կրնք փարսախ [ան ճամբորգեց].

27. — թանձր է խաւարը և լոյս չկայ].

28. — «[ինչ] կրնայ [տեսնել իր առաջ և իր ետին]:

29. — [վից փարսախ ան ճամբորգեց].

30. — թանձր է խաւարը և [լոյս չկայ].

31. — «[ինչ] կրնայ [տեսնել իր առաջ և իր ետին]:

32. — թանձր է խաւարը և [լոյս] չ[կայ].

33. — թանձր է խաւարը և [լոյս] չ[կայ].

34. — «չինչ կրնայ տեսնել】 իր [առաջ] և [իր] ետին.

35. — «թը փարսախ [ան ճամբորգեց, և] կը պոռայ(?)».

36. — թանձր է խաւարը և լոյս [չկայ].

37. — «չինչ կրնայ [տեսնել] իր [առաջ].

38. — ինը փարսախ ան ճամբորգեց և կը զգայ(?) կրւսիսային հողմը.

39. — [· · ·] իր գէմքը.

40. — թանձր է խաւարը և լոյս [չկայ].

41. — «չինչ կրնայ տեսնել】 իր [առ] աջ [և] իր ետին.

42. — [տասը փարսախ] [ուղեսով] լրելէ [զերջ].

43. — [· · ·] մօս է.

44. — [· · ·] փարսախի.

45. — [տասնըմէկ] փարսախ ուղեսորելէ վերջ կու գայ դուրս արեամ[ծագէն] առաջ.

46. — [տասներկու փարսախ ուղեսորելէ զերջ], լոյս է.

47. — [քամիր]ու պուրակը տեսնելով, կը մօտենայ ...

48. — արդիոնը կը կրէ իր պառուզը.

49. — որթեր գեղատեսիլ կը կախուին իրմէ.

50. — լրջաքարը կը կրէ ...

51. — կը կրէ նաև հաճոյատեսիլ պառուզ:

## ՍԻՒՆԱԿ ՎԵՑԵՐՐԴ

(սկիզբ ֆլոււած)

24-36. — Այս ամբողջ սիւնակը չափականց կցկուր է թարգմանութեան համար.

37. — Որդի գինեատան աղախինը], որ կը բնակի ծովեզը.

(Յիշատակարան)

38. — [Տասնըմէկբորդ] տախ[տակ] ունն առ տեսու ամէն ինչոք, Գիլգամէշի շարքէն.

39. — Աշուրբանիպաղի պարանքը.

40. — աշխարհի թագւոր, թագւոր Ասու-

## ՅԱՍԻՑԱԿԱ ԹԱՍԽԵՐՈՐԴԻ

Հին Բարելական բնագիրը

(Ակիզը Փշըուած)

1. — և ...
2. — Անոնց մորթերով [կը զգեստաւորուի] (և) կ'աւել միս.
3. — ... Գիլգամէշ, որ երբեք չէ պատահած,
4. — [այնքան ատեն որ (?)] , իմ բուքը կը քչէ ջուրիբը:
5. — Եամալ կը առնջուէր, գնաց անոր յօտ,
6. — (և) ըստ Գիլգամէշին.
7. — «Գիլգամէշ, ո՞ւր կը վազես,
8. — Կեանքը զոր կը փնտոես պիտի չքանասաւ,
9. — Գիլգամէշ ըստ անոր՝ արի ծամաշին.
10. — «Քալեկէ (և) վազելէ վերջ արձաւ կազախի վրայ,
11. — պիտի հանգչեցնեմ զլուխս գետինը,
12. — սրակսզի կարենամ քնանալ բոլոր տարիները.
13. — թող իմ աշքերը տեսնեն արեք որպեսզի կարենամ յազենալ լոյսով.
14. — խաւարը կը փարատի երբ լոյսը բաւարար է.
15. — ով որ մահով մեռած է, կարենայ տեսնել արեսուն լոյսը.

## ՍԻՒՆԱԿ ԵՐԿՐՈՐԴ

(Սկիզբը Փշըուած է. Գիլգամէշ կ'ուզէ իր խոսքերը զինետան աղախին Արդուրիին):

1. — «Ով որ գնաց իմ հետ բոլոր զըր- [կանքներու] լընդէջնէն,
2. — Էնկիուն, զոր կաթոզին կերպով կը սիրէի,
3. — որ գնաց իմ հետ բոլոր զըրկանքներու լնդէջնէն,
4. — ան երթարկուեցաւ մարդկուեեան ճակատազրին.
5. — տիւ և գիշեր ողբացի իր վրայ,
6. — չյանձնեցի զինքը թաղուելու, (խոր- կելով),
7. — բարեկամս պիտի ելլէ ի վերջոյ կո- ծէս վերջ,
8. — եօթը ցերեկ և եօթը գիշեր,
9. — մինչև որ որդը ինկաւ իր գէմքին վրայ.

10. — իր մեսնելէն ի վեր, կեանք չեմ գտնիր.
11. — որսորդի մը պէս թափառեցայ ար- ձակադաշտին վրայ,
12. — արդ, ով զինետան աղախին, որ կը տեսնեմ քու դէմքը,
13. — չտեսնեմ մակը, որմէ կը զարուերիմս,
14. — Գիլգաման աղախինը ըստ անոր՝ Գիլգամէշին.

## ՍԻՒՆԱԿ ԵՐՐՈՐԴ

1. — «Գիլգամէշ, ո՞ւր կը վազես,
2. — կեանքը զոր կը փնտոես պիտի չկա- րենաս զտնել.
3. — երբ ասուուածները ստեղծեցին մարդ- կութիւնը,
4. — մակը սահմանեցին մարդկութեան,
5. — կեանքը վիրապահեցին իրենց.
6. — զու, ո՞վ Գիլգամէշ, թող քու որու- վայնը ըլլայ լի.
7. — եղիր ցնուն տիւ և գիշեր,
8. — թող հանապազօր ուրախութիւն ըլլայ:
9. — տիւ և գիշեր պարէ և խաղա.
10. — թող քու հանգերձը ըլլայ մաքուր,
11. — քու զուիւնը ըլլայ լոււացուած, լոզ- ցիր լուրի մէջ.
12. — զուրգուրայ փոքրիկն վրայ, որ կը բռնէ քու ձեռքը.
13. — թող կինը ուրախանայ քու ծոցին մէջ,
14. — այս է ճակատազրիը [մարդկու- թեան ...]:

## ՍԻՒՆԱԿ ԶՈՐՇՈՐԴ

1. — իր ցառուումին մէջ զանոնք կը փնացնէ.
2. — կը վերադառնայ և վեր կ'ելէ անոր յօտ.
3. — իր աշքերը կը տեսնեն Սուրառւնա- բուն.
4. — Սուրառւնաբուն կ'ըսէ անոր՝ Գիլգա- մէշին.
5. — «Էսէ ինծի, ի՞նչ է քու անունը,
6. — ես Սուրառւնաբուն եմ, հեռաւորն Աւանապիշտիմին պատկանող»:
7. — Գիլգամէշ ըստ անոր՝ Աւանապի- շտիմին.
8. — «Գիլգամէշ է իմ անունը,
9. — որ եկած է Ուրուկէն՝ Անուի տունէն,
10. — որ կտրած է լեռները,

**ՄԻԶԱԳՎԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ  
ՆՈՒԻՒՐՈՒԱԾ  
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԾՈՒԹԵԱՆ  
ՕԲՍՅՈՐՏԻ ՄԷջ**

Նոր Կտակարանի ռւսումնասիրութեան նույրուած Միջազգային Համագումարը մը տեղի ունեցաւ Օքսֆորտի մէջ Անգլիայի 11-15 (1961) օրերու ընթացքին, կազմակերպութեամբ Christ Church (Օքսֆորտ) աստուածաբաննեան փրօքէսէօր Պուտոր Crossի: Այս Համագումարը կը յաջորդէր 1957 Անգլիայի կայացած այն Համագումարին՝ որ զրակեցաւ Զորս Աւետարաններու ռւսումնասիրութեամբ:

Ինչպէս միշտ, նաև այս անգամ Եւրոպայի բոլոր երկիրներէն, Ամերիկայի և Անգլիոյ յայտնի համալսարաններէն հրաւիրուած էին հեղինակաւոր փրօքէսէօրդասախոններ, խօսելու և մտածման նիւթ դարձնելու համար Նոր Կտակարանի վերաբերեալ այլազան և մանրամասնեալ հարցեր, համաձայն կանխաւ պատրաստուած ծրագրի մը: Բայց աստի, 600է աւելի ունկընդիր - մասնակցողներ կային հնգօրեայ Համագումարին, մեծ մասամբ եկեղեցականներ՝ ներկայացուած Արենելեան և Արեմբանական բոլոր Եկեղեցիներէն - Հայոց Եկեղեցին ևս ունէր իր ներկայացուցիչը - , և մասամբ այ համալսարանականներ՝ որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կը հետաքրքրուէին նոր Կտակարանի ռւսումնա-

11. — երկար ուզեօրութիւն մը, արեամակէն».
12. — հրմա որ կը տեսնեմ քու դէմքը, Սուրունարու,
13. — ցոյց տուր հեռաւորն Աւանապիշտիւր:
14. — Սուրսաւարուն լըսաւյ անոր՝ Գիւգամէշին:

(Թացեալը փշրուած)

ԱՆՈՒՇՇԱԼԱՆ ՎՐԴ. ԶՂՋԱՆԵԱՆ  
(Շարունակիթի՝ 13)

սիրութեամբ: Համագումարը կը վայելէր հոգանասուրութիւնը Քէնթըրպարբիի Արքեպիսկոպոս պիսկոպոս Պուտոր Բէմզի, որ կատարեց բացումը ներկայացնելով Քրիստոնի Զարչարանաց և Խաչելութեան դէպքերը ըստ չորս Աւետարանիներու:

Ներկայ գրութեան նպատակն է տալ, կարելի մանրամասնութեամբ, համառոտ բովանդակութիւնը այն դասախոսութեանց և փրկուուծումներուն՝ որոնց կարողացանք ներկայ ըլլալ և հետեւիլ: Համագումարի ծրագրին պիտի հնախնք, սակայն անհրաժշտ է նախ տալ ցանկը հետեւեալ տասը կրթմանական հարցերուն՝ որոնց շուրջ կը գառնին բոլոր վերլուծական դասախոսութիւնները: —

1. Աւետարան ըստ Մարկոսի.
2. Հարցեր Ցովհաննու Գրութեանց վերաբերեալ.
3. Առաքելական Ծրջանը.
4. Պօլոս Առաքեալի Ածարանութիւնը.
5. Երրայեցւոց Թուղթը.
6. Ցակովայ Առաքելոյն Թուղթը.
7. Քրիստոսաբանական Հարցեր: [նը.]
8. Նոր Կտակարանի Վախճանաբանութիւն.
9. Նոր Կտակարանի Պարականն Գիւրքերը.
10. Պատմութիւն և Աւետարանները:

Օրական ծրագիրը կաշմուած էր հետեւեալ ձեռով: —

Ա. — Կէսօրէ առաջ:

1. Ս. Գրական ընթերցում և մեկնաբանութիւններ՝ երկու խումբի բաժնենք:
2. Զորացախոսութիւններ՝ երկու խումբի բաժնենք:
3. Համառոտ ռւսումնասիրութեանց հաղորդում հինգ համասեռ և յաջորդական նիւթերու, բաշխուած եօթը խումբերու վրայ:
- Բ. — Կէսօրէ վերջ:
4. Ներկայացում տասը կրթմանական հարցերու, երեքական ստորաբաժանութեարով, բաշխուած երեք օրերու վրայ:
5. Երկու յաջորդական դասախոսութիւններ:

Երեկոյեան Համագումարին բացումը կատարեց Քէնթըրպարբիի Արքեպիսկոպոս Պուտոր Բէմզի, որ Օքսֆորտի Համալսա-

րանի գեկավարներուն իր չնորհակալութիւնը յայտնելէ ետք, անդրագարձաւ Համագումարին բերելիք իր մասնակցութեան երկու ձևերով, նախ՝ Արքեպիսկոպոսական իշխանութեամբ կը հաստատէր անհրաժեշտութիւնը կայանալիք Համագումարին, և երկրորդ՝ որպէս երեքմի գաստիսոս և Ս. Գրական քահանաէր, իր գործօն մասնակցութիւնը կը բերէր անոր:

Վերլուծելով Քրիստոսի Զարչարանաց և Խաչելութեան ներկայացութերը, Դոկտոր Ռէմզի նկատի առաւ Խաչը և անոր կցուած չարչարանքը, և միւս կողմէն՝ Քրիստոս, որպէս Աստուած, Տէր և ծառայ, որ իր փրկչական զործովք պատմութեան վախճանական նպատակը մատոյց մարդկութեան: Աև Աւետարաններու ջատագովական, Ս. Գրական և ծիռական պատմութերուն ընդմէջն հետեւել հաստատութերը ըրաւ:

ա) Յիսուս անմենը Անձ մըն էր: Այս կը հաստատէր այն կարծեցեալ յանցանքներով՝ որոնց հարկադրաբար ենթարկուեցաւ Ան: Նաև կայսերական շրջանակներու մէջ Յիսուսի գէմ, որպէս ոճրագործի, ոչ մէկ ջատապարտութիւն չէր արձանագործաւ: Աւետարանիներ կը յայտնեն Յիսուսի անմեղութիւնը ջատագովական և վարդապետական տողերով:

բ) Յիսուս մեռաւ գլուխ Գրոց: Հրեայ քրիստոնեաներուն համար մարգարէութիւնները իրենց լրումը կը գտնէին Յիսուսի Խաչելութեամբ:

գ) Յիսուսի մահը Պատարագ մը եղաւ: Առաքելական գրութիւնները Ալրիհամբ Խաչելութեան գէպքը կը պատմեն: Քրիստոնէական հնագոյն գրականութիւնը պատարագով, չարչարանքով և պասեպով մէկնարանեց Քրիստոսի խաչելութեան գէպքը: Քրիստոս մեռաւ որպէս ձևմարիս Պատարագ՝ պասեպ: —

Մեր Տէրով չարչարանքի և խաչելութեան գէպքը հետեւել արձագանգը զուածէ Քրիստոնէական ներկայացութիւնը: —

ա) Փրկարդութիւն, Քրիստոսի բարձրական օրինակին հետևողութեամբ: Առաքելական գրականութեան մէջ, Յիսուսի կեանքը ներկայացուած է որպէս ընթացք մէկպի մահ՝ խոնարհութեան, հնագան-

գութեան, քաջութեան և փորձութեան ուղղիներով:

բ) Քրիստոնէական Եկեղեցւոյ համար անդրաժեշտորէն կարե որ են չարչարանքի ատեն Յիսուսի արտասահած աղօթք քնիերը:

գ) Երրայիցւոյ Թուղթը կը ներկայացնէ զՔրիստոս որպէս Աթանասյ Մշտնչենաւործ երկնքի և երկի վրայ: Այլ խօսքը, չարչարանքով յայտնուած Մարդու Արդին և նոյն չարչարանքով փառաւորուած Աստուծոյ Արդին ըսելիք ունի Եկեղեցիին՝ ուսուցողական, ջատագովական և ծիռական երեսներով:

Դոկտոր Ռէմզի մասնաւորելով իր խօսքը գտաւ ընդհանուր միուրիւն մը չորս Աւետարաններու Քրիստոսի չարչարանքի և խաչելութեան պատմութեան մէջ: Բոլորին մէջ, ան ըստւ, նկատելի է նասաւակաց միուրիւն մը, հակառակ Աւետարանիներու աստուածաբանական այլատեսակ մատեցութերուն: Բոլորը համաձայնաբար կը պատմին գէպքը ոչ որպէս սոսկական չչարչարանք Յիսուսի, այլ կը շիշտին թէ՝

ա) մարդկային չարութիւնը որքան գէտ կերպով կրնայ ինքինք արտայայտել.

բ) Յիսուսի ինչպէս կրեց չար ոյժերուն արդիւնքը քայլ առ քայլ.

գ) Ասուուած կը գործէ խափանելով շարին արարքները և իր զօրութեամբը փերկութիւն բերելով.

դ) Խաւաքի, այսինքն աստուածային ներկայաւթեան գիտակցութիւնը, որքան կիմմական է:

Մարկոսի մտքին մէջ, Քրիստոսի երկրորդ գալուստը և վերջին գատաստանը անմիջապէս կը յաջորդին Խաչելութեան: ՉԶի են ոմանք ի սոցանէ որք աստ կան, որք մի ճաշակեցին զման, մինչև տեսցին զարքայութիւն: Աստուծոյ եկեալ զօրութեամբ: Այս մտածման հետ անմիջականորէն կապ ունի Մարկոսի յայտնութենական մէկ: Կլուխը, որուն միաք բանին է աւկեցէք և Կացէք յազօթս, զի ոչ զիտէք երբ ժամանակն իցէն: Այս Աւետարանին մէջ փառաւորութն ու գատաստանը շատ մօտ են խաչելութեան, մինչդեռ Յովհաննու Աւետարանին մէջ ներկայ իսկ են: Մաթթէոս կ'ընդլայնէ մարկոսան նկարա-

գրութիւնը, Հին Կատարանի մարգարէութիւններով ճողացուցած է մինչ Զուկաս կը շեշտէ Յիսուսի անմեղութիւնը, յատկանշելով Անոր մարդկային բնութիւնը, Վերջապէս, Յօվհաննէս և Յիսուսի մեծութեան վրայ, Անոր Գառն Աստուծոյ հանգամանքին վրայ:

Քէնթըրպըրի Արքեպիսկոպոսը եզրակացուց իր խօսքը ըսելով թէ կայ Քրիստոնէութեան համար զանձ մը. մեզի կը մնայ գտնել զայն պանելու և անոր վրայ հսկելու ձեւը: Ենեղեցին պէտք է նուրին ինքնինք խօս հետաքրքրութեամբ քննելու Զարչարան թիմաստը, հոկելով ուսումնապէս և գործնապէս այս բոլոր խօսքերուն վրայ՝ զոր Քրիստոսարտանաց և որոնց մով արձանագրուեցան Անոր չարչարանքին ու խաչելութեան զէպէրը:

#### Գլ. 12 Սեպտեմբեր.

Առաւտեան, Ս. Գրքի ընթերցում կատարեց Կյասսոյի Համալսարանի փրօքէէօր Դկտոր Ռ. Պարքենյ, կարդալով և մէկնարաներով Յովհաննու Աւետարանին Ա. 1-14 համարները: Ան չառ արքա ամեարկով գտաւ Բանին և իմասութեան հին կատարանեան զործածութիւնը և Անոր ընորդմամբն բնակութիւնը մարդոց մէջ:

Յովհաննէսը միակն է նոր Կատարանի հեղինակներուն մէջ, չարունակեց Փրօք-Պարքէյ, որ կը ներկայացնէ Քրիստոսը որպէս Բանն Աստուծոյ (Խօջօս Յօն), զոր կը գտնենք Աւետարանի նախարանին մէջ, նոր Կատարանին մէջ ձեզ ընդհանրապէս նշանակած է պատզամ կամ աւետիս, կամ յայտարուած Յիսուսի կողմէ(\*), առև խօսէր նոցա զրանես, և կամ քարոզուած Աւագեաններուն կողմէ(\*\*). Անչ է հաճոյ մեզ թողով զրանն Աստուծոյ և պաշտել զսեղանս: Այս իմաստով նոր Կատարանը կը հետեւ Հին Կատարանի աստուծադարանութեան: Երբայիրէն ՊԵԴ Աստավարծ տըւած է իմաստը Աստուծոյ ստեղծագործ գործունէութեան: Աստուծութիւնը միանք միջոցաւ Աստուծութիւնը իր գրիշէ

կամքը յայտնեց Խորայէլի: Յայտնի նոյնաթիւն մը ստեղծուած է ձօցօշին և օսպավն միջէ — Բանին և իմաստութեան —, Նոր Կատարանէն առաջ. «Զի Տէր առայ զիմաստութիւն և ի բերանոյ նորա գիտութիւն և հանճարը: Ըսել թէ Ենոքս ստեղծեց երկինքն ու երկիրը «հոգւով բերանոյ նորա» (Աղմ. Լ. 6). կը նշանակէ թէ արարչագործ Իմաստութիւնը ինքնին Աստուծոյ Խոսքն է:

Յովհաննէս Աւետարանիչ չի գործածիր գրմաստութիւնը բառը. նոյնակն Երբայեցաց Թուղթին հնդիմակը. ստեղյն երկութիւն ալ կը մտածին Քրիստոսի մտախն որպէս Աստուծոյ Իմաստութիւնը. այս զանցառութիւնը կը վերագույի խուսափելու համար Կնոսութիւնն որքէ հակումէ: Հաւանաբար Յովհաննէս ընտրեց Խօջօս հզըը Հասագովական նպատակներով և հետեւեցաւ կրէական մտածումին, որուն համաձայն Բանը ոի սկզբանէ էրս որպէս գործիքը Աստուծոյ ստեղծագործութեան. հոս ձքը — սկիզբ — բառը կը ներկայանայ որպէս ստեղծագործութեան սկզբանը քը ոչ թէ որպէս ասացին անգամ ստեղծուած գոյութիւն մը. Յովհաննէսիսան նախարանը օժառ-ձօցիքի գործունէութիւնը կը տեղաւորէ աշխարհի ստեղծումին մէջ, մինչ Յովհաննէսիսան Յայտնութիւնը կը շեշտէ որ Քրիստոս ոչ միայն ձքին է, այլ նաև ունչ: Կարե՞որ է չանցատել Աւետարանի նախարանը Յովհաննէսիսան միւս գրութիւններէն:

Բանին Մարգեղութեան ճշմարտութիւնը մտքի վերացումով գիտելի բան մը չէ երբեք, այլ ինքնին պատմական պատահուում մը (Եղեνու) ակեւա. այս իմաստով, Քրիստոնէական հաւաքար փիլիսոփայութիւն մը չէ այլ քարոզութիւն մը (Կերոյմ): «Եւ իրավ զնս ոչ ընկալանա. Յովհաննէս կը մտածէ Բան-Քրիստոսի վրայ որպէս մէկը որ մերժուած է երկրի վրայ և վերագարձած Հօրին քով՝ հոն սեղ պատրաստելու Աստուծոյ այն որդիներուն համար՝ «որ քը ընկալանն զնա»(\*): Կային սօրինական» Կրիստոնեութիւնը մէջ բնակած երկնացին իմաստութիւնը. բայց միանք Արքահամու զաւակներ

(\*) Հմմտ. Մթէ. Բ. 2, Դ. 14, Ղաս. Ե. 1, Բ. 11:  
(\*\*) Հմմտ. Գործ. Զ. 2, Ժ. 5, Ա. Կոր., Ա. 18:

(\*) Հմմտ. Յովհ. Գ. 3, Ժ. 2, Ա. 12:

չին . սայժմիկ խնդրեք սպանանել զիս . . . զայց Արրահամ ոչ արարա (Յովհ. թ. 39-44) . Ճշմարիտ և ուստ Խորացէլը զատորա-շող հրմական հարց մը կայ Յովհաննէսի մտածութիւն ետք : Քրիստոսի մէջ է մրայն՝ որպէս ճշմարիտ Խորացէլ , որ սօվու Յօն — իմաստութիւնն Աստուծոյ — կրնաց բնա-կիւ : Առվաննէս Աւետարանիչ կը հակազրէ Քրիստոսի ճշմարտութիւնը Օրէնքի նիււ- թական պահանջքներուն — հաց , ջուր , գինի — , յայտարարելով որ Քրիստոս է Կենաքը , Կենդանի Զուրե , Ճշմարիտ Հացը , Գրինի և աշխարհի Լոյսը : Ան կ'իգրա- կացնէ . «Չի օրէնքն ի ձեռն Սովոսիի տուան , ջնորհք և ճշմարտութիւն ի ձեռն Յիուուփ Քրիստոսի եղեն» (Յովհ. Ա. 17) :

Օ նօրց օքբէ ծննետու , ուեւ Բանն Մարմին եղեւ : Իմաստութիւնը , այսինքն նոյնինքն գործոն Աստուծած , մարմին և արին եղաւ , մարդկային պատմութեան մէջ մտաց դարձու . անա այս կը նշանակէ Յովհան-նէսիան սամարմինը : Հին Կոտակարանի իմաստով , իմաստութեան ստաղաւարիլը Խորացէլի մէջ , կը տեսնուի Ելից , ի. 34-38 և Ղետ . Իջ . 11 համարներուն մէջ . ուեւ հաստատեցից զիսրան իմ ի ձեզ . . . և զնացից ի ձեզ , և եղէց ձեր Աստուծած , և զուք եղիլիք ինձ ի ժողովուրդու : Այս ձեռով , Յովհաննէսիան սրնակեաց բա- ցատրութիւնը — ռադոսն — տառացիօրէն կը նշանակէ պրնակիւ որպէս ի վրանիք , ստաղաւարիլու : Յովհ. Ա. 14ով Յիուու Քրիստոսի անձին մէջ է որ Աստուծոյ իսու- տումը լրաւմ ստացաւ :

Յովհաննու Յայտնութեան մէջ , նշուցի վարդապետութիւնը կը լրանայ . Ննցէը , որ ծաջին եր արքազգործութեան , այժմ կը յանդի տէնօքի (Յայտ. Ի. Ա. 1. Ի. Ի. 13) : Ան գործոն ոյժն է նաև նոր սահեցագոր- ծութեան : Այժմ , մինչ Նախկին երկնքն ու երկիրը անցած են և փոխարինուած նոր երկինք-երկիրով , Ան է որ ամէն ինչ կը նորոգէ ճիշդ այնպէս՝ ինչպէս կին արար- չագործութեան մէջ . առանց նորա եզեւ և ոչինչ որ ինչ եղենն . (Կմմա . Յայտ . Ի. Ա. 1-7) : Յովհաննու Աւետարանին և Յայտ- նութեան մէջ Աստուծոյ Իմաստութիւնը — Բանը — այն յլացքն է որ կը կառավարէ բովանդակեալ աստուծաբանութիւնը : Ան

մարմին կ'առնէ Քրիստոսի մէջ և կը բնտկի մի մեզ , համաձայն հին տնտեսութեան խոստումին : Այս ձեռով . տիեզերքի զախ- նակը (ռէլօս) պիտի յանդի նոր երկինք- երկրի ստուդամի մը՝ ուր Բանը պիտի բնակի ոչ մրայն ընտրեալներուն՝ այլ բո- լոր ազգաց հետ (լաօւ) :

Յաջորդ բանախօսն էր Փէյժպրիճի հա- մալսարանի զասախօս Փրօֆէսէօր Մուլ (Moule) . որ ներկայացուց Մատթէոսի Ա- ւետարանի յատկանչական գիծերը բաղ- գատմամբ միւս Աւետարաններուն : Ծիշտեց Աւետարանի հեղինակին կոչման պարա- գան . այսը մը զի նստէր ի մաքսաւորու- թեան , Մատթէոս անուն . . . և յարուցեալ գնաց զինի նորաց (Մատթ . Թ. 1. Նաև Աւետարանին հակա- Փարիսեցիական նկա- րագիրը (Մատթ . Է. Պ.) : Ե Հին ու Նոր Տըն- ահսութեանց համաձայնութիւնը , իր կին կտակարաննեան յաճախակի մէջքերութե- րով : Մատթէոս , պայքարելով Փարիսեցի- ներուն և Դպիրներուն զէմ , ջանացած է պաշտպանի Քրիստոնէութիւնը յաչո հըր- եաններուն : Այս իսկ պատճառու , Փրօֆ . Մուլ հաստատեց որ Աւետարանիչը հար- կագրուած էր ըլլալ ծայրայիդ և սակայն պարկեշտ օրինական մը՝ կարենալ պաշտ- պանելու համար նոր կրօնքը հակաբրիս- տոնայ Փարիսեցիներուն առջև (հմմտ . Մատթ . Ե . 17-20) :

Յատկանշական գրումը զոր Մատթէոս կու տայ Յիուուփ կեանքին և գործու- նէութեան Անոր Մեսիայի հանգամանքն է : Այս զրոշը յստակօրէն կ'երկի Յիուուփ ծննդաբանութենէն , թագաւորական ու- ղիսկ , ծննդեան պատմութեան մէջ իսկ , երբ մոգերը կը հարցնին թէ առուր է որ ծնաւ արքայն երէից» . Նոյն շեշտը կը զարգանայ Ալրդի Դաւթիս Կոչումին մէջ , Ի անձնական համոզման մէջ թէ կոչուած Մեսիան Ինքն է , և վերջապէս Պետրոսի խոսովանութիւնըն ու Այլակերպութեան դէպիրն առիթով Յիուուփ զերակիլու գիր- քովը՝ յարաբերաբար Օրէնքին և Մարգա- րէններուն : Արդ , եթէ Յիուուլն է Մեսիան , Կետեաբր ազգային առանձնաշնորհութեանը կը փոխանցուին իր հետեղոգներուն , սաս- կաւ ընտրեալներուն , սրոնք կը կազմեն իր Եկեղեցին :

Այս իմաստով, Մատթէսօ Աւետարանչի նպատակն է արդարացնել գէպի նորը եղած այս փոխանցումը, ցոյց տալով որ ծայրայիշ հատուածամունքը - Փարիսիցինք և Դպիրներ - իրաւունք չունին Ս. Գիրքը սխալ մէկնարանիւու իրենց ածերերու աւանդութեանու լոյսին տակ, այլ Յիառակի կեանքով տեսնելու աստուածային ծրագրի իրացործումը պատմութեան վախճանին մէջ։ Յիսուսի ուսուցման երկու ուղղութիւնները չունին և նորին կերպարանքին տակ չեշտուած են Մատթէսօի կողմէ։ Նախ Անոր կեցուածքը հանդէպ Օրէնքին և ապա վախճանարանական հզրերով տրուած բացարարութիւնը նոյն Օրէնքին։

Մատթէսօի Աւետարանին յատկանիշն է նաև երկնքի Թագաւորութեան աւետիսը։ Հին Կոտակարանի ժամանակներէն ի վեր, Խոզան տէրն էր իր ժողովուրդին և անոնց երկրին։ Այս էր իրական Թագաւորը։ Քաղաքական տազնապները մարգարէներուն կողմէ մէկնարանուցան որպէս պատիժ, այն ակնկալութեամբ որ Ենօզան պիտի զրկէ իր Ներկայացուցիչը՝ որ պիտի ըլլայ ազատարը իր ժողովուրդին։ Ասկայն եղան ժամանակ մը երբ իսրայէլի տափանապը հասու իր բարձրութեան, ստար լուծը ճնշեց ժողովուրդի զգին և իրենց մտածել տուաւ որ աստուածային իշխանութիւնը չի կրնար զիրահաստատուիլ սպորական մարգարյան Թագաւորներու ոյժով։ Այս ձեռով ակնկալութիւնը ստեղծուեցաւ Աստուածոյ Թագաւորութեան, որ կրնար իրագործուիլ գերբնական արարքի ոյժով մը։ Այս Թագաւորութիւնը սմբռձեցաւ Յօվհաննէս Սկրտչի և Յիսուսի քարոզած «առաջինարութեամբը»։

(Եարունակելի՝ 1)

Մատթէսօի աւետարանով ներկայացուած երկնքի Թագաւորութիւնը հիտևեալ սկզբունքներուն վրայ հիմուած է։ —

ա) Յիսուսի քարոզից թէ իտէալ ընկերացութիւնը, որուն վրայ Աստուած պիտի Թագաւորէ, պէտք է բազկանայ այն առաջակ մարգոցի՛ օրոնց նկարագիրը համապատասխան ըլլայ իր բարոյական սկզբունքներուն։ Կետեարար, Աստուածոյ Թագաւորութիւնը պէտք է հաստատուի անդրանցականորէն։ ան ի բնէ հոգեոր է և մարգոց նոգեոր կեանքը լրացուցիչ է անոր։ ռայս աշխարհի Թագաւորութիւն մը չէ ան։ Յիսուսի թշնամին Կայորը չէր, այլ Զարը, ներկնքի Թագաւորութեան մուտքը կ'ապահովուի ոչ թէ մովսիսական օրէնքի հնազանգութեամբ կամ դպիրներու և ածերերու աւանդութեամբ», այլ յարտիենական սկզբունքներով օրոնք պէտ լրացնեն զանոնքո։ Այս ակայն կը պահանջէր «թուուու զամենայն ինչ և երթալ զինի նորա»։

բ) Յիսուսի քարոզից իր սկզբունքները ժխտական գետնի վրայ՝ անձնուրացութեամբ, և գրական գետնի վրայ՝ սիրելով Հայոց և Ժարդիկ։ Յիսուս նոր իմաստ մը տուաւ այս անձնուրացութեան, այն է՝ ուր ուրանայ զանձն իւր վասն իմ։ Յիսուս, ըլլալով Աստուածոյ Որդին, միակն էր որ կրնար Հայոց Աստուածոյ կամքը յայտնել, շիօսնելով նոցա զրանեա։

գ) Բնագում են կոչեցիալք և սակաւ ընտրեալք։ քիչ սերմեր ինկան սյերկիր բարուոք։ Յիսուսի քարոզութիւնը ապաշխարող չզարձուց բոլոր զինք մտի ընողները։ սակայն եթէ Ան պատարագէր իր անձը, այն ատեն Հայր Աստուած պիտի ընդունէր այդ պատարագը որպէս սփրկանս փոխանակ բազմացն։

ԶԱԻՆ ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

## ՏՈՄԱՐԱԳԻՏԱԿԱՆ

### ՏՈՄԱՐ ԵՒ ՏՕՆԱՑՈՅՑ

Հայկայ նշան: — Ռուբեն հայերն երկու տարեգլուխ ունէին, որոնց մէկի շարժու կանութեան և միւսի անշարժ լինելու պատճառով՝ այլեալ ժամանակ պատահելով՝ պէտք է լինէր մի միջոց. երբ դաքա երկուսն էլ իրարու հանդիպէին: Այս երկու տարեգլուխների իրար հանդիպելու համար հարկաւոր էր 1460 տարուայ ըրջան, որով հետև ամէն տարուայ աւելորդ 6 ժամերը տորի են գոյացնում 1460 տարում. —

1460	
x 6	
8760	24
	365

Չորս տարին մի անգամ նահանջ չանելով՝ ամիսների օրերն առաջ են անցնում և արեգակնային կէտերին չեն համաձայնում, այնպէս որ այդ կէտերը 1460 տարուայ ընթացքում Հայոց տարուայ ամիսների իւրաքանչիւր օրը կարգով հանդիպում են. և ուրիշ իւրաքանչիւր 1460 տարին մի անգամ կարող է հանդիպել մի օրոշ կէտին:

Որովհետ Հայկայ թուականը սկիզբն է տոել Քրիստոսի 2492 տարի առաջ, ուստի առաջին հանդիպումը եղած է 1460 տարի յետոյ, այն է 2492—1460 = 1032 թուին նախքան Քրիստոս, Հայկազանց Պերճ երկրորդի ազգապետութեան և Դաւիթ Մարգարէի թագաւորութեան օրերում: Երկրորդ հանդիպումը եղաւ Քրիստոսի 428 թուին, այն տարին՝ երբ Հայերը Արշակունի Արտաշէս թագաւորից զրկուեցան և Հայաստանը Ծունաց և Պարսից մէջն բաժանուեցաւ: Երրորդ գուգաղիպութիւնը տեղի ունեցաւ 1888 թուի Օգոստոսի 11ին Հինգշարթի օրը: Իսկ չորրորդ հանդիպումը կը միմի Հայկայ 5840 և Փրկչական 3348 թուին: Հայերը ունէին նաև հետեւել թուականը բանեները. —

Բ. — ՀԱՅՈՑ ԼՈՒՍԱԿՈՐՈՒՅԹԵԱՆ ԹՈՒԱԿԱՆ

Երբ Ա. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստանը լուսաւորից քրիստոնէական լուսով՝ հայերը դորս յիշաւակը յաւելքացնելու համար՝ այդ օրից (303 Յ. Ք.) սկսան թուական գործածել. ասկայն այդ թուականը միայն գործադիրների մէջ գործածուեցաւ և այն՝ շատ կարճ ժամանակի:

Գ. — ՀԻՆ ՏՈՄԱՐ  
ԿԱՄ ՏՈՄԱՐԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆ

Հայերը կուսաւորչից յետոյ սկսեցին Անդրէաս Քիւզանդացու զրած 200 ամեայ շրանը գործ ածել, որի լըանալուց յետոյ Զատկի տօնը խախտուեցաւ և այդ առթիւ ազգի մէջ չփաթութիւն ծագեցաւ. ուստի, Քրիստոսի 551 թուին, եղիկարգեցի Մովսէս Բ. Կամողիկոսը ժողով կազմելով Դուռին քաղաքում՝ կարգաւորից մէր տամարը և նոր թուական ահմանեց, որ Կոչուեցաւ Հայոց մեծ թուական և որ մինչեւ այժմ գործ է ածւում ազգի մէջ. զա սկսում է 551 թուի Օգոստոսի 11ից, որ օրը Հայոց առաջին ամսի, այն է նաւասարդի առաջին օրը զրուեցաւ: Մեծ թուականը նոյն քանի ամիսներ և օրեր ուներ որովհան և Հայկայ կին թուականը:

Դ. — ԱՄՐԿԱԿԱԳԱԴՐԻ ԿԱՐԳ

Եկեղեցական տօները կանոնաւոր տօնելու համար՝ այդ տարիներից ոչ մէկն էլ յարմար չէր, որպէսիս այդ տարիների հաշուած միենոյն տօնը ամէն տարի միենոյն օրը չէր գալիս, այլ զանազան օրեր. այդ պատճառով էլ հարկաւոր էր մի անշարժ տարի ունենալ և ունեցանք այդ Յովհաննէս Ստորկաւագ կոչուած գիտնական վարգապետի աշխատութեամբ: Առ 1116 թուին մէր տոմարը զրեանորոգեց և նոր թուական ահմանեց, որ կոչուեցաւ Փոքր կամ Ստորկաւագադիր և կամ Յայսմաւուրաց: Յովհաննէսը կարգազրեց որ ամէն տարի աւելացող մօտ 6 ժամերից չորս տարուան ընթացքում գոյացած 1 օրը աւելացուի Աւելիաց ամսի 5 օրերին և այդպիսով Յուլիան տոմարի նման Հայոց տարին ևս չորս տարին մի անգամ նահանջ լինի: Այդպէս

էլ գասաւորեց նա եկեղեցական բոլոր տօնիքը Յայումաւուրքի մէջ, որոնք անշարժ տօնուում էին ամէն տարի:

#### Ե.— Փոքր ԿԱՍ ԱՎԱՐԻԱՅ ԹՈՒԱԿԱՆ

ԶԱԼՊԱՋԻԳԻ Ազարիս անունով մի վարդապետ, Դաւիթ և Մելքիսեդեկ Կաթողիկոսների հրամանով, Քրիստոնէ 1615 թուին մի նոր թուական սահմաննեց Առևեան առմարի հաջուով, որի հետ ունեցած միակ տարրերութիւնը այն է որ նոր տարեգլուխ նշանակեց Մարտի 21ից և ամբոներին նոր անուններ տուեց: Ազարիսայի թուականը միայն ԶԱԼՊԱՋԻԳԻ հայերը գործածեցին իրեւ Հայաստանից գաղթելու յիշատակ:

\* \*

Զանազան ժամանակներում մեր տոմարը նորոգեցին, առանց սակայն նոր թուական սահմաննելու՝ նաև հատեալ անձինք: —

1. — 594 թուին, Արքահամ Ա. Կաթողիկոսը ընդունեց Աղեքսանդրացի Էասաստղաբաշխի 532 տարուն շրջանը:

2. — 1774 թուին, Արքէոն Կաթողիկոսը վերջնականացէ նորոգեց մեր տամարը և տօնացոյցը, որով անխալ տօնուում ենք մեր եկեղեցական տօները մինչեւ այժմ:

#### Ձ.— ՓՐԿՉԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆ

Հայերին ներկայ գործածական թուականն է Փրկչական թուականը: Մաս հինգ դար շարունակ, Քրիստոնեաները չունեին տօնածին թուական: այդ թուականը Սկիւթացի Դիոնիսիոսի կրտսերը տօնաչարկեց Փրկչական 532 թուին: Դիոնիսիոսը ենթադրում էր որ Յիսուսը ծնուել էր Հռովմի հրմարկութիւնից 753 տարի յետոյ: ուստի հատեալ 754 տարին նա համարում էր Փրկչական թուականի տօնածին տարին: Սակայն սիալ էր Դիոնիսիոսի հաշիւը:

Որպէսէաւ Քրիստոսի ծնունդը պատշեց Փրկչական հասարակ թուականի սկզբունարութիւնից 4 տարի առաջ, վասնորոյ աւելի ընդհանուր կարծիք է Աւետարանի ոի հնգետաներուդի ամի Տիբերեալ կայլ-սերը սկսել Հռովմի 764 թուից, որով

Քրիստոսի մահը 783ին է ընկնում իսկ ծնունդը՝ 750 թուականի Յաւելուարի 6ին: Այս է ահա Փրկչական թուականի սկիզբը, այն ինչ Դիոնիսիոսի հաշուով Քրիստոսի ծնունդը գտվի էր Քրիստոսի թուականից 4 տարի առաջ:

Զ.

#### ԺԱՄԱՆԱԿԱՆ

Ժամանակը մի ակնթարթից մինչեւ բիւրաւոր տարիների միջոցն է, որ մարդիկ բնականապէս ՀՀ ժամանակ միջոցը վերայ բաժանեցին՝ լուսի և խաւարի փոփոխակի յաջորդութեան պատճառով: Ժամանակի սկիզբը, ինչպէս գիտենք Սուրբ Գրքից, աշխարհիւ ստեղծման տօնածին օրիցն է հաշուըւըմ: իսկ արեգակի և լուսնի ընթացքը չորրորդ օրը որոշուեցաւ:

Ժամանակը սովորաբար երկուքի է բաժանում: — Բնական և արևեստական: Բնական բաժանմունքներն են՝ տարին, ամիսը և օրը, որոնք երկնային մարմնների երեսովներով են չափում: իսկ արևեստական բաժանմունքներն են՝ զար, թուական, ժամ, րոպէ, մանրերկորդ, այսինքն ժամանակի այն չափերը՝ որոնք արհեստապէս առաջ են եկած և որոնք ուղղակի կապ չունին երկնային մարմնների երեսովների հետ:

Տարին զանազան ազգերից ումանք երկրի մի ամրազջ պտոյտն էին համարում արեք շրջը, իսկ միւսները՝ լուսնի տարեկան շրջանի ժամանակամիջոցը:

Ամիսը հաշում էր լուսնի մէկ ծնունդից մինչեւ միւսը:

Տարբարը լուսնի մէկ քառորդից մինչեւ միւսը:

Յոր արեք ծագելուց մինչեւ միւս արեածագը կամ մէկ արեամարից մինչեւ միւսը:

Ժամը գիշերուայ ու ցերեկուայ որոշ մասերի բաժանմունքն է:

Պապէն ու ակնիրաբը իւրաքանչիւր ժամը բաժանելու չափեր են:

Ա. — ԴԱՐ

Դարը հարիւր տարուայ շրջան է: Դար է կոչւում նաև հազար տարուան միջոցը:

Նմանապէս մեծ զէպքիրի ժամանակաւ միջացներն էլ կոչուում են դար, ինչպէս որ աշխարհին ստեղծութեարձութիւնից մինչև ջրենեղը եղած միջոցը (1655 տարի) կոչուում է առաջին դար, ջրենեղից մինչև Քրիստոսի ծնունդը՝ Եվկրագդ դար և Քրիստոսից մինչև աշխարհի վերջը՝ Երրորդ դար:

## Բ. — ՏԱՐԻ

Տարին ժամանակի գլխաւոր բաժանմունքն է, որ տասներկու ամսուում շրջան ունի. և այդքան ժամանակի մէջ երկիրը մի պայուս է անում արեգակի շուրջը, այնպէս որ մի տարեգլխին երկիրը ինչ կէտից որ սկսել էր իւր պայուսը, միւս տարեգլխին նայն միջոցին լինուում է միւնչոյն տեղուում:

Տարին երկու տեսակ է լինուում. — տեղակինային կամ բնական և բաղակական:

1. — Արեգակնային տարին այն է, որ երկիր 12 ամսի կամ 365 տօւան, 5 ժամանակ, 48 րոպէի և 50 մանրերկրորդի (և 6 մանրերորդի) շրջանում արեի շորս կողմը պայուս գալով՝ գառնուում է իւր առաջքի վերայ:

2. — Քաղաքականը այն տարին է որ սովորաբար ամէն ազգ և տէրութիւն զործ են զնուում, որի հաշիւը ամբողջ օրերով է լինուում, առանց ժամերի ու մանրերկրորդների, և այդ աւելարդ ժամերն ու մանրերկրորդները հաւաքուելով՝ չորս տարին մի անգամ մի ամբողջ օր են կազմուում, որ աւելացնելով հասարակ տարու 365 օրերի վերայ՝ չորս տարին մի անգամ 366 օր են հաշուում տարին, և այդ տարին կոչուում է նամանաց տարի:

Երկրմբ քաղաքական տարին բնական տարուց վեց ժամի չափ կարճ է. և այդ երկու տարիները հաւաքարեցնելու համար է որ քաղաքական տարին չորս տարին մի անգամ նահանջ ենք անուում:

\* \*

Բացի արեգակնային տարուց կայ նաև լուսնական տարի, որ լուսնի 12 անգամ եւր ընթացքը կատարելու միջոցն է:

Լուսնական տարին էլ երեք տեսակ է մենուում. —

1. — Ասդարաւաշխական, որ 354 օր, 8 ժամ, 48 րոպէ և 30 մանրերկրորդ ունի. Այսքան ժամանակի ընթացքում լուսնին պարտում է արեի շուրջը:

2. — Բաղականական, որ 354 օր ունի:

3. — Նամանաց, որ տասներեք ամիս ունի կամ 384 օր:

## Գ. — ԱՄԻՍ

Տարուայ զիխաւոր բաժանմունքը ամիսն է. առհասարակ ամէն ազգերի մէջ տարին տասներկու ամիս ունի և այս բաժանմունքը նախին ժողովրդներից է մացած. Ամիսի գործածութիւնը ամինից առաջ լուսնի երեսոյթից առաջացաւ. մարդիկ տեսներով որ լուսնը մի անգամ ծնուելով և իւր շրջանը կանոնաւոր կատարելով՝ դարձեալ ծնուում է, այդտեղից արդէն սկսեցին լուսնական ամիսը զործ ածել. իսկ բաւական ժամանակից յիսոյ սկսեցին նաև արեգակնային ամիս գործ ածել:

Ամիսը երկու քի է բաժանմուում. — աստվածաշխական կամ բնական և բաղական:

1. — Աստվածաշխական կամ բնական ամիսը այն է որ չափուում է երկիր կամ լուսնի շարժողութեամբը: Վանորոյ աստվածաշխական ամիսն էլ բաժանմուում է երկու քի. — տեղակինային և լուսնական:

Արեգակնային ամիս ասւուում է այն ժամանակամիջոցը, երբ երկիրը Համաստեղութեան մէկ կենդանակերպուց հասնուում է մինչև միւսը. և որովհետեւ երկիրը արեի շուրջը պարտում է, կամ որ նոյնն է, երկիրը համաստեղութեան տասներկու կենդանակերպերի առջևով անցնուում է 365 օրուան, օ ժամուան, 48 րոպէի և 50 մանրերկրորդի (և 6 մանրերորդի) ընթացքում, ուրեմբ այդքան միջոցը տասներկու մասի բաժնելով՝ իմանում ենք որ մի ամիսը լուսն 30 օր, 10 ժամ, 29 րոպէ և 4 մանրերկրորդ:

Լուսնական ամիս կոչուում է այն միջոցը, երբ լուսնին երկրին շուրջը մի պայուս է անուում, և ունի ճիշդ 29 օր, 12 ժամ, 44 րոպէ և 3 մանրերկրորդ:

2. — Իսկ քաղաքական ամիսը, ինչպէս և քաղաքական տարին էր, ամբողջ օրերով ենք հաշուում առանց ժամերին ու մանրերկրորդներն հաշուի առնելու:

## ՑԱՆԿԱՆ ՑԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԽԱՆԵՐ

1. Ցունուար 31 օր
2. Փետրուար 28 կամ 29 օր
3. Մարտ 31 օր
4. Ապրիլ 30 օր
5. Մայիս 31 օր
6. Յունիս 30 օր
7. Յուլիս 31 օր
8. Օգոստոս 31 օր
9. Սեպտեմբեր 30 օր
10. Հոկտեմբեր 31 օր
11. Նոյեմբեր 30 օր
12. Դեկտեմբեր 31 օր

Գրիգորեան տարուան ամիսները նոյն են, միայն 12 (հերկային՝ 13) օր առաջ են սկսում Յուլիան տարուայ ամիսներից:

## ՀԱՅՈՑ ԱՄԽԱՆԵՐ

1. Նաւասարդ 30 օր
2. Հունի 30 օր
3. Մահմի 30 օր
4. Տրէ 30 օր
5. Քաղց 30 օր
6. Արց 30 օր
7. Միհեկան 30 օր
8. Արեկ 30 օր
9. Ահեկան 30 օր
10. Մարերի 30 օր
11. Մարզց 30 օր
12. Հրոտից 30 օր
13. Աւելիաց 5 կամ 6 օր

## ԱԶԱՐԻԱՅԻ ԱՄՍՈՑ ԱՇՈՒՆՆԵՐ

1. Շամս 7. Թիրայ
2. Աղամ 8. Դամայ
3. Երաթ 9. Համիրայ
4. Նախայ 10. Արամ
5. Համար 11. Աղան
6. Նազար 12. Նիրան

13. Աւելիաց

Ասցա օրերի օրքանութիւնը նոյն է ինչ որ Հայոց ամիսներինը<sup>(\*)</sup>:

(\*) Միակ տարբերութիւնը ասունց միշտ այն է որ նահանջ տարիներուն յաւելուածական օրը Ազարիցի ամիսներուն մօտ կը բարդուի փոխանակ Աւելիացի 5 օրերուն վերջին լման ամսուն (նիրանի) 30 օրերուն վրայ (Թ. Խ.):

## Դ. — ԵԶԾՆԵԱԿ ԵՒ ՕՐ

1. — Ամիսը չորս մասն է բաժանուում, որի ամէն մէկ մասը կոչւում է տաքար կամ եօրնեակ, որովհետեւ ամէն մէկ մասը եօթն օր է:

Եօթնեակը ոմանք լուսնի եօթնօրեայ փոփոխութիւնից առաջ եկած են համարում, իսկ ոմանք էլ աշխարհիս եօթնօրեայ արարչութիւնից: Գրիմէ բոլոր ազգերի մէջ գործ է ածուում եօթնեակը. Հայերն էլ անյիշատակ ժամանակներից գործ են ածուում նոյնը. բայց յայտնի չէ թէ սկզբում ինչ անունները էին առաջին հայերը շաբաթուայ օրերին, սակայն ենթագրուում է, որ հին հեթանուութեան ժամանակ Հոռովայեցուց և Յունաց պէս իօթն մոլորակների անուններով են կնքուած եղել շաբաթուայ օրերը: իսկ այսունետեւ Հրէից շաբաթուայ անունները ընդունեցին, միայն Միաշաբաթի տեղ կիւրակի (որ Յունարէն տէրունական է նշանակուում) և Պարտոկերի տեղ Աւրբաթ (որ Արարերէն կամ Ասորերէն նշանակուում է պատրաստութիւն) վերակոչելով նոյն օրերը:

Այս մեր հին հեթանոսական և հերկայ անունները զուգընթաց դասաւորութիւնը:

- |               |             |
|---------------|-------------|
| 1. Կիւրակի    | — Արեգակ    |
| 2. Երկուշաբթի | — Լուսին    |
| 3. Երեքշաբթի  | — Հրատ      |
| 4. Չորեքշաբթի | — Փայլածու  |
| 5. Հինգշաբթի  | — Լուսնթագ  |
| 6. Աւրբաթ     | — Լուսուրեր |
| 7. Երաթ       | — Երեւակ    |

2. — Օր ասուում է այն միջօցը, երբ երկրը մի ամբողջ պտոյա է պնում իւր առանցքի վերայ, որ լինում է ճիշդ 24 ժամուան ընթացքում:

Օրը երկու կերպ է մտածւում. — ասպարաշիական կամ բնական և արուեստական:

Աստղաբաշխական կոչւում է օրը 24 ժամ հաշուելով, այն է գիշեր և ցերեկ միասին առած և այդ օրը երկրիս ամէն կողմերը միակերպ անփոփոխ է լինում:

Իսկ արուեստական կոչւում է օրուայ այն մասը՝ որ տեսում է արեկ ծագելուց մինչև մայր մասնելը. և սա երկրիս այլեայլ

կողմերը և տարուայ զանազան եղանակներին մեծանում է կամ փոքրանում։ Միայն տարին երկու անգամ գիշեր և ցիրկեկ հաւասար են լինում։

Օրը իւրաքանչիւր ազգ մի որոշեալ կէտից է սկսում։ Այսպէս՝ Արեհեան ազգերից շատերը, ինչպէս Բարելացիք, Պարսկաներ, Ասորիք, Յայնք և ուրիշներ արեւը ծագելուց էին սկսում օրը հաշուել։ Իսկ հին Աթենացիք, Հայերը, Հրեաները, Բահամացիք, Ալիկզացիք, Զիները, Տաճրկները և խոտական մի քանի նահանգներ՝ արեւի մայր մտնելուց, ինչպէս որ Աստուած Հրամայեց Հրեւից։ — «Յերեկորեայ մինչև ցերեկոյն շարաթացուսչիք զշարաթս Զերս» (Ղետ. Իդ. 32)։

Այս պատճառով Հրեւայք իրանց Շարաթը Ուրբաթ երեկոյից են սկսում, իսկ հայերի մէջ էլ այդ սովորութիւնը մնաց. այնպէս որ մեծ տօների նախլնթաց երեկոները նախատօնակ ենք կոտարում եկեղեցիներում, այդ երեկոն համարելով հատեսեալ օրուան մի մասը, Արարացիք և այժմեան աստղաբաշխները օրը կեսօրից են հաշուեմ, իսկ Եղիպատացիք, ին Հռովմայեցիք և այժմեան արեմտեան ազգերի մեծ մասը՝ կես զիւրից։

Ե. — ԺԱՄ, ՌՈՊԵ ԵՒ ՄԱՆՐԵԿՐՈՌՈՒ

1. — Ժամը բնական օրուայ քսան և չորսերորդ մասն է։ Հայոց մէջ օրը 24 հաւասար մասերի բաժանելու սովորութիւնը շատ հին է. որովհեան մեր անհամար գըրշագիր տոմարների մէջ տեսնում ենք, որ անյիշատակ ժամանակներից մնացած օրուան 21 ժամերին այլևայլ բուն հայկական անուններ են տուած՝ արեւածագից սկսելով։

(Շարունակելի՝ 2)

### ՑԵՐԵԿՈՒԱՑ ԺԱՄԵՐԻ ԱՆՈՒԽՆԵՐԸ

1. Այդ
2. Մայդ
3. Զարդացեալ (Ֆայոցեալ)
4. Ճառապայթեալ (Բաշանիեալ)
5. Շառափղեալ
6. Երկրտսես
7. Շանթակող
8. Հրակատի
9. Հուրփայիհեալ
10. Թաղաթեալ
11. Առաջօտ
12. Արփող

### ԳԵՐԵՐՈՒԱՑ ԺԱՄԵՐԻ ԱՆՈՒԽՆԵՐԸ

1. Խուարակ
2. Աղջամազզջ
3. Մթացեալ
4. Եազաւօտ
5. Կամաւօտ
6. Բաւակտն
7. Խօթափեալ
8. Գիզակ
9. Լուսամեմ
10. Առաւօտ
11. Լուսափայլ
12. Փայլածու

Հռովմայեցիք, Հրեայք, Յոյներն ու Հայերն օրուան ժամերը երկու մասերի էին բաժանում՝ ցերեկուայ և գիշերուայ։ Երեկուան ժամերը չորս մասերի էին բաժանում, իւրաքանչիւրը երեք երեք ժամ, որոնց անուանում էին առաջին ժամ (արեւածագից սկսելով) 12, 1, 2, երեսրդ ժամ՝ 3, 4, 5, վեցերորդ ժամ՝ 6, 7, 8 և ինեւրորդ ժամ՝ 9, 10 և 11 ժամերը։

Կիշերուան ժամերն էլ չորս մասերի էին բաժանում, երեք երեք ժամ, որոնք կոչւում էին. առաջին պահ՝ 12, 1, 2, երկրորդ պահ՝ 3, 4, 5, երեսրդ պահ՝ 6, 7, 8 և չորրորդ պահ՝ 9, 10 և 11 (Մատթ. ԺԴ. 25, Մրկ. Զ. 48)։

2. — Մի ժամը ունի 60 րոպէ կամ վայրկեան և մի բոպէն՝ 60 մանրերկրորդ (երկրորդական վայրկեան, արդի լեզուով՝ երկվայրկեան կամ ակնթարթ)։ Իւրաքանչիւր մանրերկրորդ էլ բաժանուած է 60 մանրերրորդ մասերի, և այս վերջին չափը գործ է զրուամ միայն աստղաբաշխական հաշիւներում։

ԳԻՒԾ ՔՀՆՅ. Ա.ՋԱՆԵԱՆՑ

## Հիւ էջեր

[ Ո Ղ Ա Բ ]

Դաւիթ Մալածորեցի

Հետեւեալ սրտառուչ տաղին հանդիպեցանք Ս. Աթոռոյս թիւ 2406 ձեռագրին մէջ (էջ 463-6), որ նոտրագիր ժամագիրք - Մաշտաց մըն է: Տաղին հեղինակն է Դաւիթ Դպիր Մալածորեցի, որ յուզիւ չեւտերով կ'ոգրայ իր միամօր դստեր՝ նոտանայի վաղաժամ մահը, աեղի ունեցած 1663ին:

Նոտանայ անունը քանից յիշուած էր տողերուն մէջաեղը զորս զանց ըրինք տառ չափը պահպանելու համար:

Այս տաղին մէկ տարբեր փոփոխակը հրատարակած է Հ. Ն. Ակնեան 1938ին, Հանդէս Ամսորեայ ուսումնաթիւերին մէջ (էջ 499-501), որ սակայն, համեմատութեամբ մեր օրինակին թերի է և խանգարուած: Ներկայ փոփոխակը իր կարգին զերծ չէ աղաւաղուած բառերէ, որոնցմէ մէկ քանին կարեի է ուզգել նախակին օրինակին համեմատելով: Միակտուր գրուած բնագիրը՝ մեր կողմէ բաժնուած է քանի մը անհաւասար հատուածներու՝ համաձայն բովանդակութեան իմաստին:

Փառք թեզ թագաւոր փառաց, թեզ փառք տան աշխարհս ամենայն,  
ես եմ մեղաւոր անդարձ, փառք չասի, ոչ օր մի մեղային:  
Հանցկուն չար նպարտ էի, չափ չկայր (յ)իմ հպարտութեան,  
ոչ հաց մ'աղբատի տվի, և ոչ գնացի ի ժամատեղիան:  
Ես խիստ բարձրամիտ էի, ինծ ումէկ գրի նուանայ[ն],  
այնոր բարկացար Տէր ինձ, ու ծննէս առիր զիմ տղան:  
Գոչեմ հառակմ լալով, պարաւեմ, փառք թեզ տիրական,  
ալվի բաղցրացիր Տէր ինձ, մի ծգեր զիս ոտից կոխան:

Հայ իմ նուանայ դստրիկ, նուանայ սուրաթ աննման,  
ավախ բո կանանչ արեւ(ու)ն, որ մտաւ ի հող և ի զրնտան:  
Վախեն իմ մեղացն մեռար, կամ սրբունքն ինծ բարկացան,  
ուր էր թէ Աստ(ու)ծով լինէր, թեզ դաւէր իւր աջակողման:  
Ինձ անճարիս ճար արայ, մէկ ու ճար դուստր իմ սիրական,  
դու զիս բընաւեր արիր, զինչ պայլուշն աւերըն կենան:

Թէ ի տանէս դուրս եննմ, դուսն լոյս՝ աչճրս է մըթան(\*),  
աեւ սաթ տիւլաէնտով սրբեմ զարտասութ առեր լոյս լուան:  
Դառնամ դուն ի ներս մտնում, ու նու սոր սարիսխնին տքան(\*\*),  
մէրթէկնին շվար առեր, գերանին ամէնն փողման:  
Գնացեր է տանէտ շնորք, թունտրեզերն եղեր աւեր իսան,  
աւել տան ավախ կ'ասէ, թէ բերէք իմ նոր բուրաստան:

(\*) Զեռ. ունի թաց:

(\*\*) -- տունըն սուգ առեր կու տըքայ, — Հանդ., տող 34:

Թէ ելնեմ ի քունճու ի վեր գնամ, քունճու զուղ զէտ մութն ու զընտան,  
դառնամ սրնտկնիդ հայիմ, դուռն փակ, կոպղաքն ի վրան:  
Թէ ելնեմ ի թարաքն երթամ, փոշոտներ շարքէն փար կու գան,  
դառնամ ի ծալքըդ հայիմ, ծալքըդ ծալ զաւալն ի վիրան:  
Թէ ելնեմ ես ի գոմն երթամ, անասունքն ամէնն ի սուր կան,  
կովերդ այլ կթօղ կուզեն, թէ բերէք իմ նոր թուրզանոտան:  
Թէ ելնեմ ես ի բակն երթամ, ամէն բար մէկ նօքտաց կու տայ,  
կ'ասէ, ծոյ անգութ ծնող, [գու] կարօտ թողեր բո տղան:  
Թէ ելնեմ ի պահէզն երթամ, թունա առեր որմերն եւ լան,  
ծառերն այլ սարսափ առեր, սասանի մուերն ի լման:  
Թէ ելնեմ ի յաղըիւրն երթամ, ջուրն քաղէքաղ կ'առնէ մանէման,  
կանքնի ու վտակ առնէ, չի գնար թէ գայ նռանային]:  
Թէ ելնեմ անդաստան երթամ, որթահնս ցրեր կու բխան,  
վայրիքն այլ երամ կապեր՝ յարեզուն տափն կու կենան:  
Թէ ելնեմ ի սարերն երթամ, չար զազնան (ամէնն) ծագով շուրջ կու գան,  
[ամէնն] ինձի կ'ասեն, ծօյ անգութ եւ անօգնական:  
Թէ ելնեմ ի թոչունքն հայիմ, ձագիսառն երամով կու գան,  
զիմ ծազս ի ծեռնէս առին, ինչ որսորդն առին գառին տան:  
Ամէն կենանիքս որ կան՝ տեսանեմ ծագով շուրջ կու գան,  
ես իմ ծազս արծըւի տվի, և ես աւեր բունըն կու կենամ:

Ալվի նոր գարուն եղեւ, հաւթադարձ երամով կու գան,  
դու ես երամայրաժան, զինչ զերի տանին նորասան:  
Կարօտդ ինձի ցաւ եղեր մարմնէց զօթվածս ի լման,  
բորբոքդ ի սրտիս միջին՝ քուն ու մորդ խաղերս մումոան:  
Արտասուրս ծով եղեր՝ բո կարօտդ զինչ նազն ի ծովին,  
ես եմ զարդ եղեր ի ներս, զինչ նազն ի ծովին երերման:  
Քակիբը է նովնուս ոլրոն, շարժ ընկեր զօթվածըս թնտան,  
հաւաջդ ի սրտիս մէջն զինչ ծովու ալին կու հնծան:  
Բազուկս անզօր դարձեր, մատանքս ամէն կու դողան,  
բաղվեր է երեսիս գունն, սիրտս ամպեր՝ աշերըս կու լան:

Ես եմ կարօտ բո տեսուտ, մէկ եկէ դուստր իմ սիրական,  
կամ զօրն ի լրջուտ եկէ, կամ զիշերն եկէ երազով:  
Խելքս ու միտքս հետ բեզ(ի) զնացիր՝ որ գովեմ զքեզ զանազան,  
գովքերդ ալ բեռներ կապեմ՝ շուրջ ածեմ զինչ ը[զ]իքզըրկան:  
Երթամ շատ [ու շատ] երկիր, շատ քաղաք ու շատ շէնրիստան,  
նստիմ ու գովքերդ ասեմ, որ ամէն տէրտլի մարեր լան:

Եղուկ (ու) զայ հազար բերան, նուանայ, բոյ հօրն Դաւթեան,  
քաշկայ թէ չէիր եղեր և ոչ եկեր աշխարհ երեւան:  
Հայոց թվին հազար հարիւր, աւելի թիւն երկոյտասան, [1663]  
յունվար օրն երեզշարդի սեւ եկաւ բեզ օրն յարութեան:  
Երկիրս մօր Արզում ասեն, Սալայծոր զիւզս իմ օթեւան,  
ես Դաւիթ դպիրս անարժան:

Հրաբ. Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԱՆ

## ԻՐԱՎԱԾՄԱԽՐԱԿԱՆ

Ս. Է. ՈՒԱՅՑՔԵՔԸՐ

### ՄԻԶՈՑ ԵՒ ՈԳԻՆ

Ցեսարիաներ Ցիեզերի Մասին

Եւ

Փասեր Աւանձոյ Դոյուրիսան

### ԳԼՈՒԽ Ի.

### ԿԱԼԵՏԱՆ

ԵՒ ՎԵՐՖԻՆ ԱՐԻՍՏՈՏԵԼԵԱՆՆԵՐԸ

Եղագակացութիւնները, որոնց յանածած էին Տիխօ և Կեպիկ եւ որոնք կը յայտնէին արեւային դրութեան հրական կազմաւորումը. լրջորն մտահոգեցին Արիստոտէլեանները: Մյօմ կը տեսնէին թէ կոպենիկականութիւնը, նոյնիսկ զուտ մաթեմաթիքական տեսութեան ծեռով հրապարակուած նախապէս, իրականին մէջ առաջնորդած էր զիրենքը տիեզերաբանութեան հետ անհատելի հնտեւանքներու: Եւ որոշեցին գործի անցնիլ: 1603ի հրապարակումը «Նաւակնեւ Աւելային Բիթերու Մասին» գրքին, առիթը տուաւ իրենց յարձակումի ենթարկելու Կոպենիկան գաղափարներու ամենէն հռչակաւոր եւ կինդանի փաստաբանը. եւ 1616ին փոթորկը փրթաւ:

Կալիլէի խնդրին նշգրիս գնահատման համար, անհրաժեշտ է զանազանի իրական տարակարծութեան եւ անուշանական տարակարծութեան միջեւ: Իրական տարակարծութիւնը այն էր որ կարելի էր տակաւին Արիստոտէլեան տեսակի զանազանութիւն տը պահել երկրին եւ երկնային

մարմիններուն միջեւ, առաջինը ըլլալով միջավայրը ծնունդին եւ ապականութեան, միւսները՝ անփոփոխ յաւստենական: Այս զանազանութեան փլուզումը մեծագոյն յազդողութիւնն էր Կոպենիկան յեղափոխութեան: Այս փլուզման աւարտումով, ճամբան բաց էր ընութեան օրէնքներու յայտնագործումին առջեւ, ինչպէս նեւտոննեան օրէնքները շարժումի եւ ծգողութեան մասին, ի օրու ամբողջ տիեզերէն համար: Սակայն Կալիլէի հակառակորդները ճարտարօքէն մէկդի դրին գլխաւոր խնդրը — ուր իրենց միսալլ փորձարկութեամբ փաստուած էր արդէն — եւ յաջողեցան օրինաւոր դատավարութիւնը պահեն նուազ կարեւոր հարցի մը շորէ, որ էր թէ Կոպենիկականութիւնը պէտք է մեկնել «իրապաշտ» թէ «օեւապաշտ» իմաստով, Կալիլէն նկատելով ախոյիհանը «իրապաշտութեան». Այսօր, երբ այս հարցը կը քնններ, պէտք է ընդունինը որ Կալիլէի պակեցաւ անհրաժեշտ իմաստութիւնը, երբ թոյլ տուաւ որ այս հիման վրայ դատեն զինք. ան փաստը տուած պիտի ըլլար աւելի ծեռնասութեան՝ եթէ իր զերքը ամրացնէր պատերազմի զատիք մը փրայ որ աւելի նպաստաւոր ըլլար. որովհետեւ մեկնաբանութիւնը Կոպենիկականութեան — որ արեւը կը զնէ հանգիստի մէջ միջոցին մէջտեղը — իրերու ընութեամբ իսկ փաստելու անկարելիութեան մէջ էր, եւ արդէն մէկ կողմ ծգուեցաւ արդի գիտութեան կողմէ: 1633ին, Արիստոտէլականները շահեցան օրինաւոր պատերազմը. սակայն անկարելի էր այլեւս խեղիք վերջին էս գարու. գիտութերը եւ այս յաղթանակը ոչնչով նպաստեց իրենց: Իրենց զեկավարներուն անմունթիւնը անհաւատալի համեմատութիւններու հասաւ ժ՞ր. դարձնէն: Կալիլէի դատապարտութեան հետեւեցաւ ընդհանուր հավածանք մը փորձառական գիտութեան դէմ առհասարակ, ամենէն զարմանալի փաստարկութիւններով, պարզապէս աչքէ ծգելու համար իրենց հակառակորդները: Ասոնցմէ մին հարցուց թէ ինչու համար աւելի լաւ կարելի չէ տեսնել երկու ակնոցով փոխանակ մէկի, քանի որ երկուքը աւելի զօրաւոր է մէկէն — Vis unita fortior — եւ կ'եզրակացնէր թէ հե-

ռազմականերու եւ մանրադիտակներու մէջ իրարու յաջորդող խոշորացոյցներու զիտեղումով սատցուած արդինքները որեւէ վատահութեան արժանի չեն կրնար ըլլալ: Ասոր հակառակորդը, սնդամ մը նոր կագմբւած «Փագառորական Ըստերութեան» — Royal Society —, հակազդեց, զարմանալով որ ինչո՞ւ կարելի չէ երկու զրիչով աւելի լաւ զրել քան մէկ զրիչով, քանի որ սերկու քը զօրագոյն է քան մին» — Vis unita fortior : Արժան է յիշել այստեղ թէ փորձառութեան կողմանակիցները իրենց պատասխաններուն մէջ իրեւ հակառակորդ կը լիշէին միշտ Արիստոտէլը եւ Արքաստոտէլականութիւնը, առանց յարձակելու միջնադրեան փիլիսոփայութեան վրայ առ հասարակ. եւ իսկապէս, առարկելութեան արժանի ոչինչ ունէին կրօսարթէթի, Խոճէ Պաքոնի եւ Օգգամենաներու աւանդութեան մէջ: Պատերազմը շատ բռուն էր Արքաստոտէլի շուրջ, որու վարդապետութիւններու մասին ոմանը կ'արտայալուէին թէ հաստառուած եւ անխսալական նշարտութիւններ են, եւ թէ ան, հետագային, որեւէ մէկն աւելի առիթ ունեցած էր տիրանալու գիտութեան, քանի որ կրցած էր ողողզել ամբողջ Ասիան, մինչդեռ հակառակորդ կողմէն զիտել կու տային թէ անոր փիլիսոփայութեան դատարկ կը բառային յացապաշտութիւնը դարձուցած էր մարդոց ուշադրութիւնը ևս ասուծոյ մձ զրբի ուսումնասիրութենէն՝ ընդհանրական ընութենէն:

Ժամանակին նեա, երբ Արիստոտէլեանները ակսան այսպիսի հանդիպումներու ընթացքին շարունակ նահանջել, քանային քաշուիլ ընազիտութենէն եւ տիեզերագիտութենէն եւ իրենց զիրբերը ամրացնել փիլիսոփայութեան մէջ, պահանջելով ընազնութեան համար գոնիթէ ամբողջական պատութիւն՝ փորձառական զիտութիւններու նկատմամաբ: Այս հասկացողութեամբ, ընազանցութիւնը կը բացարձակացնէ՝ մեկնելով նիւթական բոյոր առարկաներէն եւ կ'աշխատի իմացքներու վրայ միայն, բայ ինքեան էի իմացքին, անոր յատկութիւններուն, միութեան վրայ, եւայլն: Արքաստոտէլի ընազիտութիւնը կրնար զերազանցուած ըլլալ, սակայն ատիկա որեւէ ձեւով էր ազդեց անոր ընազանցութեան արժէքին

վրայ: Կ'ընդունէին անհրաժեշտութիւնը իրական զգայական աշխարհէն որոց զգայութիւններ ընդունելու իրեւ մեկնակէտ նաև աչողութեան, սակայն այս զգայութիւնները կուտային շատ նախնական ընոյթ մը, նման առաջին մանկութեան ընթացքին արձանագրուածներուն՝ թէ իրերը կը սկսին ըլլալ եւ կը գաղրին ըլլալէ, եւ թէ գոյութիւն ունեցող իրերը մշտական փոփոխութիւններուն են: Կը պնդէին թէ ընազանցութիւնը, աշխատելով այս նկատերուն վրայ եւ զուտ վերլուծութեամբ, կը հասնի զօրութեան եւ լինելութեան իմացքներուն եւ կը նոյնացնէ շարժումը կամ լինելութիւնը եւ անցքը զօրութենէն՝ արարքին: Բնազանցութիւնը որեւէ ակնկալութիւն չունի հաւանական նոր զիտութերէ՝ փորձառական զիտութեան մարգն ներս. ամնանակնին հանալողութիւն մը արտաքին աշխարհէն բայ է ընազանցողին համար որպէսզի հետեւցնէ անմիջական եւ ակընյալունի որոշ սկզբունքներ, որոնք բացարձակապէս կը կառավարեն բոլոր երեսոյթները՝ որոնք յառաջ կու գան իրական տիեզերէն ներս: Զօրութեան եւ լինելութեան իմացքները իրենց ընազանցական նկարագրով վեր կը մնան զուտ ընագիտական ամէն տեսութենէ: Եթէ ընազիտական տեսութիւն մը հակասէ Արիստոտէլեան ընազանցութիւնը՝ աննոդունելի է, որպինետեւ բազիտական զերազանց զիտութիւնը ընազանցութիւնն է եւ ոչ թէ ընագիտութիւնը: Ս. Թովմայի Աստուծոյ գոյութեան հինգ փաստերը կը պաշտպանուին յարձակումներուն դէմ, ինչպէս Կիլիոմ Ոգգամի առարկութիւնը հինգերորդ փաստին դէմ, պնդելով որ այս փաստերը բացարձակապէս ընազանցական են եւ նմտեաբար անկախ արտաքին աշխարհի մեր նանալողութեան մէջ յառաջացած որեւէ զարգացումէ:

Ակնրախ առարկութիւնը այս տեսակէտին դէմ այն է որ ան կը գլուխ Ս. Թովման իր փառքի գլխաւոր ամսութեանին մէկն. մեծ ծառայութիւնը, զոր բերաւ ան զատագութեան, միջդ այն շշշան էր որ դրաւ արտաքին աշխարհի թանձրական իրողութիւններու զիտարկութեամբ յայտնուած փաստերուն վրայ: Աստուծոյ գոյութեան զուտ ընազանցական փաստ մը քիչ արժէք

ունի զատագովութեան գործնական նպատակներուն տեսակէտով, որովհետև մարդոց մեծամանութիւնը աւելի հակամէտ է հաւատալու ևսուժոյ քան բնազանցական որեւէ դրութեան։ Իրականութեան մէջ, կարելի է բաել, ընդհանուր կերպով, որ չէ գտնուած մէկը որ հաւատալով որոշ բնազանցական դրութեան մը՝ տարուած ըլլայ հաւատալու աստուածութեան, առանց որ հաւատացած ըլլայ ևսուժոյ հաւատալէ առաջ բնազանցութեան։

Ծնույ, այն յաւակնութիւնը թէ բնազանցութիւնը պէտք յունի հիմբ ծառայցնելու իր գոյութեան որիշ քան՝ այլ միայն նախնական տեսակի դիտարկութիւններ, չի դիմանար թէ մը տեսվ քննութեան։ Ամբողջ էին դիտութիւնը իր կրնար թոյլ տալ ինքզինքն անզիտացումը նոյն էին որեւէ մէկ մարզին որուն կրնայ հանդի գիտութիւնը, նյուխսկ եթէ անոր գիտութիւնը կը պահնաքէ մասնաւոր եւ գծուարին մասնագիտութիւնը մը։ Ա. Ելին՝ փորձառական բնազիտութիւնը կը տարբերի եւ պարզ ըննարկութենէն՝ ճշգրտութեան աստիճանով եւ տրամարանական անհրաժեշտ մեկնութեան չափով, տարբերութիւններ՝ որոնք որակական չեն։ Խոյն ատեն, յայտնի է առհասարակ որ զանգուածային կեանըը — կեանըը սովորական նիւթին՝ մմօ զանգուածով — պէտք է բացառուի մանրադիտական կեանքին իրեւ կայսենական հետեւանը արաներու եւ բրդիներու կեանքին —, որ կրնայ ամբողջովին տարբեր ըլլալ զանգուածային կեանքին, այնպէս որ զգայարաններու վկայութիւնը կրնայ առաջնորդել սխալունքի եւ, այս պարագային, պահնախի գիտական ճանալոցութեան սրբազրութիւնը գործածութիւնէ առաջ։ Միւս կողմէն, արդի բնազիտութիւնը հիմնուած է տրամադրելի բոլոր տաւեալներուն վրայ, ներառեալ անհամար փորձեր՝ որոնք անձանօթ էին երէկ տակաւին։ այսինքն ան նկատի կ'առնէ ոչ միայն զգայարաններուն տուեալները, որոնց վրայ Արխտուածէլ հիմնած է իր բնազանցութիւնը, այլ նաեւ շատ մը բանիք՝ որոնք յայտնուեցան վերջին երեք դարերու ընթացքին եւ ճանչցրուած են իրեւ անհաշտելի անոր եղարակացութիւնը։

Թերէն ան կը կառուցանէ համակարգուած դրութիւն մը բնութեան մասին, որ ոչինչի կը վերածէ բնազանցական տրամարանութիւններէ բնազիտական եղարացութիւններ հետեւցնելու փորձը։

Բազմաթիւ ծեւերով կարելի է փաստել թէ անկարելի է ամրողական անջատում մը Արխտուածէլեան բնազանցութեան եւ մաթեմատիքական-փորձառական արդի բնագիտութեան միջեւ։ ատիկա կարելի է մասնաւոր պարագայի մը եւ շատ յստակօրէն երբ նոյն երեւոյժները կրնան նկարագրուիլ եւ բացատրուիլ մէ կուն կամ միսին եղարաբանութեամբ եւ երբ երկու բացատրութիւնները հակասական են երբեմն։

Առանենք օրինակ փոխանցումը շարժումին պիլիքարտութիւն գունդին, կամ տարութեան փոխանցումը զայն շրջապատող առարկաներուն եւ կամ ելեքտրականութեան անցքը ելեքտրական աթոռէն մահապարտ սնբազորդ մարմնին։ Արխտուածէլեան բնազանցութեան բացատրութիւնը այս մասին հիտեւեալն է։ իր միջամտութեամբ՝ գործոն մը շարժում կը յառաջացնէ՝ այսինքն փոփոխութիւն մը — ի կարիքիութեան վիճակէն ի գործողութեան վիճակին, փափոխելի առարկայի մը մէջ։ Հետեւարար շարժումը կա աւելի փոփոխելի առարկային մէջ, ասկայն ի կարելիութեան, գործիչ մը — շարժիչ ի զօրութեան շարժումը կը վերածէ ի գործունէութեան շարժումը, որմէ կը հետեւուի թէ շարժումը չ'անցնի շարժիչն շարժուածին։ Իրականին մէջ, անկարելի է որ պատահականութիւն մը առարկայէ մը անցնի ուրիշի մը, որովհետեւ անկախ այն իրողութենէն որ փոխանցման պարագային պատահականութիւնը կը դարձի պատահականութիւն մը ըլլալէ զառնալու համար գոյացութիւն մը, կրակին տարութիւնը, օրինակի համար, այս տարութիւնն է եւ իր այսուրիւնը կը պահնայ ենթակայէն որուն ներգոյ է, այսինքն այս կրակին, որմէ կը հետեւուի թէ անհաշտելի է որ այս տաքութիւնը, պահելով հանդերձ իր այսուրիւնը, կարենայ դառնալ պատահականութիւնը ուրիշ բակի մը նոյն պէս, ըստ Արխտուածէլեան բնազանցութեան, շարժումը չ'անցնիր պիլիքարտութիւն գունդին, ոչ ալ տաքութիւնը

## ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԱԾԸ ԸՍՏ ՓԻԼՈՒԻ ԵՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ԶԻՆՔ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ

Ի վերջոյ, ան (մեր ենթագրեալ իմաստասէրը) պիտի պատասխանէ այս առարկութեան, թէ կարողութեան պահասը չէ պատճառը որ Աստուած անկարելիութիւնները չի փախեր: Անդկա աւելի քան զորս է իմաստութենէ և արդարութենէ: Աստուած կրնար ստեղծել ատեզերք մը ուր այս անկարելիութիւնները կարելի ըլլային: Ան կրնայ նոյնիսկ կործ անել այս տիեզերքը և ստեղծել նոյնը, անկարելիութիւն նկատուած օրէնքներով: Բայց որովհետեւ Աստուած իր իմաստութեամբ ստեղծեց այս տիեզերքը և հաստութեաց անոր մէջ այս օրէնքները, պիտի չփոխէ զանոնք մինչեւ այն ատեն որ անոնք իրենց նպատակին կը ծառային: Որովհետեւ Աստուած անիմաստ կերպով իր հաստատած օրէնքները պիտի չփոխէր, ոչ ալ իրեւ աճապարար պիտի փորձէր նրանքներ՝ պարզապէս զուարճացընելու և զարմացնելու մարդիկը: Հրաշքները կը գործուին և օրէնքները կը փոխուին Աստուածոյ կողմէ միայն իր անհաստական նախարինամութեան կիրարկութեամբ, այն նպատակաւ որպէսզի պահպանէ զանոնք՝ որոնք արժանին պահպանուելու և ուսուունել այսպիսով երկնային անոնց՝ որոնք արժանին են երկնային նմասին: Ուրեմն Աստուածոյ իմաստութեան մէջ տիե-

զերքը այնպէս մը կարգաւորուած է որ ըմբռնելու համար նպատակը գործուած հրաշքներուն, պէտք ունինք միայն ընութեան ֆիզիքական փոփոխութեան մը, որ կը մնայ միակը իր տեսակին մէջ առանց որևէ միջամտութեան մտածողութեան և մաթեմատիքի օրէնքներու անձեռնմխելիութեան: Ս. Գրական իւրաքանչյուր հրաշք, ստեղծագործութենէն մինչև Յարութիւնը Աստուածորդույն, հրաշքներ են որոնք կը ներկայացնեն բնութեան ֆիզիքական օրէնքներու փոփոխութիւն մը, օրովհետև աննացմէ իւրաքանչյուր նպատակ մը ունի: Ոչ մէկ գոյութիւն ունեցող և լըրունելի նպատակ կը նայ առիթ ծառայել պահպի մը զոյսութեան, մտածումի և կամ մաթեմատիքի փոփոխութեամբ: Ուրեմն երբ Սուրբ Գրական իմաստասէրները կ'ըսն թէ տիեզերքը իր ներկայ վիճակէն տարրեր վիճակի մը չի փոխուիր, բայց չէ թէ Աստուած անկարող է, այլ անդկա շեշտումն է այն իրոգութեան թէ Աստուած կը գործածէ իր կարողութիւնը համաձայն իր իմաստութեան և բարութեան:

Այս բացատրութիւնը կիրարկուած է Որոգինէսի այն հաստատումին մէջ թէ և Աստուածոյ համար ամէն բան կարելի է», որով բայց կ'ուզէ թէ սեր դատողութեամբ Աստուած կարող է ընել ամէն բան որ կարելի է իրեն համար, առանց գագրելու ըլլալէ բարի և իմաստուն՝ Աստուած»<sup>(68)</sup>, և կամ ամենք կը հաւատանք որ Աստուած չ'ընելու այն ինչ որ անուանարկի է իրեն համար, որով Անդկա ենթակայ պիտի ըլլալը դարձելու Աստուած ըլլալէ, որովհետև եթէ Անդկա ընէր այն ամէնը որ պիտի անուանարկէին (աւշշըն) Զինք, ուրեմն Ան Աստուած չէ»<sup>(69)</sup>.

Կրակէն շուրջի առարկաներուն եւ ենթարականութիւնը՝ աթոռի ենթարական զիջէն ոնքագործի մարմնին: Այսպիսի տեսակէտներ արդի բնագիտութեան հետ հաշտեցնելու անկարելիութիւնը կարելի չէ անզիտանալ. եւ սկզբունքը, ըստ որում բնազանցութիւնը բացարձակապէս անկախ է բնագիտութենէն, բացայայտորէն կը տեսնուի իրեւ անհամապատասխան իրողութիւններուն:

(Եարունակելի՝ 10)

Թբգմ. ՇԱՀԿ ՎԱՐԴԱՊԵՏ

<sup>(68)</sup> Contra Celsum III, 70.

<sup>(69)</sup> Ibid., V. 23. Cf. H. Chadwick's notes in his translation of Contra Celsum, ad loc.

Նայն ձեռվ, կարգ մը իսլամ մտածող ներ կը բացատրեն թէ չարիք գործելու անկարելիութիւնը Ասուուծոյ համար Անոր անկարողութիւնն չէ, այլ աւելի անոր համար որ Անմիտ չ'ու գեր իր կարողութիւնը փորձի ենթարկել և այս իր անմասութիւնն և Գլութենին<sup>(68)</sup> և կամ աանոր (արարաքին) տղեղութիւնն (ըստ)<sup>(69)</sup> ։ Նոյն պէս բառ Հրեայ մտածողի մը՝ որ կ'ըսէ թէ այս իրողութիւնը որ Մական չէր ապրեր Ադամի հետ չի նշանակեր որ Ասուուծ անկարու էր այդ ընկելու, այլ իրողութիւնը այն է որ այդպիսի հարց մը իմաստէ զուրկ պիտի ըլլարս<sup>(70)</sup>։

Նոյն պէս Մայմոնիտէս, խօսելով Ասուուծոյ վերագրուած անկարողութեան մտասին, փոխելու համար մարդկարին բնութիւնը իր գործունէութիւն ազատութեամբ, կ'ըսէ թէ ասիկ Ասուուծոյ անկարողութեան արդիւնքը չէ, այլ իր իմաստութեան, որով հետեւ սերբէ իր կամքը չէ եղած և պիտի չըլլայ այդ հարցին նկատմամբ<sup>(71)</sup>։

Ո. Թովմաս ևս կ'ըսէ. մինչո՞ւ Ասուուծ չի կրնար ընել այն ինչ որ հակասութիւն կը բերէն։ Եւ կ'աւելիցն թէ հակասութիւն մը յառաջ կը բերէ չգոյութեան զգացում մը և հետեւարաք Ասուուծոյ կարողութեան մասին թիւը եղբակացութիւն մը<sup>(72)</sup>։

Խոկ Հյում իր ահսակէտին մէջ կը սկսի ընդհանուր սահմանումով մը՝ արդիւնքը կ'ենթագրէ յարաբերական պատճառ մը<sup>(73)</sup> և կը շարունակէ այսպէս։ ոռոգվեած պատճառը արդիւնքին հետ համեմատական պէտք է ըլլայ և արդիւնքը այնքան ատեն որ իմացականութեան ենթակայ է՝ անսահման չէ, ուրեմն ի՞նչպէս կարելի է արգարացնել մեր ենթագրութիւնը երբ Ասուուծային Պայութեան կը վերագրին պարագաներու մէջ ստորագրէին (անուանմանութիւն)։<sup>(74)</sup>

<sup>(68)</sup> Al-Ash'ari, Makalat Al-Islamiyyin, ed. H. Ritter, p. 555, 11. 6-8.

<sup>(69)</sup> Al-Shahrastani, Al-Milal wa'l Nihal, ed. W. Cureton, p. 37, 118-9.

<sup>(70)</sup> The Book of Substances, Fragment II, in A. Altmann and S. M. Stern's Isaac Israeli, p. 82.

<sup>(71)</sup> Moreh Nebukim III, 32; cf. II, 29.

<sup>(72)</sup> Cont. Gent. II, 22, Item.

<sup>(73)</sup> Dialogues Concerning Natural Religion, Part V (Op. cit., p. 459).

<sup>(74)</sup> Ibid. (p. 461).

Հոյ գարձեալ մեր ենթագրեալ իմաստասէլը պիտի պատասխանէ թէ արուած առարկութիւնը կին է և պիտի շարունակէ տայլու այդ տեսակէտին մէկ ուրուալիք-պատմութիւնը։ Անմիկա ցոյց պիտի տայ թէ ինչպէս Պղոտինի մօտ ու նոյնը կ'երեայ հետեւալ հարցումներուն մէջ։ — «Ինչպէս» մեր ընդունած Մէկ-էն կրնանք ենթագրել ստորաբաժնուած բազմապատիկ Մէկ-երս<sup>(75)</sup> և կամ սինչպէս բոլոր բաները կրնան գալ Մէկն որ պարզ է և միաւորս<sup>(76)</sup>։

Փոխինք Հյումի աԱնհունու և սՀունաւորք եղբերը Պղոտինի մՄէկն և ՔԲազում» եղբերուն հետ։ Կ'ունհնանք նոյն տեսակէտը հրմանած այն սկզբունքին վրայ թէ «արդիւնքը պէտք է համեմատական ըլլայ պատճառին»։

Եթեաց անիկա ցոյց պիտի տայ թէ ինչպէս Պղոտին կը փորձէ լուծել գուռարութիւնը Մէկն բիւող Միաբը բացատրելով իրեւ գոյացութիւն մը որ թիւով Մէկ է բայց որուն բնութեան մէջ ներքին երկուութիւն մը կայ։

Անիկա ցոյց պիտի տայ նաև թէ ինչպէս Ս. Քրական իմաստասէրներ, Մայմոնիտէ<sup>(77)</sup> Հրեաներէն և Ս. Թովմաս Ազգութացի<sup>(78)</sup> Քրիստոնեաներէն, հարցը բացատրած են մեկնելով Պղոտինի լուծումէն, ընդունելով անոր լուծումը հարցին։ Եւ թէ մինչ անոնք կը համաձայնէին արդիւնքը պէտք է համեմատական ըլլայ պատճառին հետ սկզբունքին, միւս կողմէ աւելցնելով որ այս սկզբունքը կիրարեկելի է միայն այն պատճառին՝ որ արդիւնք մը յառաջ կը բերէ անհրաժեշտութիւնն բիւած և կ'առարկէտն անոր կիրարեկելուութեանը Դործողի մը՝ որ կ'առաջնորդուի օիմաստիւթեամբ, Կամքով և նպատակով։ Այսպէս ըմբռնուած է Ասուուծ անոնց բոլորին կողմէ։ Ըլլալով իմաստուն գործող մը որ կ'առաջնորդուի Կամքով և նպատակի համաձայն, անոնց Ասուուծը կրնայ յառաջ բերել բազում բաներ՝ թէն Ան Մէկ է, և կրնայ յառաջ բերել Հունաւոր արեգերք մը՝ թէն Ինք Անհուն է։

<sup>(75)</sup> Enn. V, 1, 6.

<sup>(76)</sup> Ibid., V, 2, 1.

<sup>(77)</sup> Moreh Nebukim II, 22.

<sup>(78)</sup> Contra Gentiles II, 21-24.

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԻՔԵՐ

### ՀԱԽՈՒՑ ԹԱՌ

ԿԱՄ

### ԱՄԵՆԱՓՐԿԻՉ

—

**ՏԵՂԱԿԲԱԿԱՆ.** — Հաւուց (երբեմ զըրսաւած Հայոց) թառ Վանքը կը գտնուի Այրարատ նահանգի Գառնի կամ Մազող գաւառին մէջ, Հաւուց թառ զիւղին մօտ, Աւելք հինգ եկեղեցներ, Ս. Կաթողիկէ, Ս. Ամենափրկիչ, Ս. Կարապիտ, Առ Առառածածին և Ս. Յարութիւն. — Այրարատ, էջ 354; Յովսէքինանց, Հաւուց թառ, երրուսաղէմ, 1937, էջ 25, 30:

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — Միիթառ Այրիվանեցիի համաժայն, ժեկ. դարու սկիզբը (1001-1010) «Գէորգ իշխան Քելույթ շինած է Հաւուց թառ Վանքը». — Պատմ., էջ 57; Խոկ կրն արձանագրութիւն մը տեղեկացնէ թէ, 1013 թուին Գրիգոր Ապօստոլ վկրտան շինած է Հաւուց թառ Ամենափրկիչ կոչուած եկեղեցին. — Յովսէքինաց, Հաւուց թառ, էջ 2:

Մինչեւ յաջորդ դարու երկրորդ կէսը սակայն չկան պատմական յիշատակութիւններ այս վանքի մասին:

Եթէեւ շրջանին, Յովսէքի վկայ, նահատակուած Դուինի մէջ 1170 թուին, կը բերուի և կը թաղուի հոս, Զաւախի որդի Սարգսիս ձեռքով. — Հաւուց թառ, 18:

Ինչ որ այստեղ ցոյց տուաւ Հյում, պիտի եղբացնէ մեր իմաստասէրը, նոսրգելու համար էր միայն կին զժուարութիւն մը, ցցուած՝ Աստուծոյ ոչ Ս. Գրական ըմբանումին դիմաց, անտեսելու համար Ս. Գրական իմաստասէրներու տեսակտանիրը թէ այս գժուարութիւնը չի կրնար յարուցուիլ իրենց մասին ունեցած Ս. Գրական ըմբանումին դէմ:

Թօգմ. Վ. Ա. Գ. H. A. WOLFSON  
և Ա. Ա. Պ. Harvard University

(Մեացեալը յաջորդի՝ 5)

Յաջորդ դարուն հետ կը սկսի յիշատակութիւնը Հաւուց թառի վանակարիերուն, որոնց գաւազանը, աւելի կամ պակաս ընդհատներով, կը կազմուի այսպէս:

1. — Պօլս Վարդապետ, 1214. — Այս ժամանակ Վանքին մէջ նշանաւոր էր Եղիա Վարդապետ, որ աւելի կանուխ (1208ին) ժամանակաց էր Լոռի հաւաքոյթին. Սա Հաւուց թառի մէջ կանոն գրած էր որ ժամապաշտութեան պահուն ամէնքը միաբան երգին, ցած կամ բարձր, և զիրար հարատահարեն. — Կիրակոս, էջ 84; Սգոպատում, էջ 1576-7; Թիւտ. Զեռ., թ. 343:

2. — Միիթար Սպիտիկոպոս, 1284-96. ինքն ալ ստորագրած է Ստ. Օրբէկիանի ձեռնարկը Գր. Անաւորգիցի գէմ, 1296ին. — Օրբէկիան, Բ., էջ 209. Հաւուց թառ, 24:

3. — Տէր Յովսէնի Առաջնորդ, 1297-1321. Իր ըջանին, Տիրատուրի օրդի Կարապիտ և ամուսինը՝ Սոսկան կը չինին Ս. Կարապիտ անուան փաքը եկեղեցին. — Հ. թառ., 25:

4. — Տէր Արամաս, շ. 1350. — Հ. թառ., 26

5. — Զախարիա Արենավիսկոպոս, 1428-

43. — Մասնակցած է Վազգորչապատի ժողովին, 1441 թուին, և գործօն դիր կատարած է Կիրակոս Վիրապեցիի ընտրութեան և պատմանանկութեան մէջ. — Ազգապատում, էջ 2106, 2121; Հ. թառ., 30; Խաչիկան, Թիւտ. Ժե. Դարի, Մասն Ա., թ. 316:

6. — Յովսէննեն Սպիտիկոպոս, 1465-87.

— Խոտարք. էջ 221; Այրարատ, էջ 357.

7. — Զախարիա Սպիտիկոպոս, 1487 թուին գնած է վանքին մօտակայ ինը գիւղիր, և ետքը վաւերացնել տուած է Եահ Կամայէլին (1499-1525) յատու կրովարտակով. — Այրարատ, էջ 357; Հ. թառ., 31:

8. — Նարանայէլ Սպիտիկոպոս, 1510?

— Հ. թառ., էջ 22, 31; Թիւտ. Զեռ., էջ 663:

9. — Զախարիա Առաջնորդ, 1530?.

10. — Զախարիա Առաջնորդ, 1570?.

— Նոյն, անզ:

11. — Ամիակ Սպիտիկոպոս, 1602.

— Հ. թառ., 32:

12. — Մանուկ Սպիտիկոպոս, + 1605.

— Նոյն, անզ:

13. — Համազասպ Խպիսկոպոս, 1606?—  
1619. սայր խորիս և ճարտարաբան։ —  
Ա. Դաւթիքեցի, 1896, էջ 298։ Այլարատ,  
էջ 357։ Հ. Թառ, 32։

Իր սորպ. 1618ին, Մեսրոպ Դպիր Խր-  
զանցի գիրստին կազմած է Իշնատիոս Դրչի  
1214ին օրինակած մհեմաթէք Աւետարանը։

— S. Der Nersessian, Man. Arm. Illustrés, Paris, 1937, p. 174։

14. — Անքարի Սարիսկանոս, 1629. —  
Այլարատ, 357։ Հ. Թառ, 32։

15. — Ամենու Վրդ. Զուղայեցի, 1648?—  
+ 1657. — Աշակերտ Փիլիպպոս Կաթողի-  
կոսի։ Դրած է զրուտատկան ուսահաւոք մը  
Հաւուց Թառի մասին։ — Հ. Թառ, էջ 32.  
97. Դաւթիքեցի, էջ 405—7։

16. — Անքարի Սարիսկանոս, 1658. —  
Հ. Թառ, 33։

17. — Մարես Վրդ. Զուղայեցի, որդի  
Գրիգորի, 1658—73. — Զամրո, էջ 279։  
Այլարատ, 357։ Հ. Թառ, 34։

18. — Մարկոս Վրդ. Զուղայեցի, 1679. —  
Այդ թուականի Յունիս Հիմ մեծ երկրա-  
շարժ մը կ'աւերէ Այլարատան երկիրը,  
կը վասուի նաև Հաւուց Թառ Վանքը. —  
Հ. Թառ, 33։

19. — Օսեփանոս Վարդապետ, 1696?—  
1707? — Այլարատ, 357։ Հ. Թառ, 33։

20. — Մաղամիս Վարդապետ, 1708—45. —  
Իր առաջնորդութեան շրջանին, 1721ին,  
Աստուածատուր Կաթողիկոս կը ձեռնարկէ  
երկրաշարժէն քանդուածներուն տեղ նոր  
եկեղեցին մը շիռութեան. բայց Լեզգինե-  
րու արշաւանքին պատճենով կը ստիգուի  
կ'իստ թողուէ և փախչիլ. — Այլարատ,  
357. Զամրո, 279. Հ. Թառ, 33։

21. — Յովհաննես Վարդապետ, 1745—  
Զամրո, 279. Հ. Թառ, 34։

22. — Ազարիս Վարդապետ, 1745—55. —  
Լեզգիներու երկրորդ արշաւանքի ըն-  
թացքին (1755) Վանքը բոլորովին կ'աւշը-  
քանայ և կ'աւերուի. իսկ Ամենափրկիչ  
կոչուած սրբութիւնը կը փոխագրուի էջ-  
միածին. — Զամրո, 279—80. Հ. Թառ, 34։

ՄշԱԿՈՒԹԱԾԻՆ. — Հաւուց Թառը թա-  
փուր չէ եղած մշակութային գործիչներէ,  
որուց արդիւնքներէն քիչ բան մը միայն  
մնացած է զգարախտարար։ Մահօթ հն հե-  
տեւալները.

Ա. — Իգնատիոս Նշ. Գրիչ եւ Մանրա-  
նկարիչ, 1214ին օրինակած և նկարագոր-  
դած է Աւետարան մը, Թագէսո Քահանայի  
պատուերով. որ նուիրած է զայն Հաւու-  
թառ ուխտին. — Յիշտ. Զեռ., թ. 343. —  
S. Der Nersessian, Man. Arm. Illustrés, Paris, 1937, p. 4, 172—4։

Բ. — Գրիգոր Գրիչ, 1297—8. որդի  
Մայթարիչի և Մայմաթունի, աշակերտ  
Արքականի. օրինակած է,

1. — Աւետարան, 1297ին, որուն սատ-  
ցողներն են եղած Քուրթ և իր ամուսինը՝  
Ասլեր. — Հ. Թառ, էջ 24. 90։

2. — Անդամանան, 1298ին, Մարգիս  
Կուսակրօն քահանայի խնդրան քով. — Հ.  
Թառ, էջ 24—5. 91։

3. — Մարգիս Քահանայ, թուղթ պատ-  
րասող, 1423ին օրինակուած Մաշտոցին  
թուղթը պատրաստած է. — Յիշտ. ԺԵ.  
Դարի, Մասն Ա., թ. 316։

4. — Դաւթիթ Քահանայ, Գրիչ, որդի  
Վարդանայ, 1423ին աւարտած է օրինա-  
կութիւնը Մատոցի մը, և բնձայած է Հա-  
ւուց Թառի եկեղեցիին. — Նոյն. անդ։

5. — Ստեփանոս Արեգայ, Գրիչ, 1458—  
71, որդի Յագնաննէսի և Էմինի. օրինա-  
կած է.

1. — Եարակնոց, 1458ին, բոլորգիր,  
եկեղեցի օրինակէ, Յագնաննէս Արեգայի հա-  
մար. — Յիշտ. ԺԵ. Դարի, Մասն Բ., թ.  
131. Զեռ. Ո. Յ., թ. 1635։

2. — Ճառոց, 1464ին, իր պատունեկու-  
թեան ընկեր Դանիէլ Վարդապետի խնդրան-  
քով. Կազմած է Յակոբ Քահանայ. — Հ.  
Թառ, էջ 30. 92—3. Յիշտ ԺԵ. Դարի,  
Մասն Բ., թ. 258։

Գրէի յիշատակարանէն կը տեղեկանանք  
թէ այդ միջոցին Վանքին մէջ կը գտնուէին  
տասնեակ մը հոգելից աշակերտաներ՝ կուսա-  
կրօն քահանաներ։

Ժամանակակից ուրիշ զրող մը, Մանուէլ  
Եպո. Ազգիքէկեան, Ամենափրկին նուիրած  
իր Գանձին մէջ, Հաւուց Թառի Վարդանոցը  
չափազանց զովեստով կը յորջործէ «հա-  
մալարան»։ — Հ. Թառ, էջ 3. 89. Այլար-  
ատ, 198։

3. — Աւետարան, 1471ին, իր ծնողաց  
յիշատակին. — Յիշտ. ԺԵ. Դարի, Մասն Բ.,  
թ. 395։

4. — Աւետարան, 1471ին, բոլորքով.  
— Թիշտ. ժԵ. Գարի, Մասն թ., թ. 396,  
2. Թառ, էջ 31, 93.

Զ. — Գրիգոր Կրօնաւոր, Գրիչ, 1543ին  
աւարտած է օրինակութիւնը մէկ ֆուղովա-  
ծուի. — Հ. Թառ, էջ 31, 93-4.

Է. — Խաչատուր Թիմ. Երեւանցի, Մաղ-  
կող, 1628ին ծաղկած է Ազարիս Գրիչ օրի-  
նակած Ժամապիր-Մաղմուզ. — Հ. Թառ: 32:

## ԽՈՐԱՆԱՇԱՏ

**ՏԵՂԱԿՐԱԿԱՆ.** — Խորանաշատ Վանքը  
կը գտնուէր Արցախ Նահանգի Փասիսոս  
գաւառին մէջ Դուշակի գիւղին արեւելեան  
կողմը. — Բարխուսարեանց, Արցախ, էջ 322.

**ԱՍՏՄԱԿԱՆ.** — Խորանաշատ Վանքը  
շինուած է Վանական Վարդապիսի Հանքե-  
րով, 1216-1222 թուականներուն: Վանքը  
այդ անունը ստացած է, որպէսիւն քը  
պարունակէր բազմաթիւ մատուռներ, և  
գլխաւոր եկեղեցին, Առոր Աստուածածին,  
ունէր չառ մը խորաններ. — Կիրակոս,  
Վենետիկ, 1865, էջ 199: Արցախ, էջ 323.

Խորանաշատ Վանքի առաջնորդներէն  
ծանօթ են հետեւալները.

1. — Վանական Վարդապիտե, 1216-51.  
— Երևող և Առաջնորդ Խորանաշատ Վան-  
քին: Կը գախճանի 1251 Մարտ 18ին և կը  
թաղուի, ըստ իր փափաքին, ողբասաց  
գերեզմանատան մէջ. — Կիր., էջ 199-200.

Վանական Վարդապիտեն եղած է համբա-  
ւաւոր ուսուցիչ մը: Իր աշակերտներուն  
մէջ նշանաւոր հանգիստացն, Վարդապ Ա-  
րամեցի, Կիրակոս Գանձակիցի, Առաքել  
Վարդապիտ, Յովսէփ Վարդապիտ, Գրիգո-  
րիս Վարդապիտ, Ստեփանոս Ազթամարցի,  
Տէր Խարայէլ և Պողոս Քահանայ:

Խաղորական Զաջուռ իշխանին դուստրը՝  
Վաններ, Խորանաշատի Ս. Աստուածածնին  
կը միաբանացի, 1224 թուականին, նուր-  
բելով Աւետարան մը. — Յովսէփին,  
Խաղորականը, կ., էջ 91, Թիշտ. Զեռա-  
գրաց, էջ 839:

2. — Պողոս Քահանայ, 1251ին կը յա-  
ջորդէ իր հօրեղբօր՝ Վանական Վարդապի-

տին: Իր առաջնորդութիւն շրջանին վար-  
դապետական ուսման գլխաւոր կը կարգուի,  
Վանականի աշակերտ և ազգական, Գրի-  
գորոս Վարդապետ. — Կիր., էջ 200.

3. — Փետրոս Վարդապիտե, 1283. —  
Ոսկեան, Արցախի Վանքերը, էջ 156-7.

Ազա Երկար ընդմիջում մը, որուէ ետք  
դարձեալ կ'երկին քանի մը անուններ,  
այսպէս:

4. — Տէր Բարսեղ Արենապիսկոպոս, 1639-  
66. — Ոսկեան, էջ 158: Բարիսուսարեանց,  
Աղուանից Երկիր, էջ 176.

5. — Յովհաննէ Արենապիսկոպոս, 1668. —  
Ոսկեան, էջ 159.

6. — Գրիգոր Արենապիսկոպոս, 1669. —  
Նոյն, անդ:

7. — Յովհաննէ Նախիկոպոս, 1683. —  
Արցախ, էջ 328:

8. — Խարսիլ Արենապիսկոպոս, 1764. —  
Ոսկեան, էջ 70.

**ՄԾԱԿԱՒԻՒԹԵՐԻ.** — Խորանաշատ Վանքի  
գրչագրական գործունելութենէն քիչ բան  
ծանօթ է. կան հետեւալները.

Ա. — Ստեփան Աղթամարցի, Գրիչ, որդի  
Յովհաննէսի: 12:3րն օրինակած է Խորա-  
նաշատի մէջ:

1. — Գրիգ Առապելաց, Գր. Աստուա-  
ծարանի. — Յովսէփ. էջ 199: Թիշտ.  
Զեռ. . էջ 827-8:

2. — Յաղագ Աստուծոյ, Արիստոնէի.  
— Քննի. Գրոց Դ. Անյաղթի, Կանիրիր,  
Բրգմ. Տաշեան, էջ 72-92:

3. — Յաղագը բան ունեն եւ անասուն  
կենցանից, Փիլոնի. — Կարինեան, Յու-  
ստակ, թ. 2050:

Բ. — Գրիգոր Գրիչ, 1252ին օրինակած  
է Փողովածու մը. Բարիրզի Ստեփանոս  
Քահանայի համար. — Ոսկեան, էջ 155-6:

Գ. — Սարտիրոս Գրիչ, 1283ին օրինա-  
կած է Նարեկ մը. — Յովսէփ. էջ 205.

Դ. — Եսայի Գրիչ, 1630-1639. — Օ-  
րինակած է յաջորդարար:

1. — Սաղմոսարան, 1630դին. — Ոսկ-  
եան, էջ 151:

2. — Ֆողովածու, 1637ին, Աստուածա-  
տուր Քահանայի համար. — Նոյն, անդ:

3. — Աւետարան, 1639ին, Թումա Կրօ-  
նաւորի համար. — Նոյն, էջ 157-8:

Ն. ԵՊԱ. ՍՊԱԿԱԿԱՆ

## ԶԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

### Ա. ԱԹՈՂՈՅՍ ՀՈՎԱՆԻՈՅՆ ՆԵՐՔԵՒ

**Հոկտ.** 1ի Կիրակիին, Ամեն. Ս. Պատրիարք Հայոց, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մեջ Տնօնական մեջ Հնագայաւանի ասներեն՝ Յարուրիք Մրկ. Կղ. Խափառանին, Յակոբ Մրկ. Պատուերանին, Արամ Մրկ. Գագուննեանին եւ Ս. Յարուրիք Տաճարի Լուսաւար Մկրտչ Մրկ. Խաչառուեանին աբելանի ձեռնադրութիւններուն ու օծումը կատարեց:

Քահանայական ուխտագրի արարողութիւնը կատարուեի վեց, ըստ որումն Տնօնքի ժողովոյ, Սեպտ. 30ի նաբար երեկոյեան Կրթականից Ժամերգութենն յետոյ կատարուեցաւ Կոչման օրագրու կարգը: Զույ ընծայեալիքը Մայր Տաճարի աւագ դրնեն միջնեւ զասի տաճունք ծննակոյ յառաջանալով, ծունկի եկան Ամեն. Ս. Պատրիարք Հօր առջեւ եւ տուին իրենց հաւատոյ զաւանութիւնը: Խաթաւիլակին եւ Գերե. Լուսարարապես Տ. Հայրիկ Մրգաններ, խոկ ընծայեալիքուն հովին, զերենք զեպի Սեղան առաջորդութերը՝ Հոգ. Տ. Յակոբ Վրդ. (Ժանեա. Վարժարանի եւ Ընծայաւանի Տեսուչը) եւ Գեղամ ու Փառեն աբելանիքը:

Կիրակի առաւօտ, Ա. Պատարագի միջոցին, Խանանայական ասիֆիանի տրչուրեան բոլոր մանրամասնուրիւնները, փիլինի, ուղղացած, սաղաւարտի եւ Ս. Սկինի յանձնումը կատարուեցան ապաւոշի խարհեդաւուրքութեամբ: Եթ նուրեաները իրենց երեսը ժողովուրդին, ծունկեր վեր բռնիած լույսան ուխտը կ'ընկին աշխատին համարման, բեմին վար՝ Սուրբ Սեղանին սպասարկութենք հոգեւին եւ քարծառական կ'եղանակին տաստուածին եւ երկնաւոր շնորհ, որ միօտ լիու զպես սրբոյ սպասաւորութեան առանձիւական եկեղեցւոյ, կոչէ (ամեննենքը տաղով) ի առկաւագուրենք ի Խանանայուրիւն, սրբոյ եկեղեցւոյ ի սպասաւորութիւն, ըստ վկայութեան անձանց իւրեանց եւ ամենայն ժողովրդական», դպիւներն ալ, ի դիմաց ներկայ հաւատացեամերուն, կը ձայնեին՝ աւանինին:

Զեւնադրութեան աղօթներեն վերջ, սեղանին վարագոյք կը խօսուի: Մինչ նորզնաները կը զգեստաւութին վարագոյի եսին, դպիւները վարեն կ'եղանակեն «Խորհուրդ խորինը: Վարագոյք բացուելու՛ նորբաները կը կենան խաւանին ձայի կոյմք:

Օծումը նուրական պահուն, Տրց. Յարուրիք Մրկ. կը վերածանուի Տ. Վաչէ, Տրց. Յակոբ Մրկ.՝ Տ. Կոմիտաս, Տրց. Արամ Մրկ.՝ Տ. Վահրիմ եւ Տրց. Մկրտչ Մրկ.՝ Տ. Վաղարշ կուսակրօն խահանայ:

Ապա, սեղանին առջեւ, Ս. Պատրիարք Հայոց կը խնկարկէ երիցս, նորբնաներեն իւրախանչիւրին, եւ ամենի, միւռոնած ափեր ձեռնումած, կու տան իրենց առաջին օհնուրիւնը վարը կեցող ժողովուրդին: Եւ երբ Սարկաւազը կը ձայնէ «Ուզոյն տուք միմեանցո՞ւ խնկարկելով եւ համբուրելով իւրախանչիւրին ազը, Ամեն. Ս. Պատրիարքը կը մօտենայ ու կը համբուրէ անոնց օեալ նական ու ազը: Խեն օրինակին կը հետեւի ամբողջ հոգեւորական դասը: Նոյնը կ'ընէ ժողովուրդը՝ Պատարագի աւատաւմին, եթ ամենի վարը՝ ատեանին մեջ, գրականներու առջեւ, մեկ կողմէ լույսեանց կը կարդան իրենց առջեւ բացուած Աւետարանը:

Օծան արարողութեան վիշշաւուրեան, Ամեն. Ս. Պատրիարք Հայոց խսուցաւ իւ խաթաւինը. — «Նորէն կը կենգանանայ սրազան այս բեմը, ըստ, իբրև հնձան Ա. Արտոփին, ուր կու զան նմկունիու երիսաւարդ խոսումներ, իբրև զինի զմայեցուցի կարմիր զինովուրիւններու: Դաէ, սիրելի Միաբան եղայրներ, այս նուրական պահուն կ'ընէն ձեր անզոնելի զոհը, այս խոր վասանութեամբ ք ցորենանաւոր պէտ է մեռնի, բազմապատիկ արգիւններ տալու համար:

«Մեզի եկամ բաժան բաժան հոգիով եւ անյարի մեխով, հինք բափեցաւ եւ նոր շինուեցաւ ձեր մեջ, ընելով ձեզ բնիքի անօրներ Ս. Նկեղեցւոյ ծառայութեան: Այս

ապարակզր, բաւ, իրաւունքն է մտի ազգբարձրականերուն, առանց որևէ մարդիկ գուե. նիկ արարածներ են լոկ: Դուք ձեր այս արարավ օսուազնահատեցիք ինչ որ հասարակ է եւ անազնիւ, խորակիցիք մարմական ծանթե միացն լսելու ընդունակ ձեր զբայառնիք եւ լորեցիք զոյն երկնային ձայներու

կառենալ ըսելու առավելալին նես, «զբաւով պատերազմի պատերազմական ...

«Պահե իմ կեանիք մեջ, անմեն պահե, զուս տարիներու սպառուկն ու աւերը չեն կենար չկայի մեր հոգին: Խուսառու լեռագագարներու նման անոնք կը կենան մեր յիշողուրեան մեջ, առանց տժունելու»



**Տախուն աջ՝ Հոգեւորդ Տ. Վահրին Արդ. Զավանենան, Հոգ. Տ. Վաշէ Արդ. Իզնա Խոսեան, ձեռնադրի Ամեն. Մրազան Պատրիարք Հայոք, Հոգ. Տ. Կոմիտաս Արդ. Պատուեան և Հոգ. Տ. Վազար Արդ. Խաչատրւեան:**

ապասին, նման աւանդուրեան բամբռաւարին:

«Ես խորհուրդն եւ սրբազն հանդէս սեն վերջ, զուք սկիզբը կ'ընէք ձեր նոր կեանիք նորոգուած եւեսին. բեկե սկիզբ, բայց ես պիտի ուզէի տեսնել ձեզ ամրող, մինչեւ ծայրը ձեր կեանիք ասպարեզին,

կեանիք առօտեային: Միտս յիշեցիք այս պահը, ձեր զիտակցուրեան լուսաւորուրեան պահը, ուր գում ինքզիթնից եղամ, ազբերացաք, զեմ առ դեմ Աստուածը եւ ձեր ժողովուրդի կորիթներուն, կնելով ձեր հոգիներու կարմրի ուխտը:»

«Երբեւ հայ նկեղեցւոյ սպասարկուներ,

ննուամին տակն եք մեր Եկեղեցոյ մեծ անձ-  
նաւորութիւններուն ուսում մեր ժողովուրդի  
ոսկի փառքը կերտեցին, մեր լիսներուն շափ  
ամուր, մեր Երկնիքն շափ գեղեցիկ, մեր  
պատմութեան տիկ Եկեղեցիան:

Եթուզումին տակն եք անարակյու այս  
Հաստատութեան մեծ հօգիններուն, որոնք ի-  
րենց անցուելի զօնդուրիւնները բերին այս  
Արոռին: Անոնք այսօն կը խայտան, զի  
անոնց գործին տարունակորդներն եք ուսէք:  
Անոնք բոլորը, փաղանգ տա փաղանգ, կիսասուածներու նման այս պահուս կը  
նային ձեզի: Անոնց սոււենիքը քափանցիկ  
են և գանձիքը հառագայքներու հնոց, զոր  
չեն կրցած մարել բարբառութիւնները բո-  
լոր ժամանակներու: Անոնք բոլոր քեզ կու  
զան ժամանակ դաշտերն, բայց իրենց հետ  
կը բերեն չմեռնող գտնափակին ադամանդ  
սլուքը, պինք բեւեառուած իրենց հոգիններուն  
խոր: Ձեզմէ իւրաքանչիւրին կարգուած է  
խայա եղերեգուրիւն մը, համագատասախան  
մեր ժողովուրդի կեանքին եւ զամուրեան:

«Լացցէք ձայները, որ նեռուներէն կը  
խակուին, զիսցէք քե մեր մեծ մեռելները ի-  
րենց յաւեսնական հանգիստ կը գօննեն երբ  
իրենց երազը չեմ մեռած:

«Զգոցէք ինձիննին միւս այս լուզու-  
ներուն եւ տեսիններուն առքած ապաւու-  
թեանց ներեւ եւ պիտի պատասխուիք փա-  
տառազ սեւերէն՝ ուսում մեր օրերու կեան-  
քին են, ուսպիտեւ այս մեծուրիւններու հով  
կան փոքրութիւններ. մի՛ տեսնե եւ մի՛ իջ-  
նեկ անոնց, ինչ գեղեցիկ է փոքրութիւննե-  
րու հովին անցնիլ արհամատին եւ նպար.  
ունեցէք այդ նպառութիւնը կեանքի փո-  
րութիւններու հանդէպ, եւ խոնարհութիւնը  
մեծուրեանց հանդէպ:

«Ունեցէք Ասուույ սկրն ու մասաւմը,  
ինչպէս նաեւ սկրն ձեռ ժողովուրդին որ  
Ասուույ վերջ գերազոյն իւրականուրիւնը  
պէտք է ըլլայ հայ Եկեղեցականին: Առովի-  
տեւ մեր ժողովուրդը արգասաբեր այգին է  
եւ հնձան մեր բայրին: Ձեզի կը յանձնեմ  
Հայ Եկեղեցւոյ ծոցը, հաղորդ անոր խաչին  
ու փառքին:

Նոյն օրը, Երեկոյեան ժամերգութենեն  
վեց, կատարուեցան Վեղարի օհնուրեան եւ  
Տրւշուրեան արարողուրիւնը, Ամեն. Ս.  
Պատրիարք Հօր նախագանուրեամբ:

Եթեկոյեան, նորընծաները առաջնորդ-  
ուեցան Ս. Առուրեան Տաճար, ուր մնացին  
մեկ ամիս՝ ուսանելով Ս. Պատրապի կար-  
գերը, առաջնորդութեամբ եւ Խօսկուրիթեամբ  
Հոգ. Տ. Անուանաւու Վրդ. Զորաննեամի:

Խօսրեւ կու տանք ամփոփ կենսագրու-  
թիւնը նորընծաներուն:

Տ. ՎԱԶԻ ԱԲԴ. ԽԴՆԱՑԻՈՒՄԵԱՆ ծնած է  
1939ին՝ Պետրով, Այնրապցի ծնողներ: Խր-  
նականին կրտութիւնը առած է տեղույն  
ազգային Աբգուեան վարժարանին մէջ: 1954-  
56 հնեւեած է Անքիլիսափ Դիվերվանիի  
զարքեացին: 1958ին ընդունուած է Ս. Արոռոյս Փառնգ  
Վարժարանի զամուրուն: 1960 Օգոս. 14ին  
ձեռնադրուած է Խարկաւագ՝ Ամեն. Մրա-  
զան Պատրիարք Հօրեւն:

Տ. ԿԱՄԻՒԱՆԱ ԱԲԴ. ՊԱՏՈՒԿԻՐԵԱՆ ծնած է  
1942ին՝ Միւրի Ժալեկ Տայոստք: Խր նախ-  
ական կրութիւնը ստացած է տեղույն Կիլ-  
պէնիկներ եւ Հայկազեան կրտաններուն  
մէջ: 1955ին ընդունուած է Երևանակէմի  
Ժառանգաւորաց Վարժարան՝ որուն ըր-  
ջանը առաջած է 1960ին եւ նոյն աւատոյ  
Օգոս. 14ին ձեռնադրուած է Խարկաւագ: Ապօ-  
ւորուեանին է իր Կրօսազբական  
ուսուու Ընդայտանի բաժնին մէջ:

Տ. ՎԱՀՐԻԹ ԱԲԴ. ԳԱԶԱՆՃԵԱՆ ծնած է  
1942ին՝ Պետրով: Ցանախած է ծեննագայա-  
րին Նուլպարեան եւ Թէկենան ազգային վար-  
ժարանները: 1955ին ընդունուած է Երև-  
անակէմի Ժառանգաւորաց: 1959ին մեկ-  
նած է Կիլքոս եւ տարի մը Մելքոնեան  
կրտանի զարքեացին հնեւելիք ենք  
վերաբարձած է Ս. Արոռոյս իր բնիկներուն  
հետ ձեռնադրուած է Խարկաւագ՝ 1960 Օգոս.  
14ին: Ապօ հնեւեած է Ընդայտանի զա-  
սաւանգութեանց:

Տ. ՎԱՀԱՐԾ ԱԲԴ. ԽԱԶԱՏՈՒՐԻԲԵԱՆ ծնած է  
1941ին՝ Միւրի Այն-Արուս գիւղը: 1955ին  
ընդունուած է Ս. Արոռոյս ժոննաց. Վարժա-  
րանը եւ հնեւեած անոր զարքեացիններուն: 1959ին  
ձգած է Վարժարանը եւ ծառայած է  
իրեւ Միաբան եւ ապա Լուսուրաց՝ Ս. Յա-  
րութեան Տաճարուն մէջ: Ներկայ աւաւոյ  
Մայիսի 13ին ձեռնադրուած է Խարկաւագ՝  
Հաւատարապէս Գեր. Տ. Հայրիկ նպա. հեն:

«Միոն, յանուն նորին Ամեն. Ս. Պա-  
տրիարք Հօր եւ Միաբանուրեան, կը մաղրէ  
ու ամենն ալ լինին Աւեակ առանց ամօրոյս,  
ի ծառայութիւն մեր Խարկաւան հաւատանին,  
սիրեցեալ ազգին եւ մանաւանդ Ս. Արոռոյս:

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

### ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Կիր. 17 Անգատ. — Բարեկ. Ս. Խաչի պահոց: Ս. Պատրարքը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր գերենամատրան մէջ, փամարան էր Հոգը, Տ. Յովսէփ Վրդ:

● Դր. 20 Անգատ. — Մայր Տաճարին մէջ, Ս. Կոյսի ճնշդեան հանգիւառար նախատառնակին Խախանաց Լուսարարակին Գերշ. Տ. Հայրիկ Եպու:

● Եղ. 21 Անգատ. — Ծննդան Ս. Աստվածածին: Առաւտան, Լուսարարակին Գերշ. Տ. Հայրիկ Եպու: Ալուանեանի զիխաւորթեամբ, Միարան Հայրիկ ինքնաշարժեագի մէկնեցան Գեթեմանի ժորը ու ՀՀարապետազօն մատուցուեցին Ս. Աստվածածնայի Տաճար, ուր Տիրամար Ս. Գերեզմանին վրայ որուան հանգիւառար Ս. Պատրարքը մատուց և առուր պատշաճի քարոզեց Գերշ. Հանդիպակին Անգատ:

● Եր. 23 Անգատ. — Ամեն. Ս. Պատրիարք Հայր Նախատառնեց Մայր Տաճարին մէջ զայտըւած Խաչիւրացի մեծանալէս նախատառնակին, որին եղան, ըստ ավագութեան, Ս. Խախանացի մասունքը թափարակի փախազրւեցաւ Ս. Գլխաւորի մատուցէն Անգատ Անգատ:

— Գիշերակազմին, Մայր Տաճարին մէջ պաշտեցան Շեկեցւէր և Հակման Կարդին: Հանդիպակին էր Լուսարարակին Գերշ. Տ. Հայրիկ Եպու: Ալուանեան:

● Կիր. 24 Անգատ. — 80Ն Վերականց Արքան ԽԱՀԱԿԻ: Օրուան հանգիւառար Ս. Պատրարքը՝ Մայր Տաճարի Առաջ Անգատին վրայ մատուց և քարոզեց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Բնարան ունենալով մէի Հառ խաչին կառ իմարտիւն է, այլ Գրկելոց մեզ զայտթիւն Առաւելու: Քարոզը և Ս. Պատրարքին մաս մը, մէկ ժամ տեղութեամբ, ճայլափուռեցաւ Յարդանանի սատիկայանէն: Էստ ավագութեան, Ս. Պատրարքին համար Հայր Անգատ պաշտանութեան, Ս. Պատրարքին համար Հայր Անգատ պաշտանութեան: Աղջիս աղջիս աղջիս:

● Կիր. 24 Անգատ. — 80Ն Վերականց Արքան ԽԱՀԱԿԻ: Օրուան հանգիւառար Ս. Պատրարքը՝ Մայր Տաճարի Առաջ Անգատին վրայ մատուց և քարոզեց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Բնարան ունենալով մէի Ս. Յարութիւն Տաճար, ՀՀարապետ և Ս. Գլխաւորի մատուցէն Ս. Գերեզմանի առաջտէն եղան, երեկոյեան ժամերգութիւնն ու վարագայ Խաչին նախատառնի պաշտուեցան մէր վերենամատրան մէջ: Խախանականթեամբ ն. Գերապատութեան: Ազա կատարուեցան Տնօրինական Բնարապետական իշխան աղջիս թեան հանգիւառար Թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգը:

— Կեսօրէ վերշ, Մայր Տաճարին մէջ պաշտըւցան Խաչիւրակի մեծանալէս Անգատանը, Հանդիպակեանի թեամբ, Արարագութեանց աւարտին, Միարանաթեամբ և՛՛ զանարատ բազուկի քաշականը երգելով բարձրացաւ Պատրիարքաբան:

— Կեսօրէ վերշ, Մայր Տաճարին մէջ պաշտըւցան Խաչիւրակի մեծանալէս Անգատանը, Հանդիպակեանի թեամբ, Անգատանը, Ամեն. Ս. Պատրիարքը Հօր և ներկայալ թեան հաւատացեալ իշխան իշխան բարձրացաւ իշխան իշխան:

● Բլ. 25 Անգատ. — Յիշասակ մեռլեզց: Ս. Պատրարքը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիր: Պատրագիրէն էր Անթեհեկմի Ս. Ենաղեան վանուց Ժա-

մարտը Արժ. Տ. Գրիգոր Գևորգ, Աւազեան: Ապա, Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս, Քէմանեաններ նախադասկութեամբ կանաչեամբ, կատարուեցան հոգեհանգստան Կարդինալ Սահմանադրութեամբ, ապա գալիքի Երանականուն Տ. Գիրշեղ Պարք. ի շիրմին վրայ, և հուսէ ուրեմն կին կրտսան և Զամթաղող կերպ զմականացան առաջանակին:

● Եր. 30 Անգատ. — Տօն Խաչի: Ս. Պատրարքը մատուցուեցան Մայր Տաճարի Ս. Նշան վերնամատրան մէջ: Ժամանակար էր Հոգը, Տ. Արշակ Արդ. Խաչատուրը եան:

● Կիր. 1 Հոկտ. — Բարեկ. Վարազայ Ս. Խաչի պահոց: Ս. Պատրարքը մատուցուեցան ի Ս. Յարութիւն Գերեզմանի ժորը աւ ՀՀարապետազօն մատուցուեցան Գերշ. Ս. Հայրիկ Եպու: Ս. Պատրիարքը Հայրը կատարուեցան շահանայական մեռլութիւնը (մեր էջ 315):

● Ուր: Ե Հոկտ. — Նախատառնակի պաշտուեցան Ղպուց Ս. Գերդ Եկեղեցեւուն մէջ: Հանդիպակեան էր Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս..

● Եր. 7 Հոկտ. — Ս. Գեղագյա օրավայրին: Առաւտան ժամերգութիւննէն եաց, Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս, Քէմանեաննի զիխաւորթեամբ, Միարան Հայր Հայրը մէկնեցան Ղպուց Ս. Գերայա շատոց մատուց և քարոզեց Հոգը: Տ. Անգաւուն Վրդ. Զշշանեան, բնարան ունենալով մէւ Եղիշեցի ինչ Ղպույթ իմրուաղէմ... և մինչէ ի ծագութիւնի (Գործք. Ա. 8): Ներկայացաւ Ս. Գերզը իրու արիալուրու ու անվեհն ըրբառունեացի, որ շվարանեցան իր կեանքի գինով իսկ կայսեր Քրիստոնու և Անոր աշխարհ քերած հզմարտութեան զատին: Ա. Պատրարքագէն եաց, Միարանաթիւնը պատաւարութեամբ Ղպուց Հոգը Հետէն:

— Եկոսէր վերշ, Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս, Քէմանեաննի զիխաւորթեամբ, Միարանաթիւնը մէկնեցան Ս. Յարութիւն Տաճար, ՀՀարապետ և Ս. Գլխաւորի մատուցէն Ս. Գերեզմանի առաջտէն եղան, երեկոյեան ժամերգութիւնն ու վարագայ Խաչին նախատառնի պաշտուեցան մէր վերենամատրան մէջ: Խախանականթեամբ ն. Գերապատութեան: Ազա կատարուեցան Տնօրինական Բնարապետական իշխան աղջիս թեան հանգիւառար Թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգը:

● Կիր. 8 Հոկտ. — Տօն Վարազայ Ս. Խաչին:

— Գիշերային և առաւտան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Յարութիւն, մեր վերենամատրան մէկ: Ազա, Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս, մատուց օրուան հանգիւառար Ս. Պատրարքը Քիրստու Ս. Գերեզմանին վրայ և քարոզեց նիւթեամբ առաջտէն Պատրիարքութեամբ, Կարդինալ Սահմանադրութեամբ և Անգատանը Հայր Հայրը աղջիս թեան հանգիւառար կատարուեցան Մայր Տաճարին հայկան զանգեցը:

• Եր. 14 Հոկտ. — Ս. 72 աշակեացն Քիբասոփ: Ս. Գառարացը մատուցածեցաւ Մայր Տաճարի Ներքին գուղթի՝ Ս. Գեղարյաց և կանոնի վրայ Փամարտուն եր Հոգ: Տ. Արդի Արդ. Խոհարարեան:

• Կիր. 15 Հոկտ. — Ս. Գառարացը մատուցածեցաւ ի Ս. Յարութիւն, մեր զերեամարտոն մէջ: Փամարտուն եր Հոգ: Տ. Արդի Արդ. Խոհարարեան:

• Ուր. 20 Հոկտ. — Թարգմանչոց Լուսիսառ Նոխատառնակին ի Ս. Յակոբ Նախառացնեց լուսարարացին Գերց: Տ. Հայրիկ Եղոս:

• Եր. 21 Հոկտ. — Ս. Թարգմանչոց Վարդապահացն եւրց (Յօհ ազգային և եկեղեցականի): Բառ սովորութեան, Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Գառարացը մատոյց կիր Պատուին գրանի Տեսուլը՝ Հոգ: Տ. Անուշաւան Վրդ. Զշշանեան, որ քարոզեց՝ բնարան ունենալով որուան Հարց Նախառնականին առաջին առանց՝ և նմանեալ Սպավիսի Համարաքի անդրադաւոր Թարգմանչուն Հայերեն իրացանիկարին կենացին ու զօրծերուն: Ս. Գառարացին ետք, ըստ ընկալեալ ոսկերպեան, կոտարածեցաւ Կոյենականութեան և նախքանար պաշտօն: Ա. Ալեսուն և Ազգի մեծանուն քարեար Գելաւուն իրաւունքնակին՝ ինչպէս նաև իր կողուցին և ձևացաց հոգիներուն համար, նախագահութեամբ Լուսարարացին Գերց: Տ. Հայրիկ Եղոս:

• Կիր. 22 Հոկտ. — Ս. Գառարացը մատուցածեցաւ ի Ս. Ֆեղամակապեան: Փամարտուն եր Հոգ: Տ. Գեղամ Արդ. Զաքարեան: Բարոցց Հոգ: Տ. Անուշաւան Վրդ. Զշշանեան, Նիր ունենալով Ս. Կորիք, Ժ. 4-11 համարները Յայուննեց թէ Տերը թէ Իր բանքարենք Համարապահը կերպութէ իւնանիք գոնատելու Նախունամաւթեան այս զերպանցուին իմաստուն կարգանդանեամբ գէմ, որով միայն պայմանաւոր է ներքանակութեան մեր մարտունի վրայ. պէտք էի մասնան նաև թէ որուն որ չառ է որդուած՝ շատ ալ պիտի պահնչուի անկէ և թէ մեր պարտականութիւնն է մեզի բաժին ինկած քանքարենքը բազմապատիկ արդիւնաւորելի:

• Եր. 24 Հոկտ. — Առաւունք մատը 10ին, Ս. Յակոբաց Մայր Տաճարին մէջ կատարածեցաւ հաւաքանական Մադթանք՝ Միացեալ Ազգաց Կաղաքակերպութեան Հիմարիւնեան 16րդ տարեկարգին աթիւ, նախագահութեամբ Լուսարարացին Գերց: Տ. Հայրիկ Եղոս:

• Եր. 28 Հոկտ. — Ս. Հայից Անեառանչացն: Այսօրուան Ս. Գառարացը, որ սովորաբար կը մատուցուէր Ս. Յարութիւն Տաճարի գաւթին վրայ բացուող Ս. Յար, Անեառանչի հայուպատական մատրան մէջ, անեկ չօնացած: Ս. Յարութեան ըստ մէջ Տաճարի Նորուութեան նպատական հաստարակ կատարած պեղանմերուն պահնաաւաւ: Առար փախարէն, Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ իր անդրանիկ Ս. Գառարացը մատուցածանձան Հոգ: Տ. Վաշէ Արդ. ինախարիստան:

• Կիր. 29 Հոկտ. — Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ իր անդրանիկ Ս. Գառարացը մատուցածանձան Հոգ: Տ. Կոմուածածնայ Տաճարին մէջ, Հայր Տաճարի գերեզմանին վրայ: Գառարացնեց, ըստ ոսկերութեան, Տաճարին Տեսուլը՝ Հոգ: Տ. Վաշէ Արդ. Անեառանչան:

• Հր. 30 Հոկտ. — Ս. Յովետի Ասուածածիօն առնին աթիւ, Ս. Գառարացը մատուցածանձան Հեթանունիկ Ս. Ասուածածնայ Տաճարին մէջ, Հայր Տաճարի գերեզմանին վրայ: Գառարացնեց, ըստ ոսկերութեան, Տաճարին Տեսուլը՝ Հոգ: Տ. Վաշէ Արդ. Անեառանչան:

• Հր. 31 Հոկտ. — Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ իր անդրանիկ Ս. Գառարացը մատուցածանձան Հոգ: Տ. Վաշէ Արդ. Խոզ անենան:

• Եշ. 1 Նոյմ. — Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ իր անդրանիկ Ս. Գառարացը մատուցածանձան Հոգ: Տ. Վաշէ Արդ. Խոչանութեան:

• Եշ. 2 Նոյմ. — Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ առատարագեց նորընծանեանը ուսուցիչն ու վարդիւլ՝ Հոգ: Տ. Անուշաւան Վրդ. Զշշանեան: Բառ սովորութեան, նորընծանեանը կը ոպատրէին Ս. Խոհեացին:

• Եր. 4 Նոյմ. — Կեսօրէ զերէ, Ամեն, Ս. Գառարացը Նոր զիւաւորութեամբ, Միաբանութիւնը մեկնեան Ս. Յար, Յարութեան Տաճարի ու Հրաւանդաւոր մատուքն, ինչպէս նաև Ս. Գերեզմանի և Գիւտ Խաչի այրի սփառերէն ետք, Երեխիյան ժամերգութիւնն ու Գիւտ Խաչի հայտանակ պայտութեան վերնոյն կից՝ հայուսանին Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւու մէջ, Նախունակութեանը նորին Անենապատութեան: Այս կատարածեցաւ Տեսուլնական Որբառուղեաց ոյցեւնթեան և նախիսաւոր թափօր Տաճարին ներս թափօրացն եր Հոգ: Տ. Անուշաւան Վրդ. Զշշանեան:

• Կիր. 5 Նոյմ. — Գիւտ Խաչ: Գիւերային և առաւունք ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Գառարացը մատուցածան ի Ս. Լուսաւորիչ մատարութեան եր Հոգ: Տ. Վաշէ Արդ. Խոզ անենան: Այս կատարածեցաւ Տեսուլը մէծաւոնց թափօր՝ Թիրուասի Ս. Գերեզմանին և Գատանառելույն շարէ, զիւաւոր թեամբ Ամեն. Ս. Գառարացը Նոր՝ առ ամփանեանի տակ, Կենաց Փայտի մատուցած կ'օրները Տաճարը լեցան քաղաքանիքնեւ: Ս. Գերեզմանի Անեառանչ մէջ երգուեցաւ Շարիջ քա, Քիւասու, որու ընթացքն Ս. Գատրիարը թափօրով ինկարկեց Սրբավարին շարը: Արտառութիւնները աւարտեցան կեսօրուան մօս, Ս. Լուսաւորիչ եկեղեցւու մէջ:

• Կիր. 12 Նոյմ. — Ս. Գառարացը մատուցածանցաւ ի Ս. Յակոբ: Փամարտուն եր Հոգ: Տ. Արշակ Արդ. Խոչանութեան:

• Եշ. 15 Նոյմ. — Առաւունք ժամերգութեան ընթացքն Գերը, Լուսարարացն Հոգ: Տ. Հայրիկ Եղոս. Աւարտ կերւու արտօնութիւն տուաւ: Ս. Արթուրոյ Ընայարանին ուսունացներէն Ցովաննեկ Ղարիկանին և Յակուեանին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Ք

• Գլ. 26 Առաջ. - Գիշերուան ժամը 8ին, Գեղարքունիքուան առ 80 երգեսու անզամներէ բազկացած է Անդրանիկ երգչախոսմբը իր առաջին համերգը տաշու Սիրէմա Համբայշի մէջ: Ներկայ էին Միաբան Հայրենի և հոգ բազմութեան մը, հայ թէ տարա Բացը մենքներէ և խմբերէներէ, տեղի տևեցին նաև հայկան և կովկասն պարեր և բարերէն երգեր՝ որոնք հայացանչ ծափակառ բաթիւններ խիստին հանդիսականներէն:

• Եր. 30 Առաջ. - Կեսօնէ վերջ, Պաղեստինի Պատմական Առարթութեան նախագահ Մանսէնիր Ժողով Բայսի ի պատիւ, Անկախատար պանդակի մէջ առուած ընդունելու թեան ներկայ եղան Գերը. Տ. Առարք Արքայու. և Տիար Կարպիս Հինգիւան:

— Երեկոյան, Ժամանակարաց Վարժարանի հանդիսարանի մէջ տեղի ունեցած պարականայ ժամանք մասրանկարի Արքան Գուրգէննեանի թուցանացները նախադասուն թեամբ կուսարարացեան Գերը. Տ. Հայրէկ Առաջ. ի ներկայութեան Միաբան Հայրերու և երաժիշտաներու գոկիկ բազմութեան:

• Բլ. 2. Հակա. — Այսօր վերաբացեցաւ Ա. Առաջայ Ժամ. Վարժարանն ու Ընամայրանը, համաձայ արձակուրդի շրջանէ մը ետք:

• Եր. 7 Հակա. — Կ. վ. Ժամը 4ին, American School of Oriental Researchի պարուցան 1961-12 տարերէնաւի բացման առթիւ առբաւած թէյառնեզնին ներկայ եղաւ Հոգը. Տ. Յամենէ Վրզ:

• Բլ. 8 Նոյեմբեր - Անդրանիկան Հիւսատոս Մը. Հետարքանական եկեղեցւոյ Խորհուրդի նախագահ Տքթ. Գործի Եամֆի ի պատիւ, Հաւաքանին եկեղեցւոյ սրակին մէջ առուած թէյառնեզնին ներկայ եղան Լուսարարապետ Գերը. Տ. Հայրէկ Եպու., Հոգը. Տ. Գեորգ Վրզ. և Տիար Կ. Հինգիւան:

• Եր. 11 Նոյեմբեր - Երեկոյեան, Գերմանիոյ Ակադեմիան Եկեղեցւոյ Խորհուրդի նախագահ Տքթ. Գործի Եամֆի ի պատիւ, Հաւաքանին եկեղեցւոյ սրակին մէջ առուած թէյառնեզնին ներկայ եղան Լուսարարապետ Գերը. Տ. Հայրէկ Եպու., Հոգը. Տ. Գեորգ Վրզ. և Տիար Կ. Հինգիւան:

• Կիր. 12 Ենթ. - Կ. վ. Ժամը 4ին, Ակադեմիան Արարիոյ Հիւսատոսարանի մէջ, Ն. Վ. Ակադեմիայի Պատմասորի գահակալութեան 8րդ տարերաբի առթիւ առբաւած ընդունելութեան ներկայ պահանջական Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, Հոգը. Տ. Գեորգ Վրզ. և Տիար Կ. Հինգիւան:

• Գլ. 14 Նոյեմբեր - Ն. Վեճ. Հիւսէյն Թագավորի հնագեան 27րդ տարերաբին առթիւ Ամեն. Ա. Պատրիարք Հայրը իր. Ա. Յակոբեանց Միաբանութեան և Արքանանի Հայ Համայնքին կողմէ շնորհաւական հետազորի մը լրեց Ամմանի Արքան:

— Նայն առթիւզվ. Կ. վ. Ժամը 4ին, Հարամ Երեխի Եկեղին կողմէ, Խաւատայի սրակին մէջ առբաւած թէյասեղանին ներկայ եղաւ Հոգը. Տ. Յակար Վրզ. ընկերակալութեամբ Աւագ Թարգման Հոգը. Տ. Գեորգ Վրզ. և Տիար Կ. Հինգիւանի:

— Նայն առթիւզվ. Ամմանի Թաղաթեատրանի սրակին մէջ Ն. Վեճ. Վարչապետ Պահանջամ Թալէնինի կողմէ առբաւած ընթրիքին ներկայ եղաւ Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, Հետք ունենալով Գաւազանակիր Հոգը. Տ. Գեղամ Արիզան:

**ՍԻՈՆ - ի Տարեկան Բաժնեկզինն է,  
բոլոր Երկիրներու համար, Անգլ. Շիլին 20**

**Redaction of the Armenian Monthly SION**

**Armenian Patriarchate,**


**P. O. B. 4001**

**Old City - Jerusalem (Jordan)**

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمرد المسؤول - مالح البلاطة رئيس الاساقفة هايكازون ابراهيميان  
اكتوبر - نوفمبر ١٩٦١ تطبع في مطبعة دير الارمن - القدس المدد ١١ - ١٠

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem, Armenian Patriarchate, Jerusalem.  
Editor - Archbishop Haigazoun Abrahamian, Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.



«ՍԻՐՆ»Ի ԽՄԲՈՒԹԻՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳՈՐԾՈՒՅԸ  
ՃՆՈՒՀՈՎՈՒԹԵՈՒՄԲ ԱՌԱՋՈՇ ԵՆ ՀԵՏԻԵՈՒԼ  
ՀՐԱՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- PHYSIONOMIE TRAGIQUE D'UNE VIEILLE NATION (Vols. II & III) - Abbé Jean Nalbandian (présenté par l'auteur). 1959.
- SYMPHONIE FANTASTIQUE - Roman. Sebouh Sisserian (présenté par l'auteur). Paris, Collection Alternance, 1960, pp. 126. [pp. 300.]
- LITTERATURE ARMENIENNE - «Europe» (Revue Mensuelle), Févr.-Mars 1961. Paris, UNITY AND MISSION OF THE CHURCH - Pierre Burgelin. Geneva, 1960, pp. 14.
- JOHN KNOX AND TODAY - George F. Macleod. Geneva, 1959, pp. 22.
- CONCRETE ECUMENICAL EXPERIENCES - Madeleine Barot. Geneva, 1958, pp. 15.
- ARMENIAN CULTURAL FESTIVAL - Worcester, Laurel Printing Co.
- A BRIEF HISTORY OF THE ARMENIAN CHURCH - Fr. Oshagan Minassian (presented by the author). 1961, pp. 24.
- HAIKAZIAN CULTURAL SOCIETY - A Brochure. Calcutta, 1961, pp. 7.
- THE GOSPEL ACCORDING TO JOHN - From the New English Bible. Presented by Frank Harris. Published by the British Foreign Bible Society.
- BRITISH PETROLEUM EQUIPMENT - (1961-1962 Edition). Published and presented by the Council of British Manufacturers of Petrol Equipment. Pp. 935.
- THE HISTORY OF THE CAUCASIAN ALBANIANS - Movses Dasxuranci. Translated by C. J. F. Dowsett. London, Oxford University Press, 1961, pp. 252.
- The U. S. I. Agency, Washington, presents the following:—  
a) THE AUTOMOBILE - Early History and Development.  
b) AMERICAN FOLKLORE.  
c) GALLERY OF AMERICANS.  
d) JOHN F. KENNEDY - The New U. S. President.
- THE BEST AND WORST OF TIMES - Peter Sourian (presented by the author). New York, Doubleday & Co. Inc. 1961, pp. 235.
- THE FAITH OF THE ARMENIAN CHURCH - Hagop Nersoyan (presented by the author). New York, The Delphic Press, 1960, pp. 239.
- CHAIRMAN'S REPORT, Calouste Gulbenkian Foundation - By José De Azeredo Perdigao. 20th July 1955 - 31st Dec. 1959. Lisbon, Grafica Boa Nova, 1961, pp. 201.
- A SHORT RECORD OF ARMENIAN CHURCHES IN INDIA AND THE FAR EAST - Rev. Aramayis Mirzaian (presented by the author). Calcutta, 1958, pp. 112.
- «ORGANIC SYNTHESIS» (Vols. I & II) - Dr. Vartkes Migrdichian (presented by the author). New York, Reinhold Publishing Corporation, 1957, pp. 1822.
- GOLF IS MENTAL - Dr. Archie Hovanessian (presented by the author). H. B. & H. C. Publication, 1960, pp. 98.
- OUTLINE OF OUR LAWS - P. Gabriel (presented by the author). N. Y. City, The Gotchnag Press, 1958, pp. 91.
- PRAYERS OF THE ARMENIAN CHURCH - Presented by the Prayers Book Committee. Philadelphia, pp. 20. (English and Armenian).
- INTERNATIONAL BANK FOR RECONSTRUCTION AND DEVELOPMENT - 16th Annual Report (1960-1961). Washington, D. C., pp. 57.
- INTERNATIONAL DEVELOPMENT ASSOCIATION - 1st Annual Report (1960-61). Washington, D. C., pp. 20.
- ANNUAL REPORT (1961) - Int. Monetary Fund. Washington, D. C., pp. 199.
- The International Finance Corporation presents:—  
a) FIFTH ANNUAL REPORT - (1960-61). b) ADDRESS By Robert L. Garner.

LE LIVRE DE PRIERES – Grégoire de Narek. Introduction, Traduction De L'Arménien et Notes par Isaac Kéchichian. Préface de Jean Mécerian. Paris, 1961, pp. 549.  
Նոյնէն օրինակ մը կը նուիրէ նաև Գալուստ Կիւլպէնիկեան Հրթարկութիւնը :  
Նարեկ (Մատուան Ազքերգութեան) – Գրիգոր Նարեկացի : Աշխարհաբարի թարգմանեց  
Գարեգին Եպոս . Տրապիկոնի : Նուէր Տիրայր Մհնչ . Տիւէրեանէ (Պ. Այրէս) :  
Մարգուն Միթրը (Հոգեկան եօթը վիճակնեռով) – Ա. Գ. Աէֆերեան (Խորատուու) : Հաւ-  
լէպ, Տպ. Մարտանթա, 1960, էջ 57.

Ծովը – Զաւէն Պիպէսեան : Հրատ. և Նուէր Կեղր. Սանուց Միութեան : Խսթանպուլ,  
Լևոն Ճերանեան կը նուիրէ իր երկու գործերը . – [1961, էջ 153.]

ա) Ներսկ Պեր. Վարդապետեան եւ Հայկ. Հարցին Ծագումը – Մարտէլ, 1960.  
բ) Քաջն Ազասի եւ 1895ի Աւյրունի Յալբական Պատերազմը – ։ , 1952. էջ 84.  
Արուն Նիկողոսեան (Անիսոն Ռևուցիչը) – Գարակէօզեան Սանուց Միութեան Հրատ.  
թիւ 2: Նուէր Հրայր Ղազարեանէ : Խսթանպուլ, 1959. [էջ 108.]

Եարաբուրիւններ – Այրծ Քէշիկան (Նուրտ.) : Երուսալէմ, Տպ. Ա. Յակորեանց, 1981,  
Սիլիկ (Հայերէն և Անգլերէն) : Նուէր Ամերիկայի Հայոց Առաջնորդարանէն : Նիւ Եորք,  
1952, էջ 323.

Եեզիս և Հայան Կառվարենց : Նուէր Տկ. Վ. Կառվարենցէ : Գահրէ, 1960, էջ 82.  
Գուն Պատահան և կամ Մեր Երշանիկ Ցոյսը – Օր. Ն. Մինասեան : Նուէր ԵԲանիկրէնէ :  
Մարտէլ, 1961, էջ 98.

Սաղկեփունջ Բարոյալից Պատմուածքներու – Ժ. Տարի : Մատենաշար օքան թիւ 10.  
Գլյութ, 1961, էջ 47.

«Թօս Մատենաշարի Խմբագրութենէն նուէր ստացանք հետեւ զիրքերը . –  
ա) Ազատար Խնմնաւրծ – և. Ամիրեան : Խսթանպուլ, 1959, էջ 93.  
բ) Գիլուր – Ցովէ. Թումանեան : Խսթանպուլ, 1960, էջ 29.

գ) Փարւանա – Ցովէ. Թումանեան : Խսթանպուլ, 1960, էջ 16.  
դ) Ասաւնցի Գալիք – Ցովէ. Թումանեան : Խսթանպուլ, 1959, էջ 46.

Իմ Սասիս – Վարդերես Գարակէօզեան (Խուիրատու) : «Թօս Մատենաշար թիւ 2: Խս-  
թանպուլ, 1961, էջ 111.

Քափառական Հայու Ուրինի (Բ. Տպագրութիւն) – Արմէն Շիտանեան : Հրատ. և Նուէր  
կ. Տօնիկան Գրտառն թիւ 40. Գլյութ, 1961, էջ 264.

(Ըստումակելի)

## ԼՈՅԱ ՏԵՍԱՆ

ԱԼԻՄ ՔԷՇԻՇԵԱՆԻ (Ա. Ա.)  
ՀՅԵՒՆԵԱԼ ԵՐԿՈՒ ԳՈՐԾԵՐԸ

## ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Էջ. 106

Գիր. 5 Ժիկե

## ԺԱՄԱՆԱԿԸ ՄԱՏԸ ԲԵՐՆԻՆ

(Վեց պատմուածք)

Էջ. 97

Գիր. 4 Ժիկե

Մտանալու համար դիմել Ա. Յակորեանց Տպարանին